


Մ. ՎԱՐԴԵՆՅԱՆ



ՍԻՄՈՆ ԶԱՒՐԱԲԵԱՆ

(ԳԾԵՐ ԻՐ ԿԵԱՆՔԵՆ)

329.14 8 AUG 2013 0-23 20-801
9-324

Ինչպէս այս գրքի հեղինակի, Ամանապէս էլ մեր տեսակէտով այս մի համեստ ձեռնարկ է, որն ուզում է գեր բռուցիկ գծերով նոր սերնդին ծանօթացնել հայկական շարժման առաջամարտիկ բարողիչի հետ, ուզում է ցոյց տալ, թէ ինչպիսի բիւրեղանման դիմքեր է տւել հայ ժողովուրդը իր ազատագրական խոյսների ընթացքում, ուզում է ցոյց տալ, որ այդպիսի բարոյական եւ իմացական զանձերի տէր մի ժողովուրդ չի կարող կորչել... ուզում է ցոյց տալ այդ բոլորը հայ աճող սերունդներին եւ բաղձալ, որ նշանք իւրացնեն գէր մի մասնիկն իւրենց մեծ նախորդների բարոյական առաքինութիւնների, ներշշւեն նոյն ի - դէալներով, առաջ առնեն հայ ժողովրդի ազատագրութեան նոյն դրօշը:

Հաւատացած ենք, որ այսպիսի բնոյք ունեցող գլորթերի հրատարակումով կամ վերահրատարակումով լաւագոյն նպաստը կը բերէի հայ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան :

Այս հաւատքով ու նպատակով վերահրատարակութեան յանձնեցինք այս գրքոյիք :

Մ. ՎԱՐԱՆԴԵԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՈՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ԹԵՇՐԱՆ, 1982

«ՀԱՅՐԵՆԻՔ» ՄԱՏԵՆԱՇԱՐ

Թիի 4

1927

15 JAN 2010
05 FEB 2001
ԲՐ.

1913-ի հոկտեմբերի վերջերուն, երբ հայութիւնը երկրի մէջ ու արտասահմանում աննախընթաց չուփով կը տօնէր հայ զիրերու դիւտի եւ տըպագրութեան 1500-ամեայ ու 400-ամեայ յոքելեանները, երբ բոլոր հայ քաղաքական կուսակցութիւններն ու կրօնական համայնքները սրտառուչ համերաշխութեամբ մը քով քովի եկած, ապօթէօզը*) կ'ընէին հայկական քաղաքակրթութեան անմահ հիմնալիիրներու, — լուր մը յանկարծ ցնցեց ամենուրեք հայ սիրտերը, գութելով անզուգական հայումը մահը եւ սուզի սեւ վարագոյրն իջեցնելով կատարուող խրախճաններու վրայ...

Մտաւորական տօն մըն էր, որ կը կատարէր միլիոնաւոր հայ ժողովուրդը եւ մեռնողն ալ տիպար մտաւորական մըն էր խորհող եւ զգացող, ձգտող եւ գործող հայու կատարելատիպ մը:

Մեռնողը Դաշնակցական մըն էր, բայց անոր շուրջն ալ, ինչպէս Սահակի ու Մեսրոպի յիշատակին շուրջ, յարգանքի միահամուռ ու հոյակապ ցոյցերուն մէջ միացաւ ողջ հայութիւնը, առանց խտրութեան գոյնի ու հաւատամքի, սեռի ու տառիքի:

Հայոց աշխարհի անմահներէն էր, որ կը կընքէր իր մահկանացուն, գեռ 50 տարին չբոլորած, եւ Պոլսոյ Ազատամարտը իր 15/28 հոկտ. թիւով այս յուղիչ բառերով էր, որ կը գութէր աղէտը բովանդակ հայ ժողովրդին .

*) Աստուածացում



485 2004

Երեկ, ժամը 4 ու կէսին իր քնակարանէն «Ազատամարտ»ի խմբագրատունը եկած ատեն, Թաքսիլ Աշխատանքի Տան առջեւ Սիմոն Զաւարեան ուշաբափ ինկաւ գետին: Անմիջապէս փոխադրուցաւ Փրանսական իհւանդամոց, ուր թժիշկներ աներաժեշտ դարմաններ փուրացուցին... Բայց ի զարք: Ընկեր Զաւարեան այն պահուն որ գետին ինկած էր, մեռած էր արդին: Թժիշկներու յայտարարութեամբ, մահը առած եկած էր սրտի կաթուածէ:

*

* * *

Մէկը ըսաւ անոր մասին՝

— «Աշխարհիկ սուրբ մը»:

Ոչնչ այնքան ճշդօրէն չէր յատկանչեր գաղափարի այդ նահատակը, ինչպէս այդ հակիրճ բուռերը:

Աշխարհիկ սուրբ մը, եւ — ինչպէս մեր ժողովուրդը կ'ըսէ — զինաւոր^{*)} սուրբ մը, որ նահատակուեր էր ոչ յանուն սին քօզմերու ու պաշտամունքներու եւ ոչ ամուլ քրիստոնէական խոնարհութեամբ, վիզո՞ծ ծուած բախտի դաժան հարուածներուն տակ, այլ ընկեր է վեհագոյն իդէալի մը համար, անդուլ պայքարի ճամբուն, որպէս պարտաճանաչ զինուորը իր բարձր ու նուիրական դիրքին մէջ:

Զինուոր — Յեղափոխութեան: Զինուոր եւ — բարոյական անաղարտ մաքրութեան: Քսան եւ հինգ տարի շարունակ, 1890-ի երկունքի օրերէն ի վեր, այդ անունը իր հմայքով լեցուցեր էր արթնցող

Հայրենիքի մթնոլորտը, լեցուցեր էր կովկասահայ գաղափարական երիտասարդութեան ոստանները: Քսան եւ հինգ տարի շարունակ այդ երիտասարդութիւնը գիտէր, որ հայոց մոռայլ երկնքի տակ, չոր, նիւթապաշտ բարքերու խոպան աշխարհին մէջ «Զաւարեան» անունը ջինջ իդէալականութեան անուն մըն մըն էր, խիզախ ծառացումներու անուն մը, խանդապառ հայրենասիրութեան եւ անկաշառ աղնուութեան անուն մը:

Աշխարհիկ սուրբ մը... Դժուար է գտնել հայոց նորագոյն պատմութեան մէջ, անգամ ամենամեծ յեղափոխական նահատակներու շարքերում՝ ուրիշ մտաւորական գործիչ մը, որ կարողանայ նոյնքան իրաւունքով կրել այդ վեհ ու շոյիչ տիտղոսը: Իրբեւ այդպիսին՝ մեր բարձր մտաւորականութեան մէջ Զաւարեանի տեղը եղակի է:

^{*)} Զինուոր

Կիւրիկեան Բագրատունիները բաւական երկար ապրեցան:

Ու այդ Դիրետի պէս հուժկու, անոր պէս գահավէժ, Լալուարի պէս ըմբոստ եղաւ իրենց գրկի մէջ ծնած զաւակը: Խզահատ է անոր ծննդավայր-գիւղի անունը: Տարօրինակ գիւղ մը, որու մէջ ուստիւղի կամ շինական չկայ, ամէնքն աւ ազնուական են...

Ազնուական — եւ ինքը Սիմօնը, ազնուական՝ հոգով ու մտքով...

Այդ կախարդական միջավայրում ապրելով իր մանկութեան երազները, մանուկը կը տարուի թիֆլիս, կը մտնէ հոն ուստական միջնակարգ դըպ-բոց, կաւարտ փայլուն կերպով ու կ'երթայ շարունակելու բարձր ուսումը Մոսկուայի հռչակաւոր «Պետրովկա»ի մէջ (Պետրոսեան գիւղատնտեսական ճեմարանում), որ այն ատենները ուսւ առաջադէմ ճեմարանում), որ այն ատենները ուսւ առաջադէմ ու յեղափոխական երիտասարդութեան ուստանն էր:

Ութունական թուականներն էին, ուստա կան «Նարօդնայա Վոլխայ»ի*) կ'անցնէր տակաւին բոլ վանդակ թուսաստանի վրայէն, եւ Ժելեբարօվներու, Պերօվսկայաններու*) ստուերները դեռ կը ցնցէին ու կը խանդավառէին ուսւ ու այլացեղ երիտասարդութիւնը: Եւ մանաւանդ ուսանողութիւնը:

*) «Ժողովրդական կամք» անունով ուսւ գաղտնի ընկերութիւնը, որ ձեռնարկեր էր 70-ական թուականներէն ահաբեկչական գործունէութեան, որը յանգեց ցար Ալէքսանտր Ռ-ի սպանութեան:

*) Ցարի ահաբեկչները (Պերօվսկայա օրիորդ մըն էր), որ կախաղան բարձրացան 1881-ին:

II

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Գեղեցիկ պատանեկութիւն մը կը նախորդէր անոր բուռն, ալեծուվի հանրային գործունէութեանը:

Փոքրահասակ, դիւրաշարժ, թուի ու վշտոտ աչքերով, որ բարկութեան վայրկեաններուն կը բոցավառէին ու կը շանթէին խօլ կատաղութեամբ մը...

Նեհար, ջղուտ կազմուածք մը, որու վորիտ կուրծքին տակ կ'եռար մեծ սիրտ մը — դեռ պատահի օրերէն համամարդկային ցաւով տառապող — հզօր կիրք մը եւ անսահման, անսպառ եռանդ մը:

Կուգար Լոռիի պատմական բարձունքներէն, որոնց տիրապետութեան համար հայ ու վրացի պատերազմեցան 1917 թուականի վերջերուն^{*)}):

Ծնած է 1866 թուին — կը գրէ իրազեկ ընկեր մը լեռնային, անտառախիտ գաւառին մէջ, հոն ուր Դիրետը փրփրազէզ ալիքներով, սահանքէ սահանք, գահավէժ արագութեամբ կ'երթայ դէպի դաշտ. հոն, ուր Լալուարի վեհապանծ գաղաթը կ'ըմբոստանայ Արարչին դէմ եւ կը ցցուի անոր կապուտակ աթոռին հսկայ կամարին տակ, հոն ուր հայկական պետութեան վերջին բեկորները,

*) Այսօր Լոռին Հայաստանի անբաժան մասը կը կազմէ:

ոռուսական շարժման ալիքներու մէջ, կը դառնայ ինքը քարոզիչ մը — դեռ գրեթէ պատանի — կը սիրուի իր ոռու ընկերներէն։ Իրեն հետ էր Ռոստոմը, նմանապէս ուժեղ, ըմբուս նկարագիր մը, որ սակայն փոքր ինչ աւելի ծանրաշարժ էր, նուազ վառվուն ու կրակոտ, քան Սիմօնը։ Երկուքը միացան գաղափարական ամենաջերմ եղբայրութեան կապերով, որոնք անխախտ շարունակուեցան մինչեւ վերջ։ Շուտով երկուքը պիտի միանան միւս հոյատիպ հայ երիտասարդին եւ պիտի ստեղծուի հայկական շարժման համբաւաւոր երրորդութիւնը...

Դոքոոր Զաւրեան — մեր ամենէն սիրուած, մեռած դէմքերէն, որ հանդիպեր է Սիմօնին ուսանողութեան այն երջանիկ օրերուն — այսպէս կը դրէր «Դրօշակ»-ի մէջ.

«Բոլոր շրջաններում, համալսարանական բոլոր ժողովներու մէջ կը տեսնէինք կարճահասակ, նի-հար, հարաւային բնակչի տեսքով ուսանող մը, կոչտ ու արագ շարժումներով, աչքերը սեւ, մեղմ ու բարի, կը փայլէին աստղերու պէս, երբ դէմքը կը փոթորկուէր տաք, կրակոտ ճառերով։

«Հայոց լեռներու այդ հարազատ զաւակը կը զգար ինքոյնքը որպէս կօմօպօլիտ (համաշխարհաքաքի) եւ կը մերժէր ազգութիւնը։ Այդ եռուն արհեստանոցի մէջ, ուր կը կերպարանուէին զուարթ, աղմկայոյզ երիտասարդութեան մտքերն ու զգացումները, զատուսեցաւ ուսանողներու փոքրիկ խումբ մը։ Անոնք լուռ էին եւ մտածկոտ։ Անոնց աչքերը յառած էին դէպի հեռու հայրենիքը։ Անոնց սիրու կը ցաւէր ու կը բարախէր հարազատ ժողովրդի համար։ Անոնց ուղեղը յար եւ միշտ միջներ կը հնարէր՝ ազատելու այդ ժողովուրդը

թիւրքական բարբարոսութենէն։ Մօտեցան անոնք կօմօպօլիտ երիտասարդին, արթնցուցին անոր մէջ հայկական ողին եւ վառեցին անոր մէջ աստուածային կայծը։

«Այդ կայծը — կը շարունակէ Յակոբ Զաւրեան — բոցավառուելով հրդեհեց անոր ամբողջ էութիւնը, ստիպեց ձգել ամէն բան, ընտանիք, կառիէր, երջանկութիւն, արծարծեց անոր մէջ սէր — սէր դէպի մարդը ընդհանրապէս եւ սէր դէպի հարազատ ցեղը — ամենադժբախտ բեկորը բազմաչարչար մարդկութեան։ Անսահման, ջինջ, գրեթէ մայրական սէր մը դէպի հայ ժողովուրդը... Ահա տիրական զգացում մը, որ կը լեցնէր այդ սքանչելի երիտասարդներու ողջ էութիւնը, հեռու պահելով զանոնք այլանդակ նախապաշարումներէն, եւ դնելով առողջ ու ամուր խարիսխները հայկական վերածնութեան, առողջ ու անսասան հիմքերը, ուրոնց վրայ պիտի բարձրանար յետագային Հ. Յ. Դաշնակցութեան փառաւոր շնչնքը։

«Եւ այդ համեստ, հեզ, ամօթխած երիտասարդները իրենց յամառ, սիստեմատիկ աշխատանքով գուրս բերին հայ ցեղը ստրկութեան անդունդներէն ու պատւաւոր տեղ տուին անոր՝ առաջաւոր Ասիոյ ժողովուրդներու շարքին*»։

Կօմօպօլիտներ շատ կային Մոսկուայի եւ Պետերբուրգի հայ ուսանողներու մէջ։ Կօմօպօլիտները, աշխարհաքաղաքացիները յատուկ լըջան մը կազմակերպած էին եւ ոսւս ընկերաբաններու — գլխաւորապէս լաւրօվի — գրուածքներէն ներշնչըւած կը քարոզէին նորեկներուն, որ ազգութիւնն ու ազգային դատը աւելորդ նախապաշարումներ են,

նոյնիսկ յետադէմ երեւոյթներ, եւ որ հարկ է նը-
ւիրուիլ ընդհանուր մարդկութեան դատին, հարկ է
միայն քարոզել համերաշխութիւն ազգերու միջեւ
— ոռւսի, լեհի, վրացու, հայի, թուրքի եւայլն —
եւ ժողովուրդները առանց այլ եւ այլի կը հասկնան
համերաշխութեան վսեմ գաղափարը եւ ամէնքն ալ
կ'երջանկանան... առանց պայքարի ու արիւնի...

Քրիստափորն եւս — ինչպէս դրած եմ իր կեն-
դանագրին մէջ*) Մոսկուայի իր ուսանողութեան օ-
րերուն որգեգրեր էր այդ պարապ ու սին կօմօպօ-
լիտիզմը։ Վարակուեր էր ժամանակին նաեւ Գրի-
գոր Արծրունին, երբ ուսանող էր Բուսաստանում
... կօմօպօլիտ մըն էր Արծրունին, անտարբեր դէ-
պի հայ լեզուն, պատմութիւնն ու գրականութիւնը
(60-ական թուականներու սկիզբներուն)։ 1865-ին
էր, որ սկսեց ուսումնասիրել այդ լեզուն ու պատ-
մութիւնը եւ կամաց կամաց նուիրուեցաւ բացա-
ռապէս հայութեան։

Աւելի մեծ չափով կօմօպօլիտ էր Զաւարեան։
Հակառակ Մոսկուայի հայրենասէր շրջանի ներ-
շնչումներուն, ան վերադարձաւ հայրենիք՝ նախա-
պաշարուած եւ մոլորուած։

Մեր ողբացեալ իշխանը (Յովսէփ Արդութեան)
կը պատմէ, որ Սիմօն սկիզբները բոլորովին ան-
տարբեր էր դէպի ազգային արժէքները, դէպի հայ-
կական դատը, դէպի հայկական պրօպագանտը։
Յովսէփի ըսելով, Սիմօն նոյնիսկ հակառակ էր
բռնութեան դէմ պայքարի գաղափարին եւ կ'ըն-
դունէր մէկ զէնք միայն՝ համերաշխութեան քարոզ
ազգերու միջեւ։

— «Ինչո՞ւ կոիւ, ինչո՞ւ արիւն, ես դէմ եմ ա-

մէն տեսակ բռնութեան, պէտք է մտնել հայի իրբ-
ճիթը, քրդի վրանը, տաճիկ զիւղացու քնակարա-
նը եւ քարոզել, ամէնքին ազգերի համերաշլի գոր-
ծակցութեան գաղափարը»...

Այս արդէն լէվ. Տօւստօյի ազդեցութիւնն էր։

*) ՏԵ՛ս «Հայրենիք» ամսագիր։

II

ԲԵԿՈՒՄ

1889-ին կ'աւարտէ Պետրոսեան ճեմարանը եւ կը վերադառնայ հայրենիք:

Նոր միջալայր, նոր շրջան, նոր ազդեցութիւններ: Կոսմօպօլիտիզմը արագ-արագ կը չոգիանայ եւ առողջ հայրենասիրութիւնը կը բռնէ անոր տեղը: Հայոց աշխարհը կ'ալեկոծուէր: Սահմանի միւս կողմէն կուգային արդէն ոչ միայն թալանի ու սպանութեան հառաջներ, այլ եւ կոուի, ըմբոստացումի արձագանգներ: 1889-ին տեղի կ'ունենար, վանայ մօտերը, Վարդան Գոլոշեանի, Վանեցի Ագրիպասեանի եւ Կարապան Գուլաքարգեանի զինուած կոիւը թիւրք ոստիկանութեան հետ, որու մէջ նահատակուեցան առաջին երկուքը: Քանի մը ամիս յետոյ՝ Մուսա պէյի ցնցող ոճիրները Մշոյ դաշտում: Եւրոպայի մէջ՝ հայկ. ազատ տպարանի հաստատումը Փորթուգալեանի ձեռքով եւ «Ալմէնիա»ի հրատարակումը՝ դեռ 1889-էն ի վեր: Ապա «Հընչակ»ի ու Հնչակեան կուսակցութեան հիմնադրութիւնը: Վերջապէս՝ 1890-ի դարնան՝ էրզրումի ապրում բութիւնը, քիչ յետոյ՝ Գում Գափուի ցոյցը: Ահա եւ գաղտնի ընկերութիւններ թիֆլիսի մէջ...

Հայ Մոսկուացի երիտասարդներու «աշխարհաքաղաքացիական» բանդագուշանքները օդը կը ցնդին սապնի փշտիկներու պէս: Անոնք այժմ թիֆ-

լիսի մէջ եւս կը կազմակերպեն դադանի ակումբներ ու դասախոսութիւններ, բայց կը բարբառեն բոլորովին այլ նիւթերու շուրջ: Խօսք կուտանք Վալերիան Լունկեվիչին, որ այն օրերու գործիչներէն է, Քրիստովորի մտերիմներէն, որ յետազային դարձաւ ոռւս ամենամեծ կուսակցութեան (Սօց. Յեղ.) Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ կ'աշխատակցէր «Դրօշակ»ին ԱՐՄԱՆԱԿԻ կեղծանունով: Վալերիան Լունկեվիչ հետեւեալը կը գրէր Զաւարեանի մահուան առթիւ «Դրօշակ»ի մէջ (1913 թ. No. 11-12):

«24 տարի առաջ ... Թիֆլիսի... տան մէջ հաւաքուեր էին մօտ 15 երիտասարդներ: Բոլորը՝ խանդավառուած մէկ գաղափարով, միևնույն յափշտակող երազով — տեսնել հարազատ ժողովուրդը ազատագրուած թիւրքական լծից: Կէս գիշերից անց էր, բայց գեռ շարունակում էին տաք վիճաբանութիւններն ու ողեւորուած ճառերը փոքրիկ, խեղդուկ սենեակի մէջ: Նորէն ու նորէն կրկնուում էին նրանք: Մեծ, անհրաժեշտ, ծարակշիռ գործը միագամից չի ծննում: Շուտով, սակայն, նա ծննուդ առաւ... եւ հիմնադիրների շարքումն էր մեր խորապէս համակրելի ընկերը, Սիմօն Զաւարեան»...

Մեր նահատակ ու նոյնակս հինաւուրց ընկերներէն Գ. Խաժակ, որ 1889-ին Քրիստովորի հետ պաշտօնավարել է Ագուլիսի դպրոցին մէջ, այսպէս կը պատմէ դէպքերը.

«Քրիստովորը 1889-ի սեպտեմբերին դացած էր Ագուլիս, հայ դպրոցներու աւագ ուսուցիչ: Խոկ Սիմոնը, նոր աւարտած 90-ի գարնանը եկած էր թիֆլիս... երկուքն ալ կօսմօլոլիտ էին, աւելի ուսուական շարժումով տարուած ու ողեւորուած, քան հայկականով: Սակայն, սիրտերը լաւ էին, հո-

գիները մաքուր, իսկ բնութեան, եւ հազարամեայ հայ ազգային ժառանգութեան ձայնը շատ աւելի հզօր էր, քան ստացականը... Երբ Սիմոնը Մոսկուայէն, Քրիստովիորը Աղուլիսէն հասան Թիֆլիս, արդէն հոն երկու որոշ խմբակցութիւններ կային. մէկը կուկունեանի խումբն էր իր մարտիկներով եւ օժանդակ ընկերներով. իսկ միւսը՝ նոր ուրուագծուող Հ. Յ. Դաշնակցութեան սաղմը, անոր կազմակերպուող փոքրիկ խմբակը, բաղկացած մէկ-երկու հայ ուսուցիչներէ եւ քանի մը այլ կրթուած անձերէ...)

«Ազգային այս եռանդուն շարժման ջերմ ճառագայթներուն տակ իսկոյն հալեցաւ Սիմոնի ու Քրիստովիորի կոմմազօլիսիզմը: Իրբեւ յեղափոխական համոզումներու եւ նկարազրի տէր անձեր, անոնք իսկոյն մտան այդ շարժման մէջ. մտաւ նախ Քրիստովիորը եւ քիչ մը վերջն ալ Սիմոնը...*»)

Եւ կը սկսի անձնուէր գործիչն կառիէրը: «Դաշնակցութիւնը» կողմակերպուելէն յետոյ, 1890-ի վերջերուն Զաւարեան Յովսէփ Արդութեանի հետ կը մեկնի Տրավիզոն ուսուցչական պաշտօնով: Նպատակն էր՝ մօտիկէն դիտել Թիւրքիան, ուստիմնասիրել տիրող ոչժիմն ու ժողովրդի վիճակը:

Շուտով, սակայն կառավարութիւնը հոտ առաւ... Խուզարկութիւն մը կատարուեցաւ նորեկ վարժապետներուն քով եւ երկուքն ալ բանտ նետուցան:

Խուզարկութեան ատեն Սիմոնի մօտ կը գտնուի ի միջի այլոց թուղթ մը, որու վրայ դրուած էր ծանօթ երգը Ռաֆֆիի «Կայձեր»էն, որ ութսունա-

կան թուականներուն մեր սիրած ու ամենէն տարածուած երգերէն էր.

Ահա ծագից կարմիր արեւ Տաֆ եւ պայծառ է օրը Դէ՛հ, քաշեցէք սիրուն եղներ Առաջ տարիք արօրը...

Եւ ահա հարցաքննութեան ատեն թիւրք դատաւորը առաջ կը բերէ այդ, իրեւ յեղափոխական երգ մը.

— Բայց սա պարզ շինականի երգ մըն է, կ'ըսէ Սիմոն:

— Այո՛, կը պատասխանէ թիւրքը, դուք, ի հարկէ ոչինչ չէք գտներ հոգ, իսկ մենք անոր համար նշանակուած ենք ընդհանուր քննիչ, որ ամէն բան քննենք ու գիտնանք: Լսէ՛ք, խնդրեմ, այդ ի՞նչ արեւ է, ան ալ կարմիր, որ կը տաքցնէ ու կը պայծառացնէ օրը ... Սա պարզ յեղափոխութիւն քարողել է... Եւ այդ եղները, որ առաջ կը տանին արօրը, ջան-Փիլայիներն են... Երգն ուղղուած է մեր վեհափառ սուլթանին դէմ»:

Դատավարութեան միջոցին Զաւարեան կ'արտասանէ իր պաշտպանողական ճառը անհատի ազատութեան եւ ազգերու համերաշխութեան մասին, օրինակներ բերելով պատմութենէն ու բնութենէն:

Կը դատապարտուի չորս տարուան բերդարգելութեան: Սակայն ուուսաց դեսպանի պահանջին վրայ՝ կը յանձնուի կովկասեան իշխանութեանը:

Քիչ յետոյ կը տեսնանք Սիմոնը աքսորի մէջ, հարաւային Ռուսաստանում իր մեծ գաղափարական զինակցին հետ — Քրիստովոր Միքայէլեանի, որու հետ բախտը կապել էր զինքը մինչեւ մահ:

*) «Ազատամարտ» 1913 թ. 18|31 հոկտեմբեր:

Գորիսագրուեցաւ Ռուսոմի ձեռքով Ժընեւ (1892 թ.) :

Իսկ մեր երկու տարագիրները Բեսարաբիոյ իրենց աջորավայրէն վերադարձան Թիֆլիս, այն ժամանակուայ հայ ազգային գործունէութեան ամենաեռուն կենտրոնը :

Ոստիկանական Հսկողութիւնը երկու խոշորագոյն գործէներու վրայ — Քրիստովորի եւ Սիմոնի — բնականաբար կը շարունակուէր : Մէկ քանի անգամ — իննուունական թուականներուն — Սիմոնը ձերբակալուեցաւ : Որքան ալ զդոյշ լինէին մեր ընկերները, չին կարող այնուամենայնիւ ամէն բան ծածկել ցարական ժանդարմներու սուր տեսողութենէն : Դաշնակցութեան ժողովները տեղի կ'ունենային զանազան վայրերու եւ տներու մէջ, ամենայն շրջահայցութիւնամբ . բայց եւ այնպէս ոստիկանութիւնը յաճախ գլխուէր ժողովներու տեղն ու ատենը եւ ստէպ վիճաբանութիւններու ընթացքին ժանդարմները կը յայտնուէին տան պատերու տակ կամ թէ ուղղակի ներս կը խուժէին : Անվերջ էին խուզարկութիւններն ու ձերբակալութիւնները : Սիմոն ճանչուած էր ոստիկանութենէն, որպէս ամենէն վտանգաւոր յեղափոխականներէն մէկը : Ամենէն շատ ան աչքի կը զարնէր : Յաճախ կը ձերբակալուէր եւ քանի մը օր կամ քանի մը շաբաթ պահուելէ յետոյ, ազատ կ'արձակուէր : Պատրաստ, միօրինակ պատասխան մըն էր, որ կուտար միշտ ուսւածանդարմական քննիչին :

Օր մը կովկասեան հանքային ջրերու մէջ շրջագայելիս (1898-ի ամառը) զուարձանալով կը պատմէր ինձ այդ միօրինակ հարցաքննութիւններու եւ պատասխաններու կատակերգութիւնը :

— Պարոն դատաւոր, կ'ըսէր Սիմոն, ես չեմ

լսսար

III

ԿԵՆՏՐՈՆԻՆ ՄԷԶ

Մէկ տարիի չափ աքսորականի կեանք ապրեցան Քիշնեւի մէջ : Բայց հոդ ալ, ոստիկանական հսկողութեան տակ անդամ, երկու երիտասարդները չկորսնցուցին իրենց ժամանակը : Միջոցներ կը խորհէին «Դրօշակ»ն ու իր տպարանը վորխագրելու ազատ Եւրոպա, քանի որ երկրի մէջ առաջին թիւը հրատարակելէ յետոյ, Դաշնակցութեան օրգանը զարնուեր էր ոստիկանութեան արգելքներուն : Քը բիստակոր կը յաջողի նոյնիսկ այդ նպատակով գաղտնի մտնել Շումանիա*) , կը տեսնուի տեղական ազգեցիկ հայերու հետ, կ'ուսումնասիրէ գետինը, ժողովարրութեան կը ձեռնարկէ եւայլն : Ի վերջոյ «Դրօշակ»ի տառերը հոն բերուցան, բայց ուրովհետեւ հրատարակութեան համար Ռումանիոյ մէջ պայմանները չատ ալ նպաստաւոր չէին, գործը

*) Երբ 1897-ին պրօպագանդի գործով Գալացէի, տեղոյն նշանաւոր Զունտի գործավարը, Միքայէլ Լազարեվիչ — եւրոպական կրթութեամբ, օտարախօս ու հայրենասէր հայ մը — յուզմունքով կը պատմէր իր հանդիպումը հայոց ազատութեան երիտասարդ առաքեալին հետ եւ կ'ըսէր, որ այն օրերուն մեծ խանդավառութիւն կար ուսմանահայերու մէջ, որոնք սիրով կը բերէին իրենց նուէրները սուրբ գործին :

Թագցներ, որ այս', խորապէս կը հետաքրքրուիմ թիւրքահայերու վիճակով եւ կը ձգտիմ ամէն կերպ օդնութեան դալու նրանց, լինի դրամով, ժողովարարութիւններով, լինի նոյնիսկ զէնքով։ Ռուսաստանն ինքը պաշտօնապէս իր վրայ առեր է արեւելեան քրիստոնեաներու հովանաւորութիւնը ընդդէմ թիւրք ու քիւրդ բռնակալներու։ Միթէ՞ ինձի պիտի արգիլուի օգնելու նոյն քրիստոնեաներուն, որոնք իմ արիւնակից եղբայրներն են»...

Յարի կառավարութիւնը իր երկդիմի խաղը կը խաղար։ Մէկ կողմէն ան կը վախնար Դաշնակցութեան աճումէն, որ կրնար ըմբոստացումի յորձանքը նետել իր Հապատակ կովկասահայութիւնը։ Միւս կողմէն՝ յեղափոխական ոյժերը պէտք էին անոր, որպէսզի թիւրքաց Հայաստանի մէջ արծարծուէր միշտ դժգութիւնն ու կոփւը, տիրէր միշտ անիշխանութիւնն ու քառոր, որոնք լաւագոյն պատրուակներն էին ոռուսական միջամտութիւններու եւ թերեւս գրաւումներու համար...

Ռուսական գրաւումի պատահականութիւնը չէր կարող, ի հարկէ, միանգամմայն վրիպիլ Դաշնակցական գործիչներու ուշադրութենէն։ Անոնք գիտէին, որ Հայոց Հարցը չպիտի լուծուէր առանց Ռուսաստանի։ Եւ անոնց աչքին ոռուսական գրաւումը — հեռու ցանկալի վախնանը լինելէ — լուծում մըն էր՝ գէթ ցեղի ֆիզիքական գոյութիւնը ապահովելու տեսակէտէ։ Այդ հաւատը 1895-96-ի դէպքերէն յետոյ, բնականաբար, թուլացաւ առանց սակայն, չքանալու։

Այսպէս թէ այնպէս, ցարիզմը հալածելով հանդերձ Դաշնակցութիւնը, կը հանդուրժէր դայն, քանի դեռ հայ յեղափոխականները կը սահմանափակէին իրենց գործունէութիւնը թիւրքաց Հայաս-

տանով։ Յեղափոխական գործիչները կը ձերբակալուէին, կը բանտարկուէին ու նոյնիսկ հարիւրներով կ'աքսորուէին դէպի հիւսիս — ինչպէս 1896 թուականին — բայց Դաշնակցութիւնը, այնուամենայիւ, իր գործը շարունակելու համար ունէր որոշ հնարաւորութիւններ, Անդրկովկասում աւելի լայն հնարաւորութիւններ, քան թիւրքիայում։

Թիւրքահայ դատը հալածական էր կովկասի մէջ, բայց խմբերը պարբերաբար կ'անցնէին սահմանագլուխը եւ իմ աչքերու առջեւ 1895-ի աշնանը, Սերոբի, Հրայրի, Աշոտ-Թաթուլի մարտական խըմբերը — հարիւրաւոր ֆեղայիններ — ազատ կ'երթեւէին Կարսի մէջ ոռու ժանդարմներու «Հսկողութեան» տակ եւ նոյն «Հսկողութեան» տակ, գիշեր ատեն, իրաբու ետեւէ լիսկատար սպառազինութեամբ անցան սահմանը*).

Հնչակեաններու (Բաք Ալիի) ցոյցէն յետոյ մթնոլորտը ելեքտրականացեր էր, կը սպասուէր կոտորած գաւառներու մէջ եւ Դաշնակցութիւնը դժուարին ճիգեր կ'ընէր՝ ըստ կարելոյն շատ զէնք եւ շատ զիսավարժ ոյժեր թափելու երկիրը։

*) Ինձի հետ միաժամանակ, այդ անմոռանալի օրերուն, հիւր մըն էր Կարսի մէջ, ֆեղայիններու ժամադրավայրում, ընկ. Սալբենիկ Արդութեանը, մեր ողբաց. Խշանի այրին։ Ինքը Խշանը, Վանէն նոր եկած, վերադարձաւ այդ օրերը Պարսկաստանի գծով, զինակիր խմբերու հետ, վերադարձաւ 2-3 ամսուայ բուռն քարոզութիւն ընելէ յետոյ, մասնաւորապէս Ղարաբաղում։ Նոյն այդ օրերուն Ռոստոմն ալ արդէն հաստատուած էր Կարնոյ մէջ։

*
* *

Նորածին կուսակցութիւնը կինտրոնական ձեւ
մ'ունէր : Այդպէս եղած են յեղափոխական կուսակ-
ցութիւնները բոլոր երկրներու, մասնաւորապէս
բալկանեան աղատազրուող ազգերու մէջ : Հայկա-
կան իրականութիւնը, սակայն, այլ բան կը թե-
ւաղբէր : Ազջը՝ ցիր ու ցան ամբողջ Արեւելքի մէջ
— թիւրքիա, Ռուսիա, Պարսկաստան եւ հեռաւոր
զաղութներում ... Տարածութիւնն ինքնին հակա-
յական արգելք մըն էր կեղրոնացած զեկավարու-
թեան ու միօրինակ զործունէնութեան դէմ : Առոր
աւելցուցէք մտայնութիւններու եւ բարքերու տար-
բերութիւնները հայութեան տարբեր հատուածնե-
րու մէջ : Դարերով բաժնուած ու իրարմէ իրթա-
ցած՝ այդ հատուածները առաջին անդամը կը կոչ-
ուէին ընդհանուր, համազգային գործի մը հա-
մար ... Առաջին անդամը կը վերանային թիւրքա-
հայը, ոռոսահայը, պարսկահայը իրարմէ զատող
անջրպետները . յեղափոխական կազմակերպութեան
ծոցում այլալեզու եւ այլաբարոյ եղբայրները քով
քովի կուգային, զիրար կը ճանչնային, զիրար կը
սիրէին եւ թեւի միեւնոյն սրբազն ուխտի
շուրջը, կ'իրազործէին Պէշիկթաշլեանի սրտառուչ
խօսքը —

— Եղբայր ենի մենի, որ մրրկաւ էինի զատ-
ուած ...

Եւ նարպէյի հուժկու քարոզը, որ արդէն ութ-
առնական թուականներուն որոտընդոստ բամբերով
կ'երգուէր կովկասահայ զաղափաշական երիտա-
սարդութեան հանդէսներու եւ ինջոյքներու մէջ .

— Հա'յ ապրինի, եղբարք,
... Հա'յ մեռնինի ...

Կենտրոնական սիստեմը շուտ չքացաւ Դաշ-
նակցութեան գերզաստանէն : Անոր տեղ մտաւ ա-
պակինտրոնացումը : Սիստեմ մը, որ, անշուշտ իր
որոշ անպատեհութիւններն ունէր, որ երբեմն կը
քաջալերէր տեղական մարմիններու եւ անհատնե-
րու ինքնագլուխ, քմահաճ, անիշխանական արարք-
ները, բայց որ, անտարակոյս, միակ ձեւն էր, որ
կը պատշաճէր հայկական իրականութեան :

Եւ Զաւարեան առաջին իսկ օրերէն ապակենտ-
րոնացման գաղափարի ջերմ պաշտպանն եղաւ,
ջերմ, համոզուած ախոյեանը տեղական ինքնավա-
րութեան ոչ միայն յեղափոխական շարժման մէջ,
այլ եւ քաղաքական, հանրային կեանքում : Եւ յե-
տագային գրքոյկ մը հրատարակեց, «Ապակենտրո-
նացում» խորագրով :

Պէտք է ամենալայն իրաւունքներ տալ տեղա-
կան կոմիտէններուն, կ'ըսէր նա . այլպէս միայն
կազմակերպութիւնը կրնայ աճիլ ու բարգաւաճիլ .
այլապէս, ան պիտի ենթարկուի Հնչակեանութեան
հակատազրին : Անհնարին է, որ կենտրոնական մար-
մին մը, բացարձակ լիազօրութիւններով օժտուած,
թիֆլիսէն, Պոլսէն, Ժընէւէն կամ Լոնտոնէն հրա-
հանդներ արձակէ հայութեան բոլոր վայրերու տե-
ղական գործունէութեան համար : Թո'ղ կուսակցու-
թեան ընդհանուր ժողովը մշակէ ընդհանուր սկզբ-
րունքներն ու տաքտիկը, բայց թո'ղ իրաքանչիւր
վայրի ընտրեալ մարմինը ինքը վարէ իր տեղական
գործերը ... զեկավարուելով նոյն ընդհանուր
սկզբունքներէն :

Իրականին մէջ կար, անշուշտ յայտնի կենտ-

բոնացում մը, այս կամ այն խոչոր ձեռնարկը ունէտ տեղում կը կատարուէր առհասարակ կենտրոնական դէմքերու գիտութեամբ ու հաւանութեամբ... Եւ այդ կը լինէր ոչ բոնադատեալ, այլ ինքնայորդոր ու ընկերական ձեւով, վասնզի մեծ չը այդ կեդրոնական դէմքերու հմայքը եւ ոչմի կոմիտէ, երկրի ոչ մի վայրում չէր ուզեր ձեռնարկել ունէ խոչոր, պատասխանատու գործ, առանց Քրիստափորի, Զաւարեանի եւ այլ հեղինակաւոր առաջնորդներու հաւանութեան:

1892 թուականէն ի վեր — երբ տեղի ունեցաւ Դաշնակցութեան անդրանիկ Ընդհանուր Ժողովը Պետօի մասնակցութեամբ եւ ուր վերջնականապէս ընդունուեցաւ ապակենտրոնացման դրութիւնը*) — Սիմոն Զաւարեան կը դառնայ կուսակցութեան այդ տիրական դէմքերէն մին եւ անոր կեանքը այնպէս սերորէն կը հիւսուի Դաշնակցութեան կեանքին հետ, որ անոր կենսագրութիւնը կազմել՝ ըսել է Դաշնակցութեան պատմութիւնը գրել մինչեւ 1914-ը:

Այդպիսի մէկ գործ սակայն, կը կարօտի տարբեր ժամանակի ու միջավայրի: Զաւարեանի եւ իր նմաններու — յեղափոխական քարողիչներու եւ ուազմիկներու ընդարձակ կենսագրութիւնը պիտի գրէ ապագայ պատմագրերը, հաւաքելով բոլոր նամակներն ու յուշերը, ուսումնասիրելով տպուած

*) Ստոյգ է — ինչպէս կը գրէր Աբր. Գիւլիանդաննեան «Հայրենիք» հանդէսի մէջ — որ հանդուցեալ Յոնան Դաւթեանն ալ, իբրեւ ժընեւի ուսանող եւ զուցերիական ապակենտրոն կարգերու սիրահար, ջերմապէս պաշտպանել է այդ դրութիւնը 1892-ի Ընդհ. Ժողովին:

ու անտիպ աշխատութիւնները:

Մեր այս ձեռնարկը համեստ բան մըն է: Ան կ'ուզէ գէթ թոռուցիկ գծերով ծանօթացնել նոր սերունդը հայկական չարժման առաջամարտիկ քարոզչին հետ, կ'ուզէ ցոյց տալ, թէ որպիսի բիւրեղանման տիպարներ է արտադրեր հայ ժողովուրդը իր ազատագրական խոյանքներու ընթացքին, կ'ուզէ ցոյց տալ, որ այդպիսի բարոյական եւ իմացական գանձերու տէր ժողովուրդ մը չի կարող կորչէլ... Կ'ուզէ ցոյց տալ այդ բոլորը հայ աճեցող սերունդին եւ բաղձալ, որ ան իւրացնէ գէթ մասնիկ մը իր մեծ նախորդներու բարոյական առաքինութիւններէն, ներշնչուի նոյն իդէալներով, առաջտանէ նոյն դրօշը հայ ցեղի ազատագրութեան:

Ահա չարժման ու կազմակերպման սկիզբն է: Քրիստափոր, Սիմոն եւ ընկերները գործի վրայնն, դրամական նուէրներն ալ կը հոսին հայրենասէր չքաններէ դէպի Դաշնակցութեան գանձարանը... եւ հայկական չարախօսութիւնը կը սկսի արդէն անկիւններէն քարեր նետել յեղափոխական պարագլուխներուն... «Անոնք կ'իւրացնեն Ս. գործի համար հանդանակուած գումարները»...

Գաղտասուրքը կուգար «Մշակ» թերթի խմբագրութենէն (Արծրունին մեռած էր արդէն): Զայնը կը հասնի Զաւարեանի ականջին: «Աշխարհիկ սուրբը» կ'եռայ կատաղութենէն եւ առանց երկար ու բարակ մտածելու, կառնէ ատրճանակը ու կ'երթայ վերոյիշեալ թերթի խմբագրատունը, կ'արձանանայ ամբաստանող ու շանթահարուած խմբագրին առջեւ*).

*) Յովհ. Տէր Մարկոսեան, որ Արծրունու մահէն յետոյ երկար տարիներ «Մշակ»ի տնօրէն էր:

— «Յե՞տ վերցուցէք ձեր մեղադրանքը, ապա թէ ոչ»...

Դաշնակցութեան առաջնորդը ոչ միայն կուսակցութեան դրամներ իւրացնող չէր, այլ եւ յարեւ միշտ ինքը շարքերուն կը քարոզէր ծայրայեղ խնայողութիւն այդ դրամներուն նկատմամբ։ Եւ իր անձնական ընթացքով օրինակ կուտար ընկերներուն։ «Խնայողութիւնն, խնայողութիւնն» — այսքան կը քարոզէր Զաւարեանը ամէն տեղ, բոլոր ժողովներու, որ ընկերներէն ոմանք մանիակ (մանիակ) կ'անուանէին զինքը։ Խնայողութիւնը կուսակցական դրամներու վերաբերմամբ՝ անոր աչքին հոմանիշ էր շխտակութեան ու ազնուութեան, հոմանիշ էր մաքուր գաղափարականութեան։

Երբ 1903-ին Կիլիկիա գնաց եւ տեսաւ տեղույն ընկերներու շոայլ, անձնական անարդարանալի ծախքերը կուսակցական գանձարանէն, — վայրկեան մը, ապրած կսկիծէն, խսպառ կորսնցուց հոգեկան հաւասարակշիռը եւ ծառացաւ զեղծանող ընկերներու դէմ, որպէս Բուօնարօտտիի խարազանող Յիսուսը։

— Դո՞ւրս Դաշնակցութեան սուրբ տաճարէն... դուք յեղափոխական չէք, այլ գող ու աւազակներ...

Կուծեց անարժան մարմինը, դատի կոչեց զեղծարանները կուսակցութեան գերագոյն ատեանի առջեւ եւ անոնք դուրս վտարուեցան կազմակերպութենէն եւ Սիմոն վերստացաւ հոգեկան անդորրութիւնը։

Խնայողութեան քարոզիչը երբեմն կը մեղանչէր աններելի ծայրայեղութիւններով։ Դժբախտ Յոնան Դաւթեանը (Սիմոնի պէս աշխարհիկ սուրբ մըն ալ ան էր), լինելով գանձապետ Արեւմտեան

Բիւրոյի մէջ (Ժընեւ), կարիքէն ստիպուած՝ որովհեր էր խմբագիր ընկերներու ամսականը աւելցնել 25 ֆրանկով։ (150 կը ստանայինք իւրաքանչիւրս, Յոնան բարձրացուցեր էր 175-ի)։

Սիմոն չէր կարող հանդուրժել այդ եւ կուսակցական համագումարին առաջնակարգ խնդիրները ծեծելու ատեն չէր մոռնար երբեք այդ փոքրիկ — իրեն համար խոչոր — ցաւը եւ մէկ ժողովի մէջ այնքան քաշըշեց 25 ֆրանկի խնդիրը, որ Յոնան արտասուեցաւ։

Ինքը սակաւապետ էր, ժուժկալ եւ չափազանց խղճամիտ հանրային դրամներու գործածութեան մէջ։

Խաժակ հետեւեալը կը պատմէ։

«1890-ի ամառը Դաշնակցութեան հիմնադիրներէն մին (այժմ արդէն հեռացած) գնաց կարս համոզելու կուկունեանը, որ յետածդէ իր խումբի երթը։ Գնաց եւ եկաւ քառածի կառքով, շուրջ 100 ուուրի ծախք ներկայացուց — ճանապարհ, հիւրանոց, ուտելիք եւայլն։ Նոյն խնդրի համար պէտք եղաւ, որ Սիմոն երթայ սեպտեմբերի սկիզբը։ Գընաց, 15 օր ապրեցաւ, վերադարձաւ Թիֆլիս եւ ներկայացուց միայն ... 17 ուուրլիի ծախք մը։

«Այս գիծը մնաց անոր մէջ մինչեւ իր մահուան վայրկեանը։

Տարիքի հետ միասին փոխանակ մեղմանալու, ան աւելի կը սաստկանար... Մահէն ուղիղ 9 օր առաջ հիւր էր եկած Սամաթիա եւ ուրախութեամբ կը յայտնէր կնոջս, թէ՝ «չորս ոսկի ամսական ունիմ, ապրուստս լիովին ապահոված եմ»...*)

«Իր այս Դիոգինեսեան յատկութեան վրայ

*) Ուսուցիչ էր Եսայեան վարժարանին մէջ։

խարսխած՝ ան կատաղօրէն կը ձաղկէր մեծապահանջ եւ շուայլ ընկերները ... Շուայլ էր անոր համար ամէն մէպուս ընկեր, որ 8-10 ոսկիէն աւելի կը ծախսէր» :

Ուրիշ «մեխ» մը ունէր մեր սիրելի հանգուցեալը, ուրիշ արմատացած, բուռն ատելութիւն դէպի մի արատ, որ նմանապէս խիստ տարածուած է հայ մտաւորական շարքերու մէջ .

— Արոռամոլութիւն :

Տեսակ մը Փիզիքական զզուանք կը զգար դէպի բոլոր անոնք, որ կը մտնեն կուսակցութեան մէջ լոկ փայլելու, առաջնակարգ դիրքեր վաստկելու, աժան ժողովրդականութիւն շահելու, կառիէր «ըստեղելու» փափաքով :

Ֆիզիքական դարչանք՝ դէպի բոլոր փառասէրները, ցուցամոլները, աթոռամոլները :

Վերջին երկու բառը խիստ յաճախ կը հոլովէր նա, խօսելով որոյ ընկերներու մասին, որը մինչեւ մահ հալածեց եւ ընդհանրապէս հայ մտաւորականութեան մասին :

Ինքը խոնարհութեան եւ առաքելական համեստութեան կատարելատիպ մըն էր եւ կ'ատէր կառիէրիստները մինչեւ հոգու խորքը : Ինքը մարդկային բարձրագոյն առաքինութիւններու անձնաւորումն էր եւ կ'ուգէր, առանց յաւակնուութեան, դաստիարակել իր կուսակցական շարքերը, պատուաստել անոնց նոյն բարձր յատկութիւնները — համեստութիւն, չիտակութիւն, անաղարտ հայրենասիրութիւն եւ անշահախնդիր նույիրուածութիւն — առանց որոնց յեղափոխութեան սուրբ գործը չէր կարող քալել, գաղափարական կազմակերպութիւնը չէր կարող ապրիլ :

Եթէ գրիչ ունենար եւ եթէ յեղափոխական-դաւադրական գործունէութիւնը չկալէր իր թանկադին ժամանակը, նա պիտի լինէր գերազանց հրապարակագիր-դաստիարակիչ մը, չնորհիւ նախ եւ առաջ իր բարոյական անհասանելի բարձրութեան :

Ըսինք—անշահախնդիր նույիրուածութիւնն : Այդ բառն եւս շատ յաճախ կը լսէիք Սիմոնի բերնէն : Երբ կը հարցնէիք իր կարծիքը այս կամ այն նոր ընկերոջ մասին, եթէ այդ կարծիքը դրական էր, նա սովորաբար կը պատասխանէր .

— «Նույիրուած է» :

Զէր ըսեր «անձնուէր» : Բառը շատ էր ծեծուեր եւ դարձեր էր շարլօնական :

«Նույիրուած է...» Սիմոնի բարբառով դա լաւագոյն վկայագիրն էր եւ մեծագոյն ներբողը մէկ ընկերոջ հասցէին : «Նույիրուած է» — կը նշանակէր եւ անձնուէր ու հաւատարիմ եւ մաքուր հայրենասէր եւ աղնիւ ու անկաշառ նկարագիր :

«Նույիրուածը» չէր կարող լինել ոչ փառամոլ ու գոռող, ոչ ցուցամոլ ու աթոռամոլ :

«Նույիրուածը» նախ եւ առաջ կազմակերպութեան տոկուն, շարքաշ աշխատաւորն է, դժուարին ձիգերու եւ մեծ զոհաբերութիւններու աշխատաւորը, որ կը հրաժարի կեանքի բռնակալ հրապոյրներէն եւ լիովին կ'անձնատրուի իր բազմատանջ ժողովրդի դատին... Հաշուեցէ՞ք այն հազարաւոր կտրիճները, որոնք կոռուեցան Դաշնակցութեան դըրօշին տակ եւ մեռան «ժողովրդ» ու «ազատութիւն» մրմնջալով... Քանի՞ն են, որ բացառութիւն կը կազմեն զաւարեանական այդ որակումէն ... Ամէնքն ալ անոր իդէալիստական շունչով են տողորուած, ամէնքն ալ «Նույիրուածներ» են...

Ա՛հ, երբ կ'ուգէր լուծել հայ հաւաքական կեան-

քի ուշադրաւ առեղծուածներէն մէկը, երբ կը հետաքրքրուիք իմանալ, թէ ինչպէ՞ս, ի՞նչ հրաշքով մեր ցաք ու ցրիւ, դարերով անմիաբան ու պառակտուած, անհատապաշտ եւ դաւամոլ ցեղի մէջ ստեղծուեցաւ եւ չուրջ 36 տարի կանգուն մնաց փոթորկի մէջ հայ առաջին քաղաքական ու ժողովրդական կաղմակերպութիւնը — որ իր անխուսափելի սայթաքումներուն հետ ըրաւ նաեւ մեծ գործեր, յեղաշրջեց ցեղի մտայնութիւնն ու բարքերը — երբ կ'ուզէք հասկնալ այդ հրաշը-երեւոյթին գաղտնիքը, յիշեցէք դեկալարները, յիշեցէք, որ կաղմակերպութեան գլուխ էին կանգնած բուռ մը Զաւարեաններ...

*

* *

Առաջին անգամը զինքը տեսայ 1895-ի ամառը Թիֆլիսի մէջ: Բոլորովին տարբեր բան գտայ, քանիմ կաղմած մտապատկերն էր:

Երեւակայութեանս մէջ Զաւարեան կը պատկերանար, որպէս հրեղէն, փոթորկաշունչ հերոս մը, մշտնջնաւոր շարժման ու յուզման մէջ, հզօր կիրք մը, անդուլ բռնկող եւ շանթող: Առջեւս կանգնած էր մէկը, որու մէջ կարծէք մեռած էր կեանքը... Քայլուածքը՝ դանդաղ ու ծոյլ, նայուածքը՝ պաղ ու թախծոտ, շարժուձեւերը՝ խոնարհ, անհամարձակ:

Իմ յուսախաբութիւնը կատարեալ էր:

Իրաւ է, այդ հեղ ու նուսաստ կեցուածքը յատուկ էր առօրեայ Զաւարեանին: Ան կը բխէր մեր ընկերով բնական համեստութենէն: Վիճաբանութեան ու պայքարի ատեն է, որ այդ կեցուածքը կը կերպարանափոխուէր, ներքին հրաբուխը կ'որոտար

եւ զահապիժով լաւային մէջ կը չոգիանային սովորական մեղմութիւնն ու քաղցրութիւնը, տեղի տալով կրքի դաժան բռնկումներուն:

Բայց այդ օրերուն հրաբիային ոչինչ կար անոր մէջ. նա կարծէք անէացեր էր, ձայնը հազիւ լսելի էր... Ամբողջ կերպարանքէն կը բուրէր անսահման յոզնութիւն ու վհատութիւն: Սիմոնի բնականոն վիճակը չէր, անշուշտ: Եւ քիչ յետոյ ինձի համար պարզուեցաւ գաղտնիքը... Ճիշդ այդ օրերուն մեր մեծ ընկերը կ'ապրէր իր ներքին, անձնական կեանքի մեծագոյն դրաման: Յաւիտենական «սիրոյ դըրաման»... Սիրած օրիորդը ճիշդ այդ օրերուն յայտարարեր էր վերջնականապէս, թէ այլ եւս չիսիրեր զինքը, կը սիրէ ուրիշը...

Հայկական շարժման յոյսը, հայ երիտասարդութեան փայփայած կուռքը կը գալարուէր անողոք վշտի մը ճիրաններուն մէջ... Ահա թէ ինչու վառվուուն աչքերը մարեր էին, ձայնը չէր հնչեր հուժկու շեշտերով եւ սիրուն, աղոնիսեան գլուխը իր խիտ, ածիագոյն մազերով այլեւս չէր թափահարեր հպարտօրէն:

Կը յիշէի Դանտէի մեծ դրաման: Բայց Սիմոնի հերոսուհին, աւա՛զ, Բէխատրէի մը չէր ան շատ հեռու էր Զաւարեանի մը բանաստեղծական մտապատկերէն: Ան բնաւ չէր ալ հետաքրքրուեր այն մեծ դատով ու իդէալներով, որոնք կը բոցավառէին Զաւարեանի ողջ էութիւնը...

Եւ սակայն — ո՞վ կարող է հասկնալ մարդկային հոգու գաղտնիքները — Սիմոն հրապուրուած էր այդ օրիորդէն եւ ցաւը կը լափէր զինքը: Կ'ըսէին նոյնիսկ, թէ թոքախտը բոյն դրեր էր վտիտ կուրծքին տակ: Ընկերներէն շատերը անհանդիստ էին:

Բայց իր պատմական կոչման գիտակից լոռեցի երիտասարդը այնքան ալ թշուառ չէր հոգով, որ մեղկօրէն ընկծուէր կնոջ մը ստուերին առջեւ, — կնոջ մը՝ որ անհունապէս վար էր իր գաղափարային պահանջներու բարձունքէն...

Ճիդ ըրաւ — հսկայի ճիդ մը — ունկնդրեց պարտքի հրամայական ձայնին եւ դուրս վռնտեց սին կուռքը իր մեծ արտէն:

Ու վերստին բուռն թափով անձնատրուեցաւ գաղափարին:

*

* *

Որքա՞ն հարուստ ու բազմազան է իր կեանքը թիֆլուեան կենտրոնին մէջ: Գիւղատնտես է, կառավարութեան պաշտօնեայ է, թերթերու աշխատակից է եւ միանդամայն դադտնի ագիտարար է, քարոզիչ է ու կազմակերպիչ: Ուր որ հանրաշահ գործ մը կար, երիտասարդական հաւաքոյթ մը, գաղափարային հանդէս մը կամ ըմբոսատացման արտայայտութիւն մը, ցոյց մը ընդդէմ յոռի բարքերու կամ ցարական կառավարութեան, — Զաւարեան միշտ հոն է եւ միշտ առաջին շարքերու մէջ: «Մշակ» եւ Գրիգոր Արծրունու յորելեանական հանդէսը սարքող երիտասարդութեան հոգին էր ան եւ կը պահանջէր, որ այդ հանդէսէն հեռու պահուին «ցուցամոլներն» ու «փառամոլները» նոյնիսկ «Մըշակ» ամենամօտիկ աշխատակիցներէն...

Իսկ երբ 1892-ի վերջներուն նոյն Արծրունիի աննախընթաց յուղարկաւորութիւնը կը կատարէին թիֆլսի մէջ, երբ կառավարչապետի հրամանով սստիկանութիւնը միջամտեց ու չէր թոյլ տար, որ

50,000-նոց ժողովրդական թափորը ուղղուէր կենտրոնական փողոցներով, — խումբ մը երիտասարդներ արհամարհեցին կառավարչապետի հրամանը, զլուխ անցան հսկայ թափորին, տարան իւրենց ետեւէն զանգուածն եւ կտրեցին սստիկանական զդթան, զուրս բերելով դադաղը դէպի Գօլօվինեան պողոտան... Դարձեալ Զաւարեանն էր ըմբուստներու ամենէն յանդուզն առաջնորդը:

Այդ առաջին թովիչքներն արդէն կը յատկանը-էին ապագայ գործիչը:

Ըսինք, որ գիւղատնտես էր: Կովկասի լաւագոյն գիւղատնտեսներէն մէկը: Եւ ոչ միայն զուտ գործնական այլ եւ զիտնական: Յ-4 հայ ամենահըմուտ մասնագէտներէն մէկն էր ան: Հանրային եւ յեղափոխական եռուն գործիչը միանդամայն պաշարիւն եւ խղճամիտ ուսումնասիրող մըն էր, հետազոտող մը: Տարօրինապէս հետաքրքիր ու խուզարկու միտք մը, որ զարմանալի հարցասիրութեամբ մը բոլոր երեւոյթներու պատճառը կը վիճուէր, բոլոր հարցերու պատասխանը՝ բնութեան, պատմութեան, ընկերաբանութեան մարդերուն մէջ: Քիչ կան մէր մէջ այնքան բազմակողմանիօրէն զարգացած անհատներ, քիչ կան ուղեղներ՝ այնքան լեցուն փաստերով, թուերով ու ընդհանրացումներով բոլոր ազգերու ու պետութիւններու կեանքէն, տնտեսութենէն, պատմութենէն եւ ամենէն առաջ իր հարազատ հայ կեանքէն:

Քանի մը կարեւոր ուսումնասիրութիւններ հըրատարակուած են արդէն կովկասի մէջ.

1. Փորձ գիւղատնտ. ուսումնասիրութեան երեւանի ու կարսի Նահանգներում.

2. Կովկասը գիւղատնտ. տեսակէտով.

3. Դարաբաղի տնտեսական պայմանները եւ 1906-907-ի սովոր:

Այդ գրքերը տպագրուած են ուռւերէն լեզուով եւ գնահատուած ամբողջ կովկասի մէջ:

Մեր ընկերոջ ուրիշ բազմաթիւ ուսումնասիրութիւնները կը մնան անտիպ: (Զեռագիրները կը դանուին մէծ մասամբ թշնամի «Դաշնակցութեան Տան» մէջ):

*

* *

Անսահման սրտցաւութիւն ու հոգատարութիւն կը ցուցնէր գէպի հայ չարքաշ գիւղացու կեանքը: Կը սիրէր գիւղը, կը սիրէր բնութիւնը եւ պաշտօնի բերումով ստէպ-ստէպ պտոյտներ կ'ընէր գաւառներու մէջ: Գիւղատնտեսի եւ միանգամայն յեղափոխական քարոզչի պտոյտներ էին... Պաշտօնը եւ յաճախակի ուղեւորութիւնները դիւրութիւն կուտային գործիչն՝ ոչ միայն մօտէն տեսնալու, ուսումնասիրելու հայ աշխատաւոր ժողովրդին տրամադրութիւնները, այլ եւ մտցնելու Դաշնակցութեան գաղափարը գիւղական առաջնորդող շարքերու մէջ, կազմակերպելու նորանոր խմբեր, դրամական ժողովարարութիւններ ընելու եւայլն:

Ինքնատիպ էր Սիմոնը եւ հոդ, յեղափոխական քարոզութեան մէջ: 1898-ի ամառը միասին պրոպագանդի պտոյտ մը ըրինք կովկասեան հանքային ջրերում, ուր ըստ սովորութեան համախմբուած էր մեր բուրժուա մտաւորականութիւնը, բազմաթիւ ուսուցիչներ ու հանրային գործիչներ: Հոն էր — եկած էր բժշկուելու եւ մեր Դումանը:

Խօսողը զրեթէ միշտ Սիմոնն էր: 1895-էն ի վեր

չէի տեսած զինքը, ապլելով մէծ մասամբ Ժընեւում: Եւ ես ուշի ուշով կը գիտէի Զաւարեան-քարոզիչը: Ճառեր չէր արտասաներ, ատենախօսութիւններ չէր լներ — կը գրուցէր: Չունէր հոեսուրական առանձին կարողութիւն — նման Ռուսումին ու Քրիստոնութիւն — չէր ալ սիրեր հոետորները: Կ'ատէր այն բոլոր շարժուձեւերը, որոնք նպատակ ունէին ունկնդիրները վառելու, անոնց զգացումներուն զարնելու... կը խօսէր ուղեղներուն: Խօսքը պարզ էր, անպատճոյն, ինչպէս իր ամբողջ կեցուածքը, ինչպէս իր մէծ հոդին: Պարզ էր եւ ժեսթը: Երբեմն, վիճաբանութեան ընթացքին տաքանալով, բուռնցքը ինքնարերաբար կը զարնէր սեղանին, կամ թէ մատիտով կը բախէր սեղանը արագ, ցրիւ ու ներվոս շարժումներով, միօրինակ, աններդաշնակ ու տալտկալի: Տաղտուկը ցրուելու համար, պէտք էր նայէիք դէմքին, աչքերուն, որոնք կը լուսավառուէին, մատնելով մանկական ջինջ, անկեղծողեւորութիւն մը:

Ոչ մի կեղծիք, ոչինչ չինծու, անհարազատ, ոչինչ գերասանական:

Ճարտասան եւ դերասան զրեթէ հոմանիշ էին անոր աչքին: Բնադրային գարշանք կը զգար դէպի փառուն, ճոռոմ բեմբասացութիւնը, դէպի այն բոլոր հոետորները, որոնք վայրկենական յաջողութեան համար կուղան ուոցնելու իրողութիւնները, վարագուրելու կացութեան սոսուերները եւ շլաշնելու իրենց լամբանը չոնդալի զուշակութիւններով ու վերլուծումներով:

Հոդ ալ, սակայն, մեր ընկերը կ'ընկնէր յաճախ ծայրայեղութեանց մէջ: Ժխտելով ու համաձելով ուշտօրիկլը (rhetorique), նա պատրաստ էր ժխտելու եւ հոետորական ընդունուած ձեւերու օգ-

տակարութիւնը, գեղեցիկ եւ ներդաշնակ լեզուի ոյժը, ինչպէս նաեւ գեղեցիկ ոճի արուեստը հրապարակագրութեան մէջ:

«Խօսեցէ՛ք ու գրեցէ՛ք ինչ լեզուով ու ոճով կ'ուզէք, — միայն թէ հասկանալի ու մատչելի լինի ժողովրդին», — այսպէս կ'ըսէր յաճախ:

Եւ իր գրեթէ բոլոր հայերէն զբուածքները — յօդուածներ, րրօշիւրներ, նամակներ եւայլն — կը խմբագրէր ընդհանրապէս վերին աստիճանի անխնամ ու անկապ ձեռով, կոպիտ լեզուով ու ոճով: Յօդուածները — «Դրօշակ»ի ու այլ թերթերու համար զբուած — հարկ էր շտկել եւ յդկել վերէն վար, որպէսպի դառնային «հասկանալի», «մատչելի», քիչ մըն ալ ախորժելի՝ ընթերցողի ականջին: Սիմոն կ'ըմբոստանար, ու կը բողոքէր, պահանջելով, որ թոյլ տրուի իւրաքանչիւրին իր ուղած ձեռով գրելու — անգամ «Դրօշակ»ի մէջ:

Արհամարհանքը դէպի «կերասանները» երթեմն կարծէք հանգուցեալի մէջ կը դառնար արհամարհանք դէպի ճշմարիտ արուեստագէտները*):

Այդ գիծը յատուկ է մեր շարք մը հին ընկերուներուն, որոնք ոռւսական համալսարան անցեր են եւ գտնուած են ոռւս զբականութեան որոշ հոսանքի աղղեցութեան տակ: Անոնց բոլորին յատուկ է փոքր ինչ անձուկ, չոր ու ցամաք ուստիլիտարիզմ (օդտապաշտութիւն) — հանդամանք մը՝ որ գըժ-

*) Եւ սակայն նա բնաւ դուրկ չէր գեղեցկագիտական ճաշակէ, ջերմ սիրահար էր մանաւանդ ըընութեան գեղեցիութիւններու... Խոշոր դէմքերու մէջ հազուադիւտ չեն այդ կարգի մէծ հակասութիւններ: Ուրիշներ գեռ պիտի տեսնանք յետագային:

ուարութեամբ կը պատշաճի մեր հանգուցեալ ընկերներու բարձրասլաց իդէկալիզմին հետ...

Գրիգոր Արծրունին ալ նոյն մտայնութեան թարգման մըն էր, ան ալ կ'ըսէր, թո՛ղ իւրաքանչիւրը գրէ, ինչպէս կ'ուղէ... թէկուզ ամենագուեհիկ լեզուով ու ոճով:

Ինքն ալ արդէն այդպէս կ'ընէր: Գրական ճաշակի լիակատար բացակայութիւն: Եւ այսօր իւրաքանչիւր մէկը, որ քիչ թէ շատ լեզուական երածշատութիւնն ունի, չի կարող կարդալ Արծրունիի հարիւրաւոր յօդուածները առանց ներվային ցընցումներու:

Անտարբեր էր դէպի խօսելու արուեստը եւ Ծոստուգարտ էինք — Միջազգային ընկերվարական համագումարին: Եկած էր եւ Ծոստուգ: Մնաց քանի մօր եւ համագումարի աշխատանքներու կէսին մեկնեցաւ: Բնկերները կը յորդորէին, որ յետաձդէ իր մեկնումը յաջորդ օրուան, անդամ մը լսելու համար ժօռէսին, որը այդ օրն իսկ պիտի արտասանէր իր գեղեցկագոյն ճառերէն մէկը, ամենահրատապ խնդրի մը չուրջ, ընդղէմ բէրէլի, ֆոլմարի եւ ամբողջ գերման սօցիալ-գեմոլիրատական տակտիկի՝ յատկապէս միլիտարիզմի եւ պատերազմի նըկատամբ:

Ժօռէս գուցէ միակն էր Եւրոպայի համբաւաւոր հոետորներու մէջ, որ գիտէր հաւասար ոյժով խօսիլ մարդկանց սրտին ու ուղեղին եւ որու պերճախօսութեան թոխէքները յուղմունքի փոթորիկ կը հանէին պարիզեան ամենէն բարձր ու գժուարահաճ մտաւորական լսարաններու մէջ, ուր կը բազմէին Անտառ ֆրանսներ ու Սէնիօրուներ: Քանի՛ քանի՛ ու օտար երկիրներէ Պարիզ կուգային յատկապէս

Ժոռէսը տեսնալու եւ անոր ձայնին ունկնդրելու։ Թոստոմ չէր տեսած աշխարհահոչակ թրիբունը, եւ մեկնելու համար աճապարելու պէտք ալ չոնչը։ Լաւ չեմ յիշեր, թէ ինչ պատասխանեց ընկերներու յորդորներուն՝ օր մըն ալ մնալու։ Հեղնական խօսք մըն էր, որ կ'ուղէր ըսել.

— «Թողէ՛ք հոսհոսութիւնները»...

*

*

Վերադառնանք Զաւարեանին։

Նման թերութիւնները, վերջ ի վերջոյ, երկրորդական կարեւորութիւն միայն ունին։ Էականն այն է, որ մեր ընկերոջ քարոզչութեան մէջ, թէ հըրապարակային բազմամարդ լսարաններում եւ թէ «ստորերկրեայ» նկուղներում, փոքրաթիւ ընկերներու առաջ, երբեք չէիք նշանակ կեղծ, արուեստական շեշտեր, երբեք նա չէր թագցներ, չէր վարագուրեր իրականութիւնը յանուն «աղիտացիական» նպատակներու... Եւ նա դիտէր հրապուրել ունկնդիրները իր բացարձակ անկեղծութեամբ, ճշմարտախօս լեզուով, իր անպաճոյճ ձեւերով եւ միշտ հիւթալի, բովանդակալի պատմութիւններով։

Այդ գծերն է, որ ես խորին հաճոյքով կը դիտէի մեր կարճատեւ պտոյտի ընթացքին, կովկասեան հանքային ջրերում։ Սիմոն կը խոսէր ունկընդիրներուն եւ կարծէք կը վիճարանէր ինքն իրեն հետ։ Կը խօսէր հայ դատի մասին եւ հայկական շարժման մասին։ Միխթարական ոչինչ կար... Եւ նա իր նրբագոյն խղճի թելադրութեամբ, երբեմն կարծէք նոյնիսկ կը խտացնէր մութ գոյները, վա-

խենալով մի գուցէ կեղծէ իրականութիւնը եւ խարէ ունկնդիրները։ Կըսէր եւ լաւը եւ վատը, կը ցուցադրէր ե՛ւ լոյսերը ե՛ւ ստուերները, շեշտեւով, այնուամենայնիւ, կոուի անողոք անհրաժեշտութիւնը, վասնղի — այս միտքը յաճախ կը կրկնէր Սիմոն, որպէս իր խորունկ համոզումը — հաւատացած էր, որ կրուիլը դարձեալ վերջ ի վերջոյ աւելի արդիւնաւէտ է, աւելի օգտակար, յամենայն դէպս նուազ աւերիչ ու կորստաբեր, քան չկրուիլը, հաւատացած էր, որ զինքը հարուածող չարիքներուն դիմադրելով, հայ ժողովուրդը շատ աւելի քիչ զոհեր կրուար, քան չիմադրելով ու գետնատարած համակերպելով...

Սիմոն չէր սիրեր սին յոյսերով ու պատրանքներով կերակրել իր լսարանները։ Այդ անվախ մարդը մէկ վախ միայն ունէր — արատաւորել ճշմարտութիւնը։ Ուստի յաճախ կը տեսնէիք նրան՝ թեզն ու անտիթեզը, գրութիւնն ու հակադրութիւնը, միաժամանակ պաշտպանելիս։ Կ'արծարծէր միտք մը ամենայն եռանդով, բայց եւ քիչ յետոյ, երկիւղ կրելով որ այդ միտքը իսկական ճշմարտութիւնը չէ, ինքն իսկ կը մտնէր հակածառողի դերին մէջ, կը ցուցադրէր իր թեզին անպատեհութիւնները, կարծէք կամենալով աղատ ճգել ունկնդիրները — ընտրելու։

Կը յիշեմ իր մէկ վրդովուած բացականչութիւնը օր մը ժընեւում, երիտասարդ ընկերներու առջեւ, Քրիստոսիորի ներկայութեամբ (1903 թ.)։

— «Փափեր*） չկա՞ն մեր մէջ... Մենք անսխականներ չե՞նք»։

Դոգմերու երկրպագու չէր, ոչ ալ կուսակցա-

*) Պապեր (Հոռմի)

կան մոլեռանդութեան, աղանդականութեան սիրահար : Սկեպտիկ, քննադատական ոգին մշտապէս կը գործէր անոր արթուն գիտակցութեան մէջ : Եւ օր մը սուր ու որոշ կերպով դրաւ հարցը . «Արդեօք Դաշնակցութեան ոյժերէն վեր չէ՞ ձեռնարկուած գործը»...

Արդեօք շխտա՞կ ճամբան բունած է հայ յեղափոխական շարժումը...

Հարցը դրաւ բաց ու անկեղծ, թիֆլիսի հայ հասարակութեան առջեւ : 1899-ին էր, համատարած ոչակցիայի ու յուսահատութեան օրերուն, — յուսախարութիւն, որ ծնունդ էր մեր կրած աղէտներու, — աղէտներ, որ ծնունդ էին Լօրանովեան քաղաքականութեան :

Մարմինը Սիմոնի նախաձեռնութեամբ*) խորհրդակցութեան կը հրաւիրէ ականաւոր հայ գըրողներն ու հասարակական գործիչները, զանազան հոսանքներու պատկանող : Օրակարգի նիւթը կ'ամփոփուէր մօտաւորապէս վերոյիշեալ հարցումներու մէջ :

Այդ արտակարդ, «զաւարեանական» ժեսթը երկարօր'ն կը քննէ ու կը քաշքէ լէօն իր վերջին զպատճ. կան» աշխատութեան մէջ**), զոր մանրամանօրէն մենք քննեցինք նախ անցեալ տարուան «Հայրենիք»ում :

Ըստ լէօնի, Սիմոն իր թէ ինքնադլուսի առաջարկած է վերոյիշեալ ժողովներու մէջ՝ պատուել Դաշնակցութեան ծրագիրը, լուծել կուսակցութիւնը եւ գործը յանձնել ամբողջապէս հայ բուրժուա-

*) Քրիստափոր արդէն փոխադրուած էր Եւրոպա:

**) «Անցեալից» :

զիայի ձեռքը, գործի գլուխը դնելով Արդար Յով-Հաննիսեանին եւ նմաններուն :

Մեր ընկեր «Հայր Արքահամը» (Աւետիք Սահակեան), որ էն սկզբից եղել է դէպքերու եւ աշխատանքներու կենտրոնին մէջ, իբրև մտերմագոյն զինակից Քրիստափորի ու Զաւարեանի եւ որ անընդհատ տասնեակ տարիներ ապրել է Դաշնակցութեան մեծ դրաման մինչեւ անկախ Հայաստանի կառուցումը, մինչեւ Հայոց պարլամենտի բացումը, որուն նա կը նախագահէր, — մինչեւ բոլշեվիկեան զուլումը, որմէ յետոյ հազարաւոր ուրիշ փափլստականներու հետ ապաստան գտաւ Պարսկաստանում, — մեր աւագ ընկեր Հայր Արքահամը հետեւեալը կը գրէ ինձի թաւրիզէն : Լէօն ակնարկներուն եւ յետ-կոտորածեան արտասուելի օրերու մասին : Նիւթը շահեկան լինելով, նամակի այդ հատուածը կը բերեմ ամբողջութեամբ :

— «... Խոստովանում եմ, մեր բարեկամ լէօնց չի սպասում այդպիսի վարկաբեկիչ գրուածք . ինչպէս երեւում է, նոր են մարդուն խելքի բերել... Տասնեակ տարիներ այդ մարդու հետ եղել ենք լաւ բարեկամներ եւ չեմ յիշում, թէ երբ եւ իշէ ժողովներում, մտերիմ խօսակցութեան ժամանակ կամ թերթում բացասական վերաբերմունք ցոյց տար դէպի ազատագրական շարժումը եւ մասնաւորապէս դէպի մեր գործունէութիւնը : Բնդհակառակը, շարունակ համակրանք եւ յարգանք եմ տեսել նրա կողմից ... Հերոստրատին արժանի գործ է կատարել լէօն...

«Սիմոնի մասին նրա գրածը թիւրիմացութիւն է եւ նախամտածուած բան է : Գէտք է ասել, որ մեծ կոտորածներից յետոյ*») մենք մնացել էինք մենակ

*) 1896 թուականէն ի վեր, քանի մի տարի :

Ժոռէսը տեսնալու եւ անոր ձայնին ունկնդրելու։ Ռոստոմ չէր տեսած աշխարհահոչակ թրիբունը, եւ մեկնելու համար աճապարհելու պէտք ալ չունէր։ Լաւ չեմ յիշեր, թէ ինչ պատասխանեց ընկերներու յորդորներուն՝ օր մըն ալ մնալու։ Հեղնական խօսք մըն էր, որ կ'ուզէր ըսել.

— «Թողէ՞ք հոսհոսութիւնները»...

*

* *

Վերագառնանք Զաւարեանին։

Նման թերութիւնները, վերջ ի վերջոյ, երկրորդական կարեւորութիւն միայն ունին։ Էականն այն է, որ մեր ընկերոջ քարոզութեան մէջ, թէ հըրապարակային բազմամարդ լսարաններում եւ թէ «ստորերկրեայ» նկուղներում, փոքրաթիւ ընկերներու առաջ, երբեք չէիք նշմարեր կեղծ, արուեստական շեշտեր, երբեք նաև չէր թագցներ, չէր վարագուրեր իրականութիւնը յանուն «աղիտացիական» նպատակներու... Եւ նա դիտէր հրապուրել ունկնդիրները իր բացարձակ անկեղծութեամբ, ճշմարտախօս լեզուով, իր անպատճոյճ ճեւերով եւ միշտ հիւթալի, բովանդակալի պատմութիւններով։

Այդ գծերն է, որ ես խորին հաճոյքով կը դիտէի մեր կարճատեւ պտոյտի ընթացքին, կովկասեան հանքային ջրերում։ Միմոն կը խօսէր ունկընդիրներուն եւ կարծէք կը վիճաբանէր ինքն իրեն հետ։ Կը խօսէր հայ դատի մասին եւ հայկական շարժման մասին։ Միիթարական ոչինչ կար... Եւ նա իր նըրբագոյն խղճի թելագրութեամբ, երբեմն կարծէք նոյնիսկ կը խստացնէր մութ դոյները, վա-

խենալով մի գուցէ կեղծէ իրականութիւնը եւ խարէ ունկնդիրները։ Կ'ըսէր եւ լաւը եւ վատը, կը ցուցադրէր ե՛ւ լոյսերը ե՛ւ ստուերները, շեշտելով, այնուամենայնիւ, կոռուի անողոք անհրաժեշտութիւնը, վասնդի — այս միտքը յաճախ կը կրկնէր Սիմոն, որպէս իր խորունկ համոզումը — հաւատացած էր, որ կոռուիլը գարձեալ վերջ ի վերջոյ աւելի արդիւնաւէտ է, աւելի օգտակար, յամենայն դէպս նուազ աւերիչ ու կորստարեր, քան չկոռուիլը, հաւատացած էր, որ զինքը հարուածող չարիքներուն դիմադրելով, հայ ժողովուրդը շատ աւելի քիչ զոհեր կուտար, քան չղիմադրելով ու գետնատարած համակերպելով...

Միմոն չէր սիրեր սին յոյսերով ու պատրանքներով կերակրել իր լսարանները։ Այդ անվախ մարդու մէկ վախ միայն ունէր — արատաւորել ճշմարտութիւնը։ Ուստի յաճախ կը տեսնէիք նրան՝ թեզն ու անտիթեզը, դրութիւնն ու հակադրութիւնը, միաժամանակ պաշտպանելիս։ Կ'արծարծէր միտք մը ամենայն եռանդով, բայց եւ քիչ յետոյ, երկիւղ կրելով որ այդ միտքը իսկական ճշմարտութիւնը չէ, ինքն իսկ կը մտնէր հակածառողի դերին մէջ, կը ցուցադրէր իր թեղին անպատճութիւնները, կարծէք կամենալով աղատ ձգել ունկնդիրները — ընտրելու։

Կը յիշեմ իր մէկ վրդովուած բացականչութիւնը օր մը ժընեւում, երիտասարդ ընկերներու առջեւ, Քրիստոնիորի ներկայութեամբ (1903 թ.)։

— «Փափէր») չկա՞ն մեր մէջ... Մենք անսխականներ չե՞նք»։

Դօդմերու երկրպագու չէր, ոչ ալ կուսակցա-

*) Պապեր (Հոռմի)

կան մոլեուանդութեան, աղանդականութեան սիրահար : Սկեպտիկ, քննադատական ոգին մշտապէս կը գործէր անոր արթուն գիտակցութեան մէջ : Եւ օր մը սուր ու որոշ կերպով դրաւ հարցը . «Արդեօք Դաշնակցութեան ոյժերէն վեր չէ ձեռնարկուած գործը»...

Արդեօք շիտա՞կ ճամբան բոնած է հայ յեղափոխական շարժումը...

Հարցը դրաւ բաց ու անկեղծ, թիֆլիսի հայ հասարակութեան առջեւ : 1899-ին էր, համատարած ոչակցիայի ու յուսահատութեան օրերուն, — յուսախարութիւն, որ ծնունդ էր մեր կրած աղէտներու, — աղէտներ, որ ծնունդ էին Լօբանովեան քաղաքականութեան :

Մարմինը Սիմոնի նախաձեռնութեամբ*) խորհրդակցութեան կը հրաւիրէ ականաւոր հայ գըրովներն ու հասարակական գործիչները, գանազան հոսանքներու պատկանող : Օրակարգի նիւթը կ'ամփոփուէր մօտաւորապէս վերոյիշեալ հարցումներու մէջ :

Այդ արտակարգ, «Պաւարեանական» ժեսթը երկարօր ն կը քննէ ու կը քաշքէ լէօն իր վերջին «պատմ. կան» աշխատութեան մէջ**), զոր մանրամասնօրէն մենք քննեցինք նախ անցեալ տարուան «Հայրենիք»ում :

Բատ լէօն, Սիմոն իրը թէ ինքնագուսի առաջարկած է վերոյիշեալ ժողովներու մէջ՝ պատռել Դաշնակցութեան ծրագիրը, լուծել կուսակցութիւնը եւ գործը յանձնել ամբողջապէս հայ բուրժուա-

*) Քրիստափոր արդէն փոխադրուած էր Եւրոպա :

**) «Անցեալից» :

կայի ձեռքը, գործի գլուխը դնելով Արգար Յովհաննիսականին եւ նմաններուն :

Մեր ընկեր «Հայր Արքահամը» (Աւետիք Սահակեան), որ էն սկզբից եղել է դէպքերու եւ աշխատանքներու կենտրոնին մէջ, իբրև մտերմագոյն զինակից Քրիստափորի ու Զաւարեանի եւ որ անընդհատ տասնեակ տարիներ ապրել է Դաշնակցութեան մեծ դրաման մինչեւ անկախ Հայաստանի կառուցումը, մինչեւ Հայոց պարլամենտի բացումը, որուն նա կը նախազահէր, — մինչեւ բոլցելիկեան զուլումը, որմէ յետոյ հազարաւոր ուրիշ փափաստականներու հետ ապաստան գտուած Պարսկաստանում, — մեր աւագ ընկեր Հայր Արքահամը հետեւեալը կը գրէ ինձի Թաւրիդէն: Լէօն ակնարկներուն եւ յետկոտորածեան արտասուելի օրերու մասին: Նիւթը շահեկան լինելով, նամակի այդ հատուածը կը բերեմ ամբողջութեամբ:

— «... Խոստովանում եմ, մեր բարեկամ լէօնց էլի սպասում այդպիսի վարկաբեկիչ գրուածք. ինչպէս երեւում է, նոր են մարդուն խելքի բերել... Տասնեակ տարիներ այդ մարդու հետ եղել ենք լաւ բարեկամներ եւ չեմ յիշում, թէ երբ եւ իցէ ժողովներում, մտերիմ խօսակցութեան ժամանակ կամ թէրթում բացասական վերաբերմունք ցոյց տար դէպի ազատագրական շարժումը եւ մասնաւորապէս դէպի մեր գործունէութիւնը: Ընդհակառակը, շարունակ համակրանք եւ յարգանք եմ տեսել նրա կողմից... Հերոստրատին արժանի գործ է կատարել լէօն...

«Սիմոնի մասին նրա գրածը թիւրիմացութիւն է եւ նախամտածուած բան է: Պէտք է ասել, որ մէծ կոտորածներից յետոյ*) մենք մնացել էինք մենակ

*) 1896 թուականէն ի վեր, քանի մի տարի:

... Եւ օր ցերեկով լապտերը ձեռներիս մարդ է լինք փնտուում, որ մեզ հետ աշխատի: Յիշում եմ այդ սոսկալի օրերը, մենք շատ էինք ընկճուած եւ շարունակ խորհրդակցում էինք, թէ ինչպէս կենդանացնենք հասարակական տրամադրութիւնը: Մրադիրը վոփոխելու մասին կամ կուսակցութիւնը «քեարվանսարա» դարձնելու մասին, ի հարկէ, խօսք չէր կարող լինել: Գուցէ խօսակցութեան ժամանակ Սիմէննը Առաքելին^{*)} ցանկութիւն յայտնած լինի, որ Մշակականներից աւելի ազգեցիկը որոշ աշխատանքներ վերցնի իր վրայ...

«Այդ ժամանակ Խրիմեան Հայրիկը եկած էր Թիֆլիզ: Մենք գնացինք նորան այցելութեան եւ մեր խօսակցութիւնը պատում էր կոտորածների շուրջը: Հայրիկը հանգիստ էր, ինչպէս ծով: Թւում էր, թէ նորա համար առանձին բան չէր պատահէլ եւ աւելի համոզուեցի, երբ նա իրեն յատուկ պատկերաւոր ոճով իր կարծիքը յայտնեց կոտորածների մասին: Գիտէ՞ք, ասաց նա, մեր ժողովուրդը կարելի է ոչխարներու հօտի մը նմանցնել. մինչեւ օրս գայլերը հատիկ-հատիկ կը պատուէին ոչխարները եւ ատ կ'անցնէր աննկատելի ուրիշներու համար: Իսկ այժմ ամբողջ աշխարհը կը տեսնայ ու կը հասկնայ Հայաստանի մէջ կատարուող անցքերը...»:

*

* * *

Թիֆլիզի մէջ ազատ ժամերուն Սիմոն կը զբաղուէր եւ հրապարակադրութեամբ: Երբեմն-

*) Լէօին

երբեմն յօդուածներ կը զետեղէր «Մուրճ»ի եւ «Մըշակ»ի մէջ: Կը գրէր սովորաբար նոյն ցաւոտ նիւթերու շուրջը — հողի, գիւղացու, հարկային սիստեմի եւայլն — որոնց մասին կը ճառեն եւ իր ըստուար ոռուերէն աշխատութիւնները: Խորապէս ղետմոկրատ, ռամկավար էր իր աշխարհայեցողութեամբ — ինչպէս եւ բովանդակ կենցաղով — եւ այդ դեմոկրատիզմը կը մօտենար ընկերվարութեան, երբեմն նոյնիսկ անիշխանական վարդապետութեան:

Ընկերային խնդիրը խիստ մօտ էր անոր սրտին եւ սիրով կ'արծարծէր այն, — թէ կուզ եւ տարտամ, ամպամած ձեւով — ցենզուրական կապանքներու մէջ ղեղերող հայ պարբերական մամուլի մէջ:

Ահա յօդուած մը, «Հարկերը Անդրկոնկասում» խորագրով «Մուրճ» ամսագրի 1901 թ., թիւ 10-ի մէջ:

Նկարագրելէ յետոյ հարկային ճնշող դրութիւնը եւ ժողովրդի ընդհանուր անմիտթար վիճակը, Զաւարեան կը գրէ հետեւեալ ուշադրաւ տողերը, որոնց մէջ մասամբ կ'ամփոփուի իր ռամկավարը ընկերվարական հաւատամքը.

— «Թէեւ սոցիալական մեծ խնդրի լուծումը գեռ եւս իր սկզբնական ըրջանի մէջ է, այնուամենայնիւ, հիմա էլ պարզ է, որ ապագայում աւելի արդարացի հասարակական կարգեր ստեղծելու համար անհրաժեշտ է բարեփոխել ներկայ անարդար կացութեան զանազան ճիւղերը: Ստեղծել ընտրողական եւ հաւասարութեան սկզբունքի հիմնած քաղաքական կարգեր, տարածել կրթութիւնը ժողովրդի բոլոր խաւերում եւայլն...»

«Մեր գիւղերում գոյութիւն ունեցող հարկային ձեւի բարեկարգութիւնը շատ աւելի մեծ եւ կա-

բեւոր է ժողովրդի համար, քան մեր գրականութիւնը զբաղեցնող այլ եւ այլ հարցեր»...

Կապիտալիզմի հարստահարութեանց ու կեղեցումներու մասին շարք մը յօդուածներ կը գտնէք 1892 թուականի «Մշակ»ի մէջ, Ս. Զ. ստորագրութեամբ, յօդուածներ՝ որ, անտարակոյս, կը պատկանին մեր ընկերոջ գրչին։ Անոր ոճն է։

Ահա «Մշակ» թիւ 123-ի մէջ յօդուած մը, «Կին-Մշակներ» վերնագրով։ Խօսքը թիւրքահայ կին պանդուխտներու մասին է... 15-16 տարեկան աղջիկներ, որոնք կ'աշխատին գործարաններու մէջ «տղայի չորեր հաղած»...

Սիմոն կը զըէր,

«Հայ կինը, օճախը պաշտպանելու, երեխաներին մեծացնելու, գուրգուրալու տեղ, դառնում է ծառայ զանազան աղաների, դառնում է մշակ հարուստների գրանը լցնելու համար»...

Հեղինակը կ'ողբայ «սոսկալի երեւոյթը», աւելի եւս՝ զայն զարմանելու անկարողութիւնը։

Ահա ուրիշ յօդուած մը պանդխտութեան շուրջը, թիւ 125ի մէջ։ «Մինչեւ օրս, կ'ըսէ, հայ մամուլը գաղթականութեան երեւոյթի մակերեւոյթից է անցել, առանց քննելու մայր-պատճառը (խօսքը կովկասահայոց պանդխտութեան մասին է)։

(Մ. Վ.)

«Կարծես մեզ համար չկայ այն բնական, հասարակական կեանքի օրէնքը, թէ որեւէ երեւոյթի դէմ մաքառելու համար հարկաւոր է գիտենալ այլ երեւոյթն ստեղծող ու պահպանող պատճառները, հարկաւոր է այդ պատճառները փոխել, ոչնչացընել»։

Պատճառներէն մինը, կ'ըսէ, հայու բնաւորութեան մէջ է։

«Սովորութիւնը դէպի շարժական, թափառական կեանքը՝ որը արմատ է գտել հայի բնաւորութեան մէջ, մեր ազգի պատմութեան սկզբից ի վեր»...

Սակայն, այդ եւ շարք մ'ուրիշ պատճառները երկրորդական են։ Գլխաւորը, կ'ըսէ, սակաւահոդութիւնն է, հացի խնդիրն է։

«Այս, գաղթականութիւնը ստեղծող, պահպանող ու զարգացնող պատճառն այն ընդհանուր տընտեսական նեղ գրութիւնն է, որի մէջ գտնում է իր երկրում հայ ազգաբնակութիւնը... Գաղթականութիւնը հետեւանք է հայ ժողովրդի մէջ իշխող հողային, հարկային նեղ գրութեան»...

Յեղափոխական յօդուած մըն է, գրուած խիստ գգուշաւոր բառերով։ Եւ ահա եղրակացութիւնը.

«Մինչեւ որ հոդի մշակողը չինի տէր իւր արդիւնքի* մինչեւ որ ժողովրդի աճման համեմատ չմտնեն մեր մէջ եւ արդիւնաբերութեան նոր ձեւեր, մինչեւ որ հարկերը չբաժանուեն կարողութեան համեմատ,— գաղթականութիւնը չի թուլանայ, չի վերանայ, իսկ հարիւր հազարաւոր մշակներին տըրւած անկեղծ խորհուրդը՝ մնալ հայրենիքում՝ կը մնայ լոկ ինքնախարէութիւն, կը լինի «ձայն բարբառոյ յանապատի»։

Հոդ արդէն սոցիալիզմի ու դեմոկրատիզմի հիմնական գաղափարներն է որ կը չօշափէ երիտասարդ Զաւարեանը։ Զենք կարծեր, թէ անկէ առաջ ոեւէ այլ հրապարակագիր այդքան որոշ ու համարձակօրէն եւ հրապարակաւ, մամուլի մէջ մատը դըրած լինէր հայ ժողովրդական կեանքի ամենացաւութեան վրայ։ Ինքը «Մշակ»ի խմբագիրը,

*) Կ'ուզէ ըսել՝ վաստակի։

Գրիգոր Արծըռունին, որ շարունակ հայ մտաւորականներուն հրահանգներ կ'արձակէր՝ «Հետազօտեցէք՝ նման տողեր չունի դրածիր թերթի էջերում...

Եւ Զաւարեան կը գրէր ուն սպառաւ առաջ աշխատաւոր զանգուածներուն հետ:

Իր ընկերային հաւատամքը Սիմոն պարզած է այն հաւաքականութեան մէջ, որ 1892-93-ին զրկըւ եցաւ ժընեւ Թիֆլիզի ընկերներու կողմէն եւ որ տպագրուեցաւ «Իրօշակ» ում Այրբէնը վերնագրով:

Անոր գաղափարը մարդկութեան արդարագոյն կարգերու, աշխատանքի գալոց տիրապետութեան մասին խտացուած է նաեւ Դաշնակցութեան նոր ծրագրի^{*)} առաջին պարբերութեան մէջ: Այդ առաջին պարբերութիւնը, ինչպէս ընթերցողը կը տեսնէ, փոքր ինչ կղզիացած կը մնայ ամրողջէն, չի կապուիր յետագայ պարբերութիւններուն հետ կամ դէշ կը կապուի: Սիմոն մինչեւ վերջ պնդեց, որ այդ պարբերութիւնը այնուամենայնիւ, դրուի ծըրագրի սկզբին, իրբեւ իսկստ էական յօդուածիկ մը Դաշնակցութեան ընկերային-փիլիսոփայական աշխարհահայեցքի:

*) Կատակով «Լիւցերնի ծրագիր» անուանեցինք, վասնդի անոր տեսական մասը խմբագրուեցաւ Զուցերիոյ լիւցերն քաղաքի մէջ, լունկելիչ-Արարատսկիի, Ակնունիի եւ գրքոյքիս հեղինակի ձեռքով: Ընկերներէն մէկը հիւանդ գտնուելով այդ քաղաքին մէջ, ժողովն ալ հոն կայացաւ եւ տեւեց 4-5 օր (1907-ի ամառը): Մրագրի հիմունքները քըւէարկուած էին արդէն Վիեննայի համագումարին:

*
* * *

1901-ի վերջերուն Քրիստափոր ստիպուած եղաւ վերադառնալ կովկաս «Փոթորիկ»ի գործերով էւ քիչ յետոյ ժընեւ եկաւ Զաւարեան: Առաջին անգամը կուգար Եւրոպա: Մուսական, բռնապետական դժոխքէն յետոյ՝ ազատ Արեւմուտքը անոր կը թուէր դրախտ մը...

1902-ի գարունն էր: Եւրոպայի հայ ուսանողութիւնը մեծ խանդալառութեան մէջ իր տարեկան համագումարն ունէր ժընեւում, մասնակցութեամբ Ակնունիի, Եղիշէ Թոփչէանի, Մարգ. Ժամանականի, Սարգիս Մինասեանի, Առում Շահէնի, Առանձարի, Աղասէրի, բժ. Հայրանեանի եւ բազմաթիւ այլ երիտասարդներու, այժմ ամէնքն ալ «ողբացեալ»...

Լսելով, որ Զաւարեան Բերլին հասեր է, ուսանող ընկերները սրտագին տողեր կ'ուղղեն, բարի գալուստ կը մաղթեն անոր: Եւ ահա պատասխանը — փակ քարտ մը Սիմոնէն — որ այն օրերէն փոշեթաթախ կը մնայ թղթերուս մէջ:
«Սիրելի ընկերներ,

Զեր նամակները ինձ շատ ուրախացրին եւ նոյն իսկ յուգեցին... տողերի միջից զգացի ինչ տրամադրութիւն կը լինէր այդ տեղ. իմ կեանքում ես դեռ չեմ տեսած, որ 100 հոգի հայ ազատօրէն խօսեն եւ արտայայտեն իրենց զգացածը... Ունէի նոյնիսկ մի առաջարկութիւն ուսանողութեան... Զեր խօսակցութիւնները հաւանական է վերաբերւին երկիր գալու մտքին: Դրա մասին սա կարող եմ ասել, որ ինտելիգենտ մարդկանց ամենամեծ պակա-

սութիւնը զգացւում է Վանայ-Մշոյ շրջանում, որտեղից Գիսակը*) միշտ «խոհեմ», նուիրուած, եւ կարելիին չափ «փորձուած» ընկերներ է ուզում։ 1-1½ ամիս առաջ մենք խնդրած էինք նրանց Շամից գալ Անդրանիկի եւ միւսների մօտերքը, որպէսզի եկող գարնան սպասուելիք ընդհարումների ժամանակ կարողանան տեղացիներին համախմբել, հաշտեցնել եւ լուրջ դիմադրութիւն ցոյց տալ տաճիկների յարձակուած դէպքում։

«Եթէ դրութիւնը փոխուած չէ, նուիրուած ոյժերը չափ կարեւոր կը լինեն»...

IV

ԺԸՆԵՒԻ ՄԷԶ

Եկաւ ժընեւ։ Երեք եղանք խմբագրութեան եւ Արեւմտեան Բիւրոյի շուրջը. ինքը, Ակնունի եւ ես։ Սիմոն չէր սիրեր Ակնունին. եւ այդ զգացումը փոխադարձ էր։ Բնաւորութիւնները իրարու չէին բռներ. հին պատմութիւն մըն էր... Կարծեմ երկար տարիներ չէին խօսած Թիֆլիզի մէջ։

Սիմոն զենտմէն եղաւ։ Տեսնելով, որ իր գալէն ի վեր Ակնունի ոտք չէր դներ խմբագրատան չէմքին, ինքն անոր այցի գնաց։ Պէտք չէր, որ գործը տուժէր անձնական հակակրանքներու պատճառով ... Երկուքը մենակ դժուար թէ կարողասային գործակցել՝ թերթի եւ Բիւրոյի շուրջ. կատարեալ հակունեաներ էին։ Երրորդի ներկայութիւնը փոքր ինչ կը տաքցնէր խմբագրատան մթնոլորտը, եւս առաւել՝ որ այդ երրորդը լաւագոյն զգացումներ ունէր երկուքի ալ հանդէպ։

Այդպէս աշխատեցանք մէկ ու կէս տարի եւ աւելի։ Ոչ մի բախում հակունեաներու միջեւ։ Երկուքն ալ օրինակելի կեցուածք ունէին... «Գործը» — ամէն բանէ վեր... Խաչատուրը, հակառակ իր ներգային տկարութեան, աննման էր ընկերային յարաբերութիւններու մէջ, իբրեւ պաղարիւնութիւն եւ իբրեւ տակու։

Խաչատուրն ալ ջէնտլմէն մըն էր, ոչ պակաս, քան Սիմոնը։ Միայն Խաչատրի ջէնտլմէնութիւնը աւելի, այսպէս ասած, ուղեղային էր, արդիւնք երկարատեւ ինքնակրթութեան եւ կրած ազգեցու-

*) Վարդուէս

թիւններու։ Նրա մէջ խիստ շեշտուած էր ընդօրինակման, նմանողութիւնն բնազդը։ Քսան տարեկան հասակէն ընկնելով Գրիգոր Արծրունու դաղափառային արհեստանոցը, նա ուժգնորէն կրեր էր վարպետի ազդեցութիւնը, որու համար ճշմարիտ պաշտամունք մ'ունէր։ Իսկ Սրծրունին բնաւորութիւնն շատ կողմերով եւլուպացի մըն էր։

Տարբեր խմորէ կ'առաջանար Սիմոնի ջէնտլմէնութիւնը։ Ան աւելի բնաւոր էր, ինքնայրդոր, ինքնածին, ինչպէս շարք մը այլ յատկութիւնները։ Զեմ կարծեր, թէ Սիմոն երբեւ իցէ ուժգնորէն ենթարկուած լինէր ոեւէ ազդեցութիւնն։ Զեմ կարծեր, թէ արտաքին ազդեցութիւնները, նմանողութիւնը, ընդօրինակումը վճռական դեր ունեցած են անոր բարոյական դէմքի կազմաւորման պրօցէսին մէջ։ Յայտնի է, որ դաստիարակութիւնը, ազդեցութիւնները կը փոփոխէն, կը յեղաշրջն առաւելապէս միջակ դէմքերը։ Անոնք վճռական չեն ուժեղ, չեշտուած անհաստականութիւններու հանդէպ, որոնք հարուստ են կամ դրական ու ստեղծագործող, կամ թէ բացասական, ոճրային ու աւերիչ բնազդներով... Այդպիսինները կը մշակեն ու կը զարդնեն իրենց վարքագիծը անկախօրէն, առանց ենթարկըւու ուրիշներուն։

*
* *

Սիմոն առհաստարակ յայտնի էր, որպէս կոռուագան բնաւորութիւն։ Բայց ես տեսեր եմ զինքը մէկ երկու անդամ հաշտարարի գեղեցիկ դերում։

Իր նախաձեռնութեամբ գումարուեր էր 1902ին Ժընեվի մէջ կուսակցական խորհրդաժողով՝ քանի

մը ազատ վայրերու կենտրոնական կոմիտէններու, (Բալկաններէն եկած էր Վարդ Պատրիկէան, Վարդո)։

Տաք վիճաբանութիւններու ընթացքին երիտասարդ Գույումջեան*) ծանր վիրաւորանք հասցըեց Ակնունիին։ Վերջինը մէծութեամբ տարաւ հարուածը եւ չպատասխանեց տաքարիւն երիտասարդին։ Բայց Սիմոն չգուհացաւ ատով։ Շատ կը սիրէր Առանձարը եւ չէր սիրեր Ակնունին։ Սակայն արդարութիւնը վերջինի կողմն էր։ Պէտք էր պատճել անիրաւ կողմը եւ յարդել տալ ընկերոջ մարդկային արժանապատուութիւնը։

Պահանջեց, որ ժողովը գաղրեցնէ աշխատանքները եւ դատէ Գույումջեանը։ Ինքն իսկ ստանձնեց գատախաղի դերը եւ հիանալի էր այդ դերին մէջ։ Գույումջեան արտակարդ յամառութեան տէր մարդ մըն էր։ Երկու օր շարունակ Սիմոն կը սեղար իր յորդորները, իրատներն ու սաստումները։ Ի վերջոյ ստիպեց ներողութիւն խնդրել Ակնունիին։ Եւ ժողովի կանոնաւոր ընթացքը վերականգնեցաւ։

Ժընեւում Զաւարեան ամենայն բարեխղճութեամբ կը կատարէր իր խմբագրական եւ բիւրոյական պարտաւորութիւնները։ Կը գրէր, կը թղթակցէր մարմիններու հետ, չէր խուսափեր ոչ մի սեւ աշխատանքէ։ Թերթի ու գրքերի առաքումներն անգամ յաճախ իր ձեռքով կը կատարէր եւ միանգամյն — ժամանակի, վայրկեաններու ապշեցուցիչ խայողութեամբ մը — կը հետեւէր համալսարանական ամէն տեսակ դասախոսութիւններու, կը հետեւ

*) Որ «Առանձար» կեղծանունով կարձ ժամանակ փայլեց հայ գրական հորիզոնի վրայ երգիծական շնորհալի գրուածքներով ա և Պարոնեան։

ւէր պատանեկան եռանդով ու անդադար կը կարդար, նօթեր կ'առնէր, կ'ուսումնասիրէր։ Միաժամանակ չէր մոռնար եւ իր աւանդական, քարոզչական գործը. կ'ատենախօսէր հայ ուսանողներու հոծ համախմբումներու մէջ, ազգային պէս-պէս խնդիրներու շուրջ. իսկ աւելի յաճախ, ամէն կեխնդիրներու կը հրաւիրէր իրեն հետ պառյառակի ուսանողները կը հրաւիրէր իրեն հետ պառյառ մը ընել ժընեւի շրջակայքում, բնութեան ծոցում, կը մշակէր տղաները մտերմական զրոյցներու մէջ, կը պատրաստէր զանոնք հայ դատի համար։

Հրատարակեց եւ «Դրօշակ»ի մէջ քանի մը խմբագրականներ։

*
* *

1903-ի ամառը Քրիստափոր վերադարձաւ Ժընեւ, «Փոթորիկ»ի գործը աջողութեամբ պսակելէ յետոյ։

Կովկասահայ բուրժուազիան՝ յեղափոխական Նեմեզիդայի վախէն, կը բերէր այժմ իր առաստուրքը՝ Դաշնակցութեան դրամարկղին։ Այժմ, «տուրքը» Դաշնակցութեան դրամարկղին։ Այժմ, վերջապէս, Քրիստափոր շոնչ առաւ։ Այժմ արդէն կերպարէլի էր դուրս գալ մանր «կուստարնի» ձեռնարկներու շրջանէն եւ ձեռք զարնել իսոյր գործերու... Աշնան վերջերը երկու պարագլուխները մեկնեցան Շընեւէն դէպի Բալկանները։ Տեղի ունեցաւ Սոֆընեւէն դէպի համագումարը, Դաշնակցութեան ամենէն Քիայի համագումարը, Դաշնանուր Ժողովներէն մինը։

Ինտրիգը — չափազանց, աւաշ՝ մարդկային եւ մանաւանդ հայկական արատ մը — ծայր տըւած էր արդէն Քրիստափորի դէմ։ Մէկ-երկու ընկեր, որոնցմէ մէկը նոյն վերոյիշեալ ՎարդՊատ-

րիկեանը (յետազային սպաննուած կուսակցութեան դրամը վատնելուն համար) — գրած էին ժողովէն առաջ Վառնայի «Շարժում» թերթի մէջ քողարկըւած ձեւով, վարկարեկիչ յօդուածներ Քրիստափորի մասին, անուաննելով զայն, «սիրող յեղափոխական», ակնարկելով, որ նա վախկոտ է, չուզեր երկիր մտնել, կը փախչէ վտանգներէ եւայլն...

Կարծես թէ «երկիր» մը չէր ցարական Հայաստանը, Կովկասը եւ կարծէք նուազ ուխքոտ ու վտանգաւոր էր «Փոթորիկ»ի գործը — Դաշնակցութեան ամենէն յանդուգն ձեռնարկներէն մին — որ Քրիստափոր տարաւ իր ուսերու վրայ սքանչելի stratageme-ով, տաքառվ ու արիութեամբ...

Ինտրիգը հիւսուած էր։ Սիմոնն ալ անսպասելի կերպով եկաւ ջուր մաղելու, վերը յիշածս ընկերներու ջրաղացին։ Նա մէկէն ի մէկ ժողովի ընթացքին սկսեց յուղուած ու բուռն կերպով պահանջել, որ Դաշնակցութեան պարագլուխները իրենք ալ գործեն բուն «երկրին մէջ» — այսինքն Թուրքիոյ մէջ —, իրենք ալ նետուին ամենավտանգաւոր ձեռնարկերու մէջ...

Հարկաւ, յետին ու չար մտքով չէր, որ Զաւարեան կը դնէր այդ անակնկալ պահանջը։ Բայց սընալ եւ աղէտաւոր պահանջ մը... Զեմ գիտեր, թէ ինչ ընթացք պիտի առնէր իտալիոյ ազատագրական շարժումը, եթէ անցեալ գալու երեսնական թուականներուն իտալացի ուղմիկները պահանջէին, որ Մաձձինի մղէր իր դաւադրական քարոզը բուն իսկ «երկրին մէջ» — իտալիայում — փոխանակ իր կենտրոնը հաստատելու ֆրանսիոյ աղատ հողին վըրայ — Մարսէյլի մէջ...

Արտառոց բան մըն էր Սիմոնի պահանջը. պատերազմի ատեն հրամանատարը չի նետուի կրակի

մէջ եւ չի դլիսատի բանակը ... Այդ բանը սակայն կատարուեց հայոց մէջ:

Չերկարենք: Սոֆիայի ժողովի հետեւանքն այն եղաւ, որ Քրիստովոր Միքայէլեանը միրճուեցաւ երկրի գաւաղրական, ոռոմքային գործերու մէջ եւ ոռամբին ալ զոհ դնաց, ընդամէնը Սոֆիայի ժողովէն տարի մը յետոյ, ընդամէնը գլ տարեկան հասակին մէջ... Սպաննուեցաւ հայ ժողովրդի մէծագոյն կազմակերպիչ տաղանդը, Դաշնակցութեան ամենէն ներհուն, ամենէն հեռահայեաց ու հեռատես միտքը: Կուսակցութիւնը ասես մէկէն ի մէկ դլիստուեցաւ...

Եթէ անդամ Քրիստովոր ինքը որոշած լինէր դիմելու այդ յուսահատ քայլին եւ վաղաժամ կըտրելու իր թանկազին կեանքի թելը, ամբողջ կադմակերպութիւնը պէտք է ծառանար անոր դէմ, պէտք է ծառանար ամենէն առաջ ինքը Զաւարեանը: Բայց հայկական ազատամարտի եւ հայ ժողովրդի կոյր բախտէն՝ ոչ ոք չծառացաւ այդ կորստարեր որոշման դէմ, ընդհակառակը, ոմանք հրահրեցին, ուրիշները համակերպեցան: Գիտակցութեան լիակատար մթագնումի (aberration) վայրկեան մըն էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մէջ...

Սիմոն նոյնպէս «Երկիր» մտեր էր, մեր հինաւուրց խմբապետ Վարդանի հետ: Բայց անոնց ուղեւորութիւնը կիլիկիոյ մէջ լոկ քարոզչական, ուսումնասիրական պառյտ մը եղաւ:

Ահա թէ ինչ կը գրէր ինձի վարդանը Մանիսա-էն*) 1913-ի վերջերուն, Սիմոնի մահուան գոյժը

*) Դերեկի, Շատախի, Ղարաբաղի ուազմիկը իր օրապահիկը կը վաստկէր ընկ. Սարքեանի գործարանին մէջ:

առնելիքն յետոյ.

«Ճասը տարի առաջ էր: Երկարատեւ թափառումներից ու տանջանքներից յետոյ, ինչպէս բուքից ազատուածը, մի տաքուկ սենեակի մէջ հանդիսաւ էի առնում: Քանի մի ընկերներ եկան մօտ: մինը առաջարկում էր Սասուն գնալ, միւսը՝ Պարսկաստան, երրորդը մի այլ տեղ: Բայց ես բոլորովին ուժասպառ էի եւ կ'ուղէի ժամանակաւորապէս հանգստանալ: Մերժում էի ընկերներին: Բայց առա Սիմոնի նամակը.

«Հանգստանալու ժամանակը չէ, սիրելի՞ս, պէտք է երթամ կիլիկիա, դուն էլ պէտք է գաս ինձ հետ» :

«Մերժել այլեւս չէի կարող — զրողը Սիմոնն էր: Եկաւ, ինքն անձամբ եւ ես խօսք տուի:»

«Նորէն տարագրի ցուալը ձեռքս առայ: Սիմոն անչափ ոգեւորուած էր, բնաւ չէր հանգստանում, անվերջ աշխատում էր: Ուր էլ լինէր — (կիլիկիայում) իսկոյն բարեկամների, ընկերների մի ըրջան կը կազմէր. կը մտնէր բոլոր խաւերի մէջ, այնքան մատչելի էր: Ուր էլ գտնուէր, բոլոր տեղերի հետ կապեր կը պահպանէր եւ ամէն վայրից տեղեկութիւն կ'ունենար: Թղթակցութեան մէջ անսովոր եռանդ ունէր:»

«Երկար պտոյտներից յետոյ Բէյրութ ենք. ապրում ենք մի հիւրանոցում: Մի օր գնացել էի դուրս պտտելու: Վերադառնում եմ եւ մտնում Սիմոնի մօտ: Նրա դէմքը այլայլուած է, մատները այրըւած: Ի՞նչ է պատահել, հարցնում եմ... Պատասխան չի տալիս: Նորից եմ՝ հարցնում եւ նա հեռագերը զնում է առջեւս... Քրիստովորի մահուան բօթն էր: Երբ հեռագիրը կը ստանայ, ալքօսի վրայ թէյ կը պատրաստէ եղեր եւ սոսկումից ու շը-

փոթուելուց ձեռքերը կ'այրէ։ Շատ արտասուելուց՝ դէմքի արտայայտութիւնը բոլորովին փոխուել էր»...

«Մի նոր գոյժ հասաւ, այս անդամ կովկասից։ Պայթել էր հայթաթարական ընդհարումը, որ մեզ երկուսիս էլ չչմեցրեց։

«Պէտք է վերադառնայի առժամապէս ժընեւ։ Սիմոն դեռ պիտի մնար։ Յանձնեց ինձ մի քանի նուիրական իրեր՝ ժընեւ բերելու համար։ Հաւաքել էր իր կիլիկիան թափառումներու միջոցին։ Սիմոնը — պաշտող, սիրահար հայկական բնութեան, նրա օդի, ջրի, լեռների ու ջրերի ... Զէյթունի մէջէն անցնող Զիհան գետի ջրեց լցրել էր մի շիշ եւ պահել որպէս սրբութիւն։ Մերսինի թէ Թարսուսի բանտարկեալներին այցելելով, ստացել էր նրանցից, իրրեւ յիշատակ, նրանց ձեռքի աշխատանք — վեց փայտէ գլաւներ։ Մի ինչ որ լեռից մի կտոր քար էր վերցրել եւ մի քանի ուրիշ մանր մունր բաներ, բոլորն էլ կիլիկեան յիշատակներ։ Յանձնեց ինձ, որ բերեմ ժընեւ, «Դրօշակ»ի թանգարանի համար։

... «Անվերջ չարչարանքներից, հալածանքներից յետոյ, երբեք ես նրա բերնից չեմ լսել դժգութեան մի խօսք։ Գուցէ Սիմոնը միակ լինի՝ այնքան անուշադիր դէպի իր սնունդը, հագուստը եւ այլ պէտքերը։ Շատ էի կուռամ, յանդիմանում, բայց նա ժպտում էր ու կարեւորութիւն չէր տալիս։ Ժուժկալ էր մանաւանդ իր քարոզչական թափառումների ընթացքում։ Կը մտնէի իր սենեակը. ահա նա յոդնած պառկելէ, ըստ սովորութեան կողքի վրայ եւ անբաժան չալը ուսերին։ Ապա կը վերկենար ու թէյ կը պատրաստէր։ Մոծրակը կոտրած

մի թէյաման ունէր, արկղի մէջ՝ մի քիչ հաց ու պանիր կամ մի երկու հաւկիթ, մի թղթի մէջ՝ շաքար ու սուրճ կամ թէյ, ալքօօլի լամպան էլ քովը։ Յիշողութիւնները առատ-առատ խմբւում են ուղեղիս մէջ, սեղմում կոկորդու»...

V

ԿՈՎԿԱՍՈՒՄ

Վրայ հասաւ ոռւսական առաջին յեղափոխութիւնը: 1905-ի խանդավառ օրերն են... Զաւարեան թիֆլիզ է:

Առաջին անգամը Դաշնակցութիւնը կը հիմնէր իր ազատ մամուլը երկրի մէջ: Հոն կը համախմբը-էին նաեւ բազմաթիւ ընկերներ, եկած արտասահ-մանէն: Դերերը կը բաշխուէին: որը թերթի խմբա-դիր, որը ՄԱԿ քարոզիչ, որը շարքեր կազմակեր-պող: Աշխատանքը կ'եռար եւ ողեւորութիւնը ընդ-հանուր էր, հակառակ հայ-թաթարական կոիւնե-րուն, որ տակաւին կը շարունակուէին, բայց Դաշ-նակցութեան բուռն հականարուածներէն յետոյ հայ ժողովուրդը թեւե՛ր առեր էր եւ այլ եւս վախ չու-նէր իր անգիտակից դրացիէն:

Այդ համատարած ողեւորութեան ու տենդային եռուցեռի մէջ, ուր իւրաքանչիւրը իր հրատապ աշ-խատանքն ունէր, մէկը մնացեր էր կղզիացած ու տրտում, լքուած ու անմիխթար... Ասես իսպառ յուսահատուեր ու ընկճուեր էր եւ անգամ կովկա-սահայոց ազատութեան նորածագ արեւը կարծէք ոչինչ չէր ըսեր անոր...

Սիմոնն էր: Այդ վիճակի մէջ գտայ զինքը, երբ 1905-ի ամառը թողի Ժընեւն ու «Դրօշակ»^{*}) եւ ընկերներու հրաւէրով գացի թիֆլիզ:

Ո՞րք մնացեր էր մեծ ընկերոջ աղէտաւոր մա-

հէն յետոյ, խղճահարութեան տագնամպ ունէր, որ ինքն ակամայ թերեւս պատճառ եղեր էր Քրիստա-փորի նահատակութեան իր անխոհեմ պահանջնե-րով Սոֆիայի ժողովին մէջ (կային ընկերներ, որ կը շշնջային այդ) ... Այսպէս թէ այնպէս Սիմոն կը շշնջային այդ) ... ԱՅՍՊԵՍ ԹԷ ԱՅՆՊԷՍ ՍԻՄՈՆ ԿԸ ՇՇՆՋԱՅԻՆ ԱՅԴ)

— Խիստ զարմացուց ինձ իր մէկ յայտարարութիւնը ընկերական բազմամարդ ժողովի մը մէջ: Գումարուած էր ժողովը բնեթզէ էչմէեան վողոցի վրայ գտնուող թալէկուեաններու տան մէջ: Իմացայ, որ ի միջի այլ խնդիրներու, պիտի որոշուի իմ պաշտօնի հանդամանքը, իրեւե նորեկ ընկերոջ: Կը կարծէի, թէ մենակ ես էի տակաւին գործի ըլծուած: Բայց ահա, յանկարծ, խնդիրը կարգադրուելէ յետոյ, Սիմոն խօսք կ'առնէ եւ դառնացած շեշտով մօտաւորապէս հետեւեալը կ'ըսէ.

— Ահա ամիսներ է, որ ես եկած եմ (Կլիկիայէն) եւ մինչեւ օրս կազմակերպութիւնը չունեցաւ ոեւէ ժողով, խորհրդակցութիւն՝ ինձի ոեւէ գործի լծելու: Ուրախ եմ, որ վերջապէս կայացաւ այս ժողովը եւ կը յուսամ, թէ իմ անելիքն ալ պիտի որոշէք:

Արդարեւ, տեղեկացայ, որ Սիմոն կենդանի մասնակցութիւն չունէր գործերուն եւ անգամ ամիսներու ընթացքին ոչ մի այց ու քարոզչական պատոյտ չէր ըրած հայկական գաւառներու մէջ, ուրկէ հեռացած էր այնքան տարիներ եւ ուր այժմ նոր կեանք կը ծլէր, նոր եռացած էր այնքան տարիներ եւ ուր այժմ նոր կեանք հայկական գաւառներու մէջ:

Սիմոն չկար անդամ «Յառաջ» թերթի մէջ, որու շուրջը համախմբուեր էին սկզբներում բազմա-

*) Հոն կը մնային Ակնունին, եւ մեր դժբախտ Յարութիւն Գալֆայեանը:

թիւ խմբագիր ու աշխատակիցներ :

Եւ հէնց հոն էր, որ կը ճգտէր Սիմոն... Շուտով նա ինքը սուր կերպով դրաւ իր պահանջը ընկերներու առջեւ, թէ կ'ուղէք «Յառաջ»ի խմբագիրներէն մէկը լինել...

Այդ արդէն բոլորովին չուարեցուց ինձի : Շըւարած էին եւ շատերը հին ու նոր ընկերներէն : Սկսուեց անախորժ վէճ մը, որ բաւական ատեն թունաւորեց մեր թիֆլզեան պայծառ մթնոլորտը :

Մեր մեծ ընկերոջ տարօրինակ ու ցաւեցնող վըրիպումներէն մէկն էր այդ — վրիպումներ՝ որ պարտաւոր ենք արձանագրել, հաւատարիմ մեր ընդունած նշանաբանին . de mortuis aut verum aut nihil... «Ընեռելի մասին կամ ճշմարիտը կամ ոչինչ»... Նշանաբան մը, որ կիրառեցինք նաեւ Քըրիստափորի կենդանագիրը գրելու ատեն : Իդէալ մարդը տակաւին չկայ ոչ մի ազդի մէջ, ամէն բան յարաբերական է եւ այդ վրիպումներն ու թերութիւնները չեն, որ կարող են նսեմացնել մեց մեծ ուահվիրաներու հոյակապ դէմքերը :

Խմբագրութիւնը արդէն իսկ բազմամարդ էր, Ահարոնեան, Խաժակ, Թոփչեան, Նազարեան, Վարանդեան : Ճիշդ է, ասոնց մէջ չկային գիւղատընտեսներ, քաջածանօթ երկրի տնտեսական պայմաններուն, բայց այդ պակասը կրնար լրացնել Սիմոնը դրսէն, աշխատակցութեամբ :

Ընկերները կ'ըսէին անոր .

— Քու տեղը օրաթերթի խմբագրատումը չէ, ուր պէտք են արագ գործող, դիւրին գրչի տէր ժուրնալիստներ — քո տեղը հրապարակն է, ժողո-

վուրդը, գնա՛ մշտապէս չփուիր անոր հետ, քարոզակազմակերպիր շարքերը, զօրացրու կուսակցինը նոր պայքարներու համար՝ աղատ կովկասի մէջ...

Ոչինչ չէր ազգեր Սիմոնի վրայ . նա յամառօրէն առաջ կը տանէր իր պահանջը : Սուր հակառակութիւն մը պայթեցաւ, մասնաւորապէս իրեն ու Ահարոնեանի միջեւ, որը ոչ մի պայմանով չէր ուզեր տեսնալ Զաւարեանը խմբագրի պաշտօնում...

Պէտք եղաւ Հայր Աքրահամի հայրական միջամտութիւնը այդ անախորժ վէճը յարդարելու համար : Սիմոն մտաւ խմբագրութեան մէջ, մնաց քանի մը շաբաթ, ինքն իսկ համոզուեցաւ, որ իր տեղը չէր եւ հեռացաւ :

Զախող քայլ մըն էր, որ մեծ ցաւ պատճառեց մօտիկ ընկերներուն : Երբեք այդպիսի քայլ մը չին ըներ Ռոստոմ, Քրիստափոր, Հայր Աքրահամ : Եւ շատերու համար առեղծուած մնաց Սիմոնի այդ յամառ ճգտումը դէպի «Յառաջ»ի խմբագրութիւնը :

Աթոռամոլութեան, սնափառութեան մասին խօսք չէր կարող լինել, ի հարկէ : Սիմոն պարզապէս մոլորութեան մէջ էր . ինչպէս վերը ըսինք, ան հաւատացած էր, որ ամէն գրադէտ մարդ կարող է գրել, որ գրելու արուեստը առանձին վարժութիւն չէր ալ պահանջեր : Ուստի կը խորհէր, որ «Յառաջ»ը իրեն համար լաւագոյն ամբիոնն է...

Միւս կողմէն, ան թերեւս կը նշմարէր «Յառաջ»ի խմբագրիներու կողմէն չկամութիւն ու անիրաւութիւն իր անձի նկատմամբ . եւ, ի հեծուկս այդ ընկերներու, կ'ուղէր ամէն գնով խմբագիր լինիլ...

*
* *

Շուտով ուրիշ պարագայի մը մէջ տարօրինակ դիրք մը բռնեց Սիմոնը : Հայ-թաթարական ընդհարումներու օրերն էին : Խմբապետ Տէր Աբրահամեան (կեղծանունով «Թոռուցիկ») կը գործէր Ղարաբաղի մէջ, իրեւ ընդհանուր հրամանատար Վարդանի օգնական եւ անոր ենթակայ : Այդ թոռուցիկը թոյլ տուեր էր իրեն Խոջալլուի մօտերը տասնեակ մը խաղաղ, անզէն թուրք արարաջիներ գերի վերցընել, իր զինուորներու ձեռքով, քաշել զանոնք անտառի խորքը եւ, ի տեղի պատանդ պահելու, գնդակահարել է զանոնք : Տէր Աբրահամեանի այդ «Ժեսթը», որ պատիւ չէր բերեր իր քաջութեան եւ հակառակ էր կուսակցութեան որոշումներուն, բուռն կերպով դատապարտուեցաւ նոյն իրեն Վարդանի կողմէն, որը զայն հեռացուց գործունէութեան վերոյիշեալ Աջանէն :

Տէր Աբրահամեանի այդ ժեսթին իրեւ պատախան, քանի մ'օր յետոյ Աղդամի թուրքերը գերի վեցուցին Եւլախ-Շուշի խճուղիով անցնող հարիւրի չափ խաղաղ հայեր ու հայուհիներ եւ մեռցուցին :

Վարդանի ձեռքով պատժուած խմբապետը կուտայ թիֆլիզ : Պատասխանատու ընկերները կրկնեցին անոր վերաբերմամբ դատապարտութեան վճիռը եւ մենմենակ Սիմոնն էր, որ ոչ միայն չդատապարտեց յանցաւորը, այլ եւ իր պաշտպանութեան տակ առաւ զայն...

* * *

1903-էն — 1905-ը տիսուր, անփառունակ չըր-ջան մըն է մեր ընկերոջ երկարատեւ ու փառաւոր կառիէրի մէջ : Կարծէք իսպառ կորսնցուցեք էր հաւասարակշիռը Քրիստովորի մահէն յետոյ եւ կենտրոնախոյս ու ձախորդ շարժումներ կ'ընէր, պաղեցնելով շարք մը ընկերներ :

Բայց 1906-ին Սիմոն Զաւարեանի հմայքը վերսին բարձրացաւ յաչս ամբողջ կովկասահայութեան : Գումարուեցաւ Խրիմեան Կաթողիկոսի հրաւիրով էջմիածնաց Կենտրոնական ժողովը, տեսակ մը ոռւսահայոց Սահմանադիր ժողով, որունախագահ ընտրուեցաւ միաձայն Սիմոն :

Այդ ընտրութիւնը, կուսակցական ընկերներու եւ չզոք համակիրներու վստահութեան այդ քուէն վերակենդանացուց զինքը : Խանդավառութեան դադաթինակէտին էր : Եւ եղաւ սքանչելի նախագահ մը, տարաւ իր նուիրական ու պատասխանատու պաշտօնը, նուրբ տակտով, ձեռնհասութեամբ եւ արդարութեամբ : Բաւական չէր այդ : Շուրջ 60 պատդամաւորներու մէջ ան եղաւ ամենէն գործնական միտքը, իրեւ քաջածանօթ ոռւսահայոց տնտեսական-սոցիալական իրականութեան : Եւ մինչ շատերը մեղմէ — Դաշնակցական պատգամաւորներէս — զրադուած էին թէօրիաներու եւ ընդհանուր սկզբ-րունքներու արծարծումով, ինքը նախագահը արտասանեց մաժիստրալ ճառ մը, որ հիւթեղ ատենախօսութիւն մըն էր մեր դպրոցներու եւ այլ հանրային, կուլտուրական հաստատութիւններու փոփոխման ու բարեշրջման մասին :

Կը քարոզէր արհեստագիտական դպրոցներ բանալ, տարրական ուսում մտցնել, տարրական գիտելիքներ տարածել ժողովրդի մէջ, փոխանակ մեծ թուով ուսանողներ պահելու համալսարաններում ու այլ բարձրագոյն դպրոցներում:

Մօտ երկու ժամ տեսեց ատենախօսութիւնը
բազմամարդ ժողովի խորունկ ու յարգալիք լուս-
թեան մէջ։ Երկար ծափահարուեցաւ եւ, իբրեւ բա-
նախօս, իբրեւ նախադահ, արժանացաւ ամբողջ Ժը-
ժողովի, նաեւ կոքրաթիւ հակառակորդներու մե-
ծարանքին, ստացաւ եղակի դերք մը կովկասահա-
յութեան մէջ։

Եւ երբեք, սակայն, լոյսի շատուցիչ ճամանչ-ները չկուրացուցին անոր պայծառ ու շխտակ տեսո-ղութիւնը, երբեք ամենափայլուն դիրքերն ու աջո-ղութիւնները չկարողացան խախտել անոր համեօ-տութիւնը։ Անցաւ փառքի գինովութիւնը — եւ Սի-մոն նոյն վաղեմի դէրպիչն էր։ Երբեք ցուցամոլու-թեան ոեւէ ստուեր, երբեք սնապարծ ամրարտա-ւանութեան ոհեւ ժեստ։

VII

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՀԱՅԵԱՑՔԸ

Կարդացէք յօդուածներու եւ խանդալառ ներ-
բողներու այն անվերջ շարանը, որ լոյս տեսաւ ա-
նոր մահուան առթիւ արեւելահայ եւ արեւմտահայ
մամուլի մէջ։ Ամէնքը սրտառուչ ջերմեռանդու-
թեամբ մը կը դրուատեն մեր թանկագին ննջեցեալի
բարոյական առաքինութիւնները։

Սիմոն Զաւարեան արտակարգ՝ դէաք սլու չէ
նաեւ իր խքնատիպ մտակազմով, իր ուժեղ իմա-
ցականութեամբ եւ իր դիտական պաշարով։ Բայց
անոր հիացողները կը ծանրանան մանաւանդ անոր
բարոյական գծերուն վրայ, կը հռչակեն անոր պար-
զութիւնն ու մաքրութիւնը, անաղարտ շիտակու-
թիւնն ու անսահման անձնութիւնը։

Հասկանալի է թէ ինչու... ժողովուրդը իրեն
մօտեցող գործիչներու մէջ ամենէն առաջ քարոյա-
կան արժէքներ կը փնտուէ եւ եթէ չկան անոնք — ոչ
մէկ ինելք ու իմացականութիւն չի կրնար շահել
ժողովրդի սիրտը: Կը շահէ գուցէ ժամանակաւորա-
բապէս, բայց ոչ երբեք յարատեւօրէն: Ժողովուրդը
կը սիրէ միայն իր դաւաին հաւատարիմ անձնուրաց-
ները...

Բարոյականի այդ նախընտրութիւնը մտաւոքի
առաջ՝ բնական է եւ կրթուած, մտաւորական տար-
րելն ալ կը մատնեն նոյն նախասիրութիւնը։ Մարդ-
անհատը այնքան աւելի արժէք կը ստանայ իր շըր-
ջապատի աչքում, այնքան աւելի կը բարձրանայ

Հասարակական ճշմարիտ արժէքներու սանդուխին վրայ, այնքան աւելի կը շահէ յարդանք ու համակրանք, որքան աւելի շեշտուին անոր մէջ այդ բարոյական, քաղաքացիական առաքինութիւնները։ Առանց առոնց՝ չկայ նոյնիսկ ճշմարիտ մտաւորական մը...

Բարոյական արժէքները եւս առաւել բարձր են՝ որ մարդ-քաղաքացին ձեռք կը բերէ դանոնք ոչ իբրեւ բնութեան պարգեւ — ինչպէս մտաւոր ընդունակութիւնները, տրամարանելու ոյժը, իմացականութիւնը — այլ կը վաստըկէ առաւելապէս ինքնամշակմամբ, ինքնաղաստիարակութեամբ, անդուլ ու դժուարին ճիգերով, մաքառելով ժամանակի ու միջավայրի յարուցած անհամար արգելքներուն դէմ։ Այդպիսի անհատը մարդ մըն է, բառիս ճշմարիտ, վեհագոյն իմաստով։

Դիւրին բան մը չէ մարդ լինել — մանաւանդ մեր հայկական միջավայրում։ Զաւարեանը — նըպաստաւորուած, անչուշտ, իր առողջ ու բնատուր հակումներէն — ինքն էր մշակեր իր բարոյական անձնաւորութիւնը, ինքն էր ձուլեր իր քաղաքացիական պատկերը, եւ նա մէկն էր այն սակաւաթիւ ընտրեալներէն, որ կրնար ըսել հպարտութեամբ։

— «*Homo sum!*» «Ես մարդ եմ»...

Եւ վա՞յ անոր, որ կը դիտէր այդ անձնաւորութիւնը եւ կը փորձէր ստուեր ձգել այդ անքիծ պատկերի վրայ։ Խոնարհ, յիսուսեան կերպարանքը կը փոթորկուէր խօլ կրփով մը, աչքերը կը փայլատակէին եւ վտիտ մարմինը կը ծառանար հակառակորդի դէմ՝ ահեղ ու անողոք։

Մաքրութիւնը, շիտակութիւնը եւ նման առաքինութիւնները դեռ բաւական չեն՝ դաղափարական

մարտնչողի կառիէրը ստեղծագործելու համար։ Պէտք է եւ բնաւորութիւն, նկարագիր։ Պէտք են քաղաքացիական առաքինութիւններ, կամքի ոյժ, մտքի ու գործողութեան անկախութիւն, արիութիւն ու խիզախութիւն։ Հերոսը, ուսհվիրան ոչ միայն գիտէ տառապել ժողովրդական ցաւերով, ոչ միայն իր ջինջ հոգու խորքերում կ'ատէ ամէն ճընշում ու բռնութիւն, այլ եւ ընդունակ է ծառանալ րունաւոր ոյժերու դէմ, առանց հաշուի առնելու իր անձի համար գալիք վտանգները։

Սիմոն դարձաւ յեղափոխական իր անհանգիստ ու հրեղէն խառնուածքի ոյժով, այլ եւ իր ուրոյն դատողութեամբ, իր ինքնատիպ, յաւերժօրէն եռուն ուղեղի հրահանգով։ Եւ յեղափոխական երկարատեւ գործունէութեան մէջ, նա ունեցաւ երկու հզօր եւ առ երեւոյթս ներհակ խթաններ, երկու սկզբունք, որոնք այնքան փայլ ու հրապոյր կուտային անոր դէմքին ու կառիէրին։

— Անհատականութիւն եւ այլափիրաւթիւն։

Իր բարոյական աշխարհահայեացքի երկու հիմնական սիւներն էին, երկու «հակաղիր» բեւեռներ, որոնք սակայն փոխաղաճաբար կը լրացնէին, կազմելով գեղեցիկ ներդաշնակութիւն մը։

Ունեցե՞ր են արդեօք անոր վրայ ունէ ազդեցութիւն Նեչչէ, Դարվին կամ ուրս սուրեկտիվիստ*) փիլիսոփաններն ու ընկերաբանները... Ուրկէ՞ կուփի լիսոփիաններն անհատապաշտութեան այդ բիւրեղեայ հաւատամքը, որով մեր ընկերը՝ սովորուած էր մինչեւ ուղ ու ծուծ։ Նա գիտէր, որ ընկերային էւօլիկիոնը վաղ թէ ուշ պիտի ծնունդ տայ բարձրատիպ, իդէալական մարդկութեան, գիտէր, որ այդ վերջի-

*) Ենթակայապաշտ

նը պիտի իրագործուի մարդ—անհատի աստիճանական կատարելագործումով, ուժեղ, բարձրատիպ անհատականութիւններու յարածուն ծննդաբերութեամբ: Ուժեղ, հարուստ՝ նախ բարոյական իրենց գծերով։ Նա տիրութեամբ կը դիտէր, թէ ինչպէս ժամանակակից ընկերային կարգերը մակարդակեր են (niveler) միլիոնաւոր բազմութիւնը, տափակացուցեր են անհատները, զրկեր զանոնք իրենց ուրոյն առանձնայատկութիւնները շեշտելու կարողութենէն։ Նա չէր սիրեր շարօն, անգոյն եւ դիմազուրկ անհատներ, կը սիրէր զանոնք, որ ամէն տեղ, ամէն պարագայի դիտէին անվախ ու անկաշկանդ իրենց ինքնութիւնն արտայայտել — ուրոյն միտք ու դատողութիւն, ուրոյն գործ ու կամեցողութիւն, զերծ անկախ շըջապատի կաշկանդումներէն, ամէն տեսակ այլասեռող կապանքներէ... կը սիրէր, մի խօսքով, ուժեղ, ինքնատիպ անհատներ, կը յարգէր, կը գնահատէր զանոնք, թէ կուզ լինէին ոխերիմ հակառակորդներ ազգային-հասարակական պայքարներու մէջ։

Իսկ Թիւրքաց Հայաստանում — որ անապատ մըն էր ուժեղ անհատներ վիտողին համար — նա կը գնահատէր անգամ սովորական հայ աւագակմերը, որոնք նոյնպէս իրենց տեսակի ուժեղ անհատականութիւններ են։ «Ամայութիւնը այնքան է վհատեցուցիչ, կ'ըսէր Զաւարեան, որ ինձի ուրախութիւն կը պատճառեն. անդամ այդ սակաւաթիւ աւագակաբարոյ տիպերը, որ կ'երթան սոսկ թալանի մտահոգութեամբ զարնելու քրդին, տաճկին, երբեմն եւ հային։ Վատ չէր լինի, եթէ այդ ըմբոստ, սրտոտ, յանդուզն հողիները բազմանային մեր իներտ միջավայրում, ժամանակին թերեւա հնարաւոր կը լինէր ուղղել հոսանքը այլ ճանապարհով։

Երբեմն ասես Շիլէրի աւազակներու պաշտամունքն ունէր Սիմոնը։

Իւրաքանչիւր անհատ պէտք է գիտակցէ իր մարդկային արժանաւորութիւններն ու կարողութիւնները, պէտք է ձգտի գուրս նետուիլ այն կաշկանդող շրջանակներէն, ուր արդի ընկերային բարքերը կը պահեն դինքը կրաւորական հնագանդութեան մէջ, պէտք է ընդունէ կուրօրէն աւանդական կեղծիքներն ու հաւատալիքները, պէտք է քննադատաբար վերաբերուի դէպի բոլոր հասարակական «արժէքները», մերժէ զանոնք, եթէ չեն համապատասխաններ իր անհատական տենչանքներուն, իր իդէալի ոգուն, պէտք է ձգտի ազատազրուիլ հանրային շինծու պայմանագրութիւններէն եւ համարձակ կոիւ յայտարարէ բոլոր կեղծ արժէքներու դէմ, յանուն մարդկային անհատականութեան սըրբազան իրաւունքներու։

Հայոց կեանքը մասնաւորապէս որքան' հարուստ է այդ կեղծ արժէքներով, սին ու շինծու մեծութիւններով եւ գուեհիկ նախապաշարումներով... Դեռ չենք խօսիր հարիւրաւոր այլ ոճրանիւթ ախտերու մասին։ Եւ ի՞նչ գարմանք՝ որ Զաւարեան յակիտենական ըմբոստացողի եւ խարանողի դերի մէջ ամենուրեք — Թիֆլիդում, թէ Պոլսում, կիմկիայում, Մուշում — ամէն տեղ, ուր անոր ջինջ, անխարդախ եւ պահանջկոտ ողին կը զարնուէր շըրբազատի բարոյական այլանդակութիւններուն։

*

* *

Կոի՛ւ յանուն անհատականութեան։

Անհատը պէտք է նուածէ լիակատար հնարաւորութիւն՝ զարգացնելու իր մտաւոր ու հոգեկան

կարողութիւնները: Բայց անհատի այդ իրաւունքը, Զաւարեանի հասկացողութեան մէջ, միանդամայն ներդաշնակ է ընդհանրութեան, հաւաքականութեան իրաւունքներուն հետ: Իրաքանչիւրը պարտաւոր է շեշտել ամէն առթիւ իր անկապտելի անհատականութիւնը, բայց եւ միաժամանակ պարտաւոր է յարգել ուրիշ մարդկանց արդար ու անբռնարարելի իրաւունքը:

Ինքնասիրութիւնը, կամ կ'ուզէք, ինքնապաշտպանութիւնը, էդօիզմը իր ազնուագոյն ըմբռնումով կը ձուլուի — Սիմոնի դէմքի ու աշխարհահայեացքի մէջ — այլասիրութեան կամ աղջրութիզմի հետ: Անտիթեզ, հակորինութիւն չկայ երկու հասկացողութեանց միջեւ, եթէ միայն էզօիզմ բառին տակ հասկնանք լոկ մարդկային անհատականութեան ու անոր իրաւունքներու շեշտումը եւ ոչ բիրտ եսամոլութեան ու սանձարձակ վայելումի հաւատամք մը: Դա Շտիրներեան էզօվիզմը չէ, որ կը հեգնէ, կ'ունահարէ «իդէալիստները»՝ գաղափար, հայրենասիրութիւն, պարտաճանաչութիւն, անձնութիւն եւայլն: Ընդհակառակը՝ զաւարեանական անհատապաշտութիւնը խիստ բարձր կը դասէ այդ իդէալները եւ կը քարոզէ մշտապէս զոհաբերել անոնց համար, կը քարոզէ անդադրում զրկանք, նահատակութիւն — յանուն գաղափարի:

Ասպետ չէր բնաւորութեամբ, ճգնաւոր չէր խառնուածքով: Նա կը սիրէր կեանքը, կը պաշտէր բնութիւնը եւ կը բաղձար, անտարակոյս, ապրիլ բուռն, ներդաշնակ, ամբողջական կեանքով: Բայց հայկական իրականութիւնը կը դնէր կենսուրախ մարդուն առջեւ իր անողոք նեօն, կը ստիպէր իդէալիստ մարտնչողին՝ կքուիլ ու կիսուիլ, խեղդելով անոր մէջ եսի ուժեղ ու օրինաւոր պահանջ-

ները: Եւ ազատութեան ու հաւասարութեան ուահվիրան առաջ կ'երթար ճգնութեան ծանր խաչը շաւակած, յօժարակամ հրաժարուելով կեանքի վայելքներէն, վասնզի հայրենի իրականութեան մէջ կը տեսնէր միայն թշուառութիւն ու հեծեծանք:

Եթէ մէկ կողմէն մեր ընկերոջ լայն ու վեհանձն սիրտը բաց էր մարդասիրական ամենաբարձր թըռիչքներու համար, եթէ — տակաւին Մուկուայի, «Գետրօվկայի» օրերէն — նա ընդունակ էր սիրել ու յարգել մարդկային անձնաւորութիւնը առհասարակ, անկախ տեղէ ու պարագաներէ, համակրել անոր վշտերուն ու զրկանքներուն, — ապա որքա՞ն առաւել զգայուն էր հարազատ ցեղի, իր արիւնակից հայ ժողովուրդի ցաւերուն հանդէպ:

Ինչքան ալ այդ ազնիւ սիրտը ըմբռստանար ամէն տեսակ շրջանակներու, անջրպետներու դէմ, այնուամենայինիւ, նա եւ, բոլոր երկիրներու ընկերվարականներուն պէս, յայանի տարբերութիւն մը կը դնէր, չէր կարող չգնել հարազատի եւ օտարի միջեւ, կը սիրէր առանձնապէս ջերմ, քնքոյչ սիրով իր սեփական հայրենիքն ու ժողովուրդը:

«Ուրէիշ կերպ անհնարին է, կ'ըսէր յաճախ վիճաբանական ժողովներու մէջ, արծարծելով հայրենասիրութեան իր դաւանանքը — դա բնութեան պահանջն է, հայրենիքը ոչ այլ ինչ է, բայց եթէ ընդարձակուած, ճիւղաւորուած ընտանիք մը եւ բնական է, որ աւելի սերտ, աւելի ջերմ զգացումներ տիրեն հայրենիքի մը զաւակներու միջեւ, քան ամրող մարդկութեան անդամներու»:

Տարտամ, ամուլ, հայրենամերժ կօսմօպօլիտիզմը, որուն յարեր էր Զաւարեանը ուսանողութեան օրերուն ոռւս նիհիլիզմի ազդեցութեան տակ, իսպառ շոգիացաւհայ իրականութեան պա-

հանջներու հանդէպ: Հարազատ ժողովրդի անօրինակ տառապանքը, մասնաւրապէս թիւրքաց Հայաստանում, միշտ աւելի եւ աւելի արծարծեց անոր մէջ հայկական հայրենասիրութեան հաւատամքը, որ կը հասնէր ճշմարիտ պաշտամունքի մը: Եւ յաճախ ստիպուած էր պայքարելու ընկերվարութեան սխալ ըմբռնումներու դէմ, որ կը մատնէին սոցիալիզմի նորընծաները մարքսիստական դպրոցէն: Ասոնք, տարուած նոյն համաշխարհաքաղաքացիական միամիտ զառանցանքով, կը պահանջէին մէկ համայնապարփակ սիրոյ մէջ ընդդրկել ողջ մարդկութիւնը, կը պահանջէին դրժել ազգ ու հայրենիք, իբրեւ հինցած, «քուրժուածական ֆէտիչներ», կը թեւադրէին թիւրքահայոց դասն եւս ընդունել, իբրեւ պարզ, մարդասիրական գործ մը, որուն հկարելի է նպաստել:

Ամենիս, անարիւն համաշխարհաքաղաքացիութիւնը^{*)} քննադատութեան չի կարող դիմանալ: Բոլցեւիկներու հաւատամքն է այդ: Քարոզելով սիրել ամէնքին, անոնք իրականի մէջ ոչ ոքի չեն սիրեր: «Համամարդկային» սիրոյ տարտամ անհունութեան ծոցին մէջ կը տարրալուծուի եւ կը չքանայ ամէն զգացում...

Զաւարեանի ուղեղին մէջ չէին կարող յարատեւրին տեղ գտնել նման թէօրիաներ: Եւ յարգելով հանդերձ մարդ-էակը աշխարհագրական բոլոր գոտիներու մէջ, պաշտելով հանդերձ ընկերվարութեան կամ համաշխարհային ազատագրութեան մեծ դատը — նա իր կրակու խառնուածքի բոլոր ոյժով

^{*)} Տուրք մըն է, որ կը հատուցենք մեր արեւմըտահայ մտաւորականներու յամառութեան՝ գործածելով երբեմն այս սոսկալի բառերը... Մ. Վ.

կը հակազդէր վերոյիշեալ զառանցանքներուն դէմ, կը քարոզէր ամենաջերմ հայրենասիրութիւն: Զինքը յաճախ կ'անուանէին չօվինիստ, ազգայնամոլ: Սիմոնի հոգը չէր:

Կը յիշէք Խրիմեանի թաղումը իջմիածնում: Մեռեր էր հայ ժողովրդի պարծանքներէն մէկը եւ, սակայն, այդ մահը կարծէք սովորական, մանր անցք մըն էր մեր ձախակողմեան նորընծաներու աչքին... Զէ՞ որ, հոգեւորական մըն էր, եկեղեցու քին... Զէ՞ որ, հոգեւորական մըն էր պահպանողական, պետ մը: Անտարբեր էին եւ մեր պահպանողական, նոյնիսկ ազատամիտ տարրերը... Խրիմեան «անպէտք կաթողիկոս» մըն էր, անշնորհք վարչագէտ, իջմիածինը քանդող, դրամները անհաշիւ ծախսող եւայլն:

Դաշնակցութիւնը, զոր յաճախ մեղադրեր են ազգային արթէքները դրժելու մէջ, դառնութեամբ հանդիսատես էր այդ անլուր վանդալականութեան: Եւ մեծ հայուն թաղման օրը մէկը սլացաւ թիֆլիզէն դէպի իջմիածին, նետուեց գահավիժ հանդէսին մէջ, իրարանցում ձգելով իր շուրջը, հանդէսին մէջ, իրարանցում ձգելով իր վտիտ մարմնով բացուած գերեզմանի ցցուեց իր վտիտ մարմնով բացուած գերեզմանի առջեւ եւ ցաւէն ու զայրոյթէն դողալով, արտասանեց ընդհանուր, խորունկ լուռթեան մէջ, յուզիչ դամբանական մը, որ անվերապահ ներբող մըն էր — Խրիմեանի...

Սիմոն Զաւարեանն էր: Սօցիալիզմի թոթովլախօս նորընծաները վերստին նետեցին անոր հասցէին սովորական ածականները՝ «չովինիստ», «կղերական»... Սիմոնի հոգը չէր: Նա եկեր էր հասկցնեկան: Սիմոնի միջակութիւններուն, որ մեծ մարդկանց չի կարելի չափել գաճաճ չափերով, եւ այն վայրկեանին, երբ նա գեղեցիկ յափշտակութեան մէջ մեռած կաթողիկոսի գովքը կ'արտասանէր —

վեղարաւորը կամ իջմիածնի գճարտարապետը» չէր պատկերացած անոր յիշողութեան մէջ, այլ վաթսուն տարուայ անզուգական աշխատաւորը, սդաւոր հայրենիքի կենդանի անձնաւորումը, Վասպուրականի լացող ու մարտնչող Արծիւը:

Սիմոն չէր մոռնար Խրիմեանը: Թերեւս հոդիներու սերտ ազգակցութիւն մը կար երկուքի միջեւ: Նոյն պարզ, լայն, համբերատար հոդին, նոյն բարձր ու խիզախ սլացքը, նոյն ինքնատիպ ու խուզարկաւ միտքը, նոյն գեղեցիկ *Incoherence*-ը, անյօդ, անկապ՝ խօսքերու եւ քայլերու մէջ, վերջապէս նոյն խանդավառ ժողովրդասիրութիւնը, նոյն իտէալիստ, խստարարոյ դէրվիշութիւնը... Սիմոն չէր մոռնար Խրիմեանը: Վասպուրականի Արծիւը նստած էր անոր գլմին մէջ, իր մահուան նախօրեակին խակ, երբ մեր ընկերը համազգային յորելեանի առթիւ կը գրէր իր վերջին յօդուածը... «Կարապի Երգը»: Հոդ եւս, անդրադառնալով ազգային արժէքներու, սովորութիւններու եւ արատներու մասին, նա չէր մոռնար վշտալից ակնարկ մը նետելու մօտիկ անցեալից ցաւոտ դրուագին վրայ — Հայրիկի թաղման — եւ բացականչելու

— Ինչո՞ւ այնպէս անշուք թաղեցին Խրիմեանը...

*

*

Ուժեղ ու չքեղ անհատականութիւն մը, հպարտ իր բիւրեղեայ մաքրութեամբ, ճշմարտասէր եւ ճշմարտախօս ամէն պարագայրում, անողոք՝ ցուցամոլութեան ու կեղծութեան հանդէպ, ծայրայեղ եւ անզուսպ՝ իր բարկութեան պոռթկումներու մէջ,

բայց եւ առհասարակ զիջող, ներողամիտ, հաշտարար: Երբ կը զայրանար ու կը բոնկէր — ասես չարութեան մարմնացումն էր, բայց երբ կ'անցնէր փոթորիկը — ձեր առջեւ կանգնած էր բոլորովին տարբեր մարդ մը՝ յիսուսեան մեղմութեամբ ու խոնարհութեամբ: Գրոհ կուտար բուռն թափով այս կամ այն ընկերոջ դէմ, աւելի՝ անոր այս կամ այն կարծիքի ու արարքի դէմ, կըխարանէր, կը դատավիետէր ամենակծու մակդիրներով — առանց երբեք հայհոյանք մը, անվայել բառ մը արտասանելու — բայց երբ կ'անցնէր վիճաբանութեան տենդ՝ Սիմոն ինքը կը մօտենար իր հակածառողին ու կը վերսկսէր յարաբերութիւնները...

Ո՞վ արդեօք մեզմէ երբ եւ իցէ, վէճերու, կըրքոտ ընդհարումներու օրերուն չի խոնարհուիր մեր ընկերոջ այդ վեհ ու ջէնտլմէն հոդու առջեւ: Ո՞վ է, որ անզամ ամենաբուռն յարձակումներ կըելէ յետոյ՝ չի զգացեր անդիմադրելի պահանջ՝ հաշտուելու նորէն այդ խարանող դատաւորին հետ, որ կը միացնէր իր անձին մէջ Ռօբեսպիէռի*): Երկու մեծ ու համբաւաւոր յատկանիշները — մեղադրող եւ անկաշառ...

Ա՛հ, անշուշտ, ամէն բան յարաբերական է այս աշխարհում, իդէալը չկայ եւ անզամ ինքը նազով-ըեցին ունեցեր է իր կեանքի մէջ սայթաքումներ: Մեր խարանող դատաւորն եւս երբեմնապէս մեղանչեր է արդարութեան դէմ — ինչպէս դիտեցինք նախորդ էջերում — ծայրայեղութիւններու զարնուելով: Այդպէս, օրինակ, նա միշտ արդար չեղաւ Ակնունիկի հետ ունեցած իր վիճերու եւ բախումներու

*.) Ֆրանսսական Մեծ Յեղափոխութեան ղեկավարը

ընթացքին, որոնք ամբողջ երկու տարի (1911-1913) կը թունաւորէին կ. Պոլսոյ մեր ընկերական մթնոլորտը:

Բայց ընդհանրապէս սիմոնեան յարձակումները առարկայական բնոյթ կը կրէին — ոչ անձնական: Եւ այդ շխտակ առարկայականութեան չափականց շեշտուած հակումը երրեմն կը մղէր նրան դէպի անօրմալ քայլեր: Երբեմն կը տեսնէիք նրան հովանաւորի կերին մէջ հանդէպ անհատի մը, որ ծանրապէս մեղանչեր էր բարոյականութեան կամ կազմակերպական այս ու այն սկզբունքի դէմ եւ այդ պատճառով կը հալածուի մեծամասնութեան կողմէ: Յիշեցէ Տէր Արքահամեանի պարագան, որ ցուցալրեցինք նախորդ էջերում: Սիմոն իր պաշտպանութեան տակ առաւ այդ ընկերը, որու քայլերը խստիւ կը դատապարտուէին ընկերներու ճնշող մեծամասնութեան կողմէ:

Դարձեալ օրինակ մը: Համբարձում Առաքելեանը կար, «Մշակ»ի հանրածանօթ խմբագիրը, «որ օրն ի բուն իր թերթի մէջ աներեւակայելի լուսանքներ կը թափէր Դաշնակցութեան եւ ամբողջ հայկական շարժման վրայ, հասնելով մինչեւ բացարձակ մատնութիւն, որու համար եւ անինայ կը հալածուէր մեր շարքերու կողմէն: Ամէնքը գլուխով երես կը դարձնէին այդ պարոնէն, Սիմոն կը շարունակէր ընդունիլ անոր բարեւները:

Ինձի կը թուի, թէ նման պարագաներու մէջ, շարք մը բարդ զգացումներու հետ՝ անոր մէջ կը խօսէր դարձեալ նոյն անհատապաշտութեան զօրաւոր ճայնը, որ բնազդային կարեկցութիւն մ'ունի (եթէ չըսենք՝ համակրանք մը) դէպի հալածական անհատը եւ բնազդային թերահաւատութիւն մը (եթէ չըսեմ՝ հակակրանք մը) դէպի հալածող մե-

ծաժասնութիւնը...

Ամէն պարագայի՝ ասոնք սիոմնեան չափազանցութիւններէն են, անոր ընաւորութեան փոքրիկ ճեղքերէն, անոր տարօդինակ հակասութիւններէն մասնութիւններէն, անոր տարօդին իոշոր գործիչ մը, անգամ ամենէն բարձր ազգերու մէջ, որ զերծ լինի այդ հակասութիւններէն ու ճեղքուածներէն:

Բայց նա ինըը, Տէր Արքահամեանի արարքին հանդէպ ներողամիտ Զաւարեանը որքա՞ն յարգող էր կուսակցական կարգապահութեան, դիսցիլինի: Այդ ըմբռոստ, հպարտ, գերազանցօրէն ուրոյն, անկախ նկարագիրը որքա՞ն սիրայօժար գիտէր ենթարկուիլ մեծամասնութեան որոշումներուն, անթարձուիլ մեծամասնութեան մասնութեան անդօրէն հակառակ էին իր սեփական մտածումներուն: Անհաշտ հակառակորդ մըն էր 1902-ին ծրարուն: Անհաշտ հակառակորդ մըն էր 1902-ին ծրարունը «Փոթորիկ»ի գործունէութեան եւ ժողովդրութիւնը մէջ շատ աշխատեցաւ, որպէսզի չընդունուի կորու մէջ շատ աշխատեցաւ, որպէսզի մեթուրը: Կուսակցութեան մէջ այդ վտանգաւոր մեթուրը: Երբ, սակայն, վերջինը ընդունուեցաւ մեծամասնութեան կողմէ — իբրեւ հայկական անօրմալ կեանքի անօրմալ պահանջ մը — Զաւարեան ոչ միշտ համակերպեց, այլ եւ իր գործակցութիւնը բերաւ ընկերներուն այդ ուղղութեամբ:

*

*

«Երբեք լոյսի շացուցիչ ճառագայթները չկուրացուցին անոր պայծառ տեսողութիւնը, երբեք ամենափայլըն դիրքերը չկարողացան խախտել անոր համեստութիւնը», — ըսինք նախորդ գլխի մէջ: Այնքա՞ն հեռու էր փառամոլութենէ... եւ սա-

կայն փառքի մտահոգութիւնը միանդամայն խորթ չէր անոր բնութեանը։ Սիմոն անոնցմէ չէր, որոնք տեսակ մը մտաւոր երկշոտութեամբ յետ կը քաշուին լայն հրապարակէն դէպի խաւար անկիւնները, կը գերաղասեն մնալ, գործել անյայտութեան, կորածութեան մէջ, ունենալով հանդերձ ուժեղ ու ազդեցիկ անհատականութիւն, մտաւոր փայլուն կարողութիւններ։ Այդպիսիններն ալ կան մէր մէջ։ Ռոստոմը — լաւագոյն օրինակը։ Ատ ալ առանձին ձեւ մըն է համեստութեան, — մարդկային այդքարձր առաքինութեան՝ որ, տարարախտարար, հազուագիւտ բարիքներէն է հայ մտաւորական աշխարհում։

Զաւարեանի խառնուածքը ըմբոստ է այդ ձեւի համեստութեան դէմ։ Նա կը ձգտէր միշտ դէպի առաջին շարքերը, կը ձգտէր . . . դէպի լեռը։ Պատնէշներու, մարտական բարրիկատներու գաղաթները կը հրապուրէին նրան եւ նա կը մղուէր տարերայնօրէն դէպի հոն, իր մտաւոր ու հոգեկան ոյժերու գիտակցութեամբ, երբեք չտարուելով մանր, ամուլ սնափառութեամբ, այլ միայն տոգորուած մէկ տիրական բաղձանքով, — փութացնե՞լ հայ դատի յաղթանակը, գո՞րծ կատարել ըստ կարելոյն շուտ, արագ ու բեղմնաւոր, առաջնորդել պայծառ մտքով անօգնական եւ տգէտ զանդուածները դէպի իդէալը . . .

Հոդ է թերեւս բացարութիւնը եւ այն տարօրինակ, փոքր ինչ առեղծուածային դիրքի, որ բոներ էր մեր ընկերը 1906-ին թիֆլիզի մէջ, «Յառաջծի խմբագրութեան հանդէպ եւ որու մասին վեր խօսեցինք»։

VII

ՊՈԼԻՍ ԵՒ ՄՈՒՇ

Օսմաննեան յեղաշընումէն քանի մը ամիս յետոյ (1908թ.) անցաւ թուրքիա։ Հոն էին արդէն — Պոլսոյ մէջ — Ալնունի, Խուրէն Զարդարեան, գօքտոր Զաւրեան, հոն էր Ռոստոմ (Ֆրզըրումէն), հոն անցաւ եւ Կովկասի մէջ հալածական եղիչէ թոփչեան, որ քիչ յետոյ սպաննուեցաւ։

Երբ 1909-ին սկսուեց ստոլիպիննեան կատաղի հալածանքը Կովկասահայութեան դէմ, երբ Դաշնակցական գործիչները հարիւններով բանտ նետուեցան, որպէսզի ամբողջ տարիններ տառապելէ յետոյ ենթարկուին Պետերբուրգի հսկայ, աննախընթաց դատավարութեան, — Սիմոնը չկար ձերբակալուածներու մէջ։

Նա Պոլիս էր, Ալբանա էր, ապա Մուշ էր։

Թուրքիոյ մայրաքաղաքի մէջ Դաշնակցութիւնը սկսեց լայն ծաւալով գործունէութիւն մը։ Քարոզչական, ագիտացիական տենդային աշխատանք մը՝ թերթով, ժողովներով, ատենախօսութիւններով։ Հիմնուեցաւ «Ազատամարտ»ը։ Կուսակցութեան հմայքը կ'աճէր օրերով ու ժամերով, երիտասարդութիւնը, դպրոցներու հազարաւոր աշակերտութիւնը կ'արձանագրուէր Դաշնակցութեան շարքերուն մէջ։ «Վերին», խոհեմ, պոյսահայ հասարակութիւնն անդամ չէր թագներ իր համակրանքը դէպի հայ մարտական կուսակցութիւնը, որը «չ

միայն տասն եւ ութ տարիէ ի վեր անհաւասար ու զոհառատ կոփւն էր մղեր համբիտեան բռնակալութեան դէմ, այլ եւ հզօրապէս նպաստեր էր Պարիզի պատմական Համաժողովի դումարումին — օսմանեան կայսրութեան բոլոր ըմբոստ կազմակերպութիւններու — որ ահապին զարկ տուաւ Թիւրքիոյ յեղափոխական խմբումներուն, մասնաւորապէս Մակեդոնիոյ բանակին մէջ, — եւ քանի մը ամիս յետոյ բռնկուեցաւ շարժումը: Նոյն իրենք իտահհաթի պարագլուխները հրապարակային ժողովներու մէջ կեղծ թէ անկեղծ լը յայտարարէին թէ հայութիւնը, ի դէմս Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, եղեր է առաջապահը օսմանեան ազատագրական շարժումներու, եղեր է ուսուցիչը յեղափոխական Թիւրքիոյ:

Շատ չ'անցած, կնքուեցաւ եւ համբաւաւոր համաձայնութիւնը իտահհաթի ու Դաշնակցութեան միջնեւ:

Զենք կանդ առներ արդէն ծանօթ դէպքերու վրայ: Զաւարեան մասնակից է Պոլսոյ մէջ կատարուած Դաշնակցութեան բոլոր ձեռնարկներուն, լաւատես է, խանդավառ, ինչպէս բոլոր ընկերները... Շուտով, սակայն, Աղանան պաղ ջուր ցանեց այդ համատարած խանդավառութեան վրայ... Սիմոն գնաց Աղանա, անձամբ ստուգեց աղէտի պատճառները, տեսաւ անշուշտ, որ իտահհաթի սեւ թաթը — դէթ անոր գաւառական ճիւղերը — առաջնակարգ դեր մ'ունի անցքերու մէջ, այնուամենայնիւ, վերադառնալով կ. Պոլսո, շարունակեց կուսակցութեան վարքագիծը հանդէպ իտահհաթի, հարուածելով հանդերձ վերջինի գործունէութեան մութ կողմերը: Դաշնակցութիւնը չուցեց խզուել թիւրք իշխող կուսակցութեան հետ, ևս առաւել, որ ինվէր-

ները, 1909-ի հակայեղափոխական բանկումէն եւ Ադանայէն յետոյ, վերջնականապէս՝ վար դրին Արդուկի Համբիլը:

Խղելու կողմնակիցներ ալ կային, անշուշտ, բայց խզումը ոչինչ օգուտ չէր խոստանար ամբողջ կայսրութեան մէջ ատուած ու մեկուսացած բուռ մը հայութեանը: Նոյնիսկ արեւմտեան մեր մեծանուն բարեկամները — ամենէն առաջ ժօնէս — կը յորդորէին Դաշնակցութեանը՝ չխզուել իտահհաթի հետ:

«Ահապին կայսրութեան բոլոր հակայեղափոխական տարրերը պիտի զինուին ձեզի դէմ — կ'ըսէր մեղ ժօնէս — դուք ուրիշ ելք մը չունիք, բայց եթէ կառչիլ թիւրքական արդկուսակցութեան, ուրը, ճիշդ է փոքրամասնութիւն է, բայց ամբողջ թիւրք աշխարհում միակ կազմակերպուած ու յառաջադէմ ոյժն է»:

Ժօնէս վերջին անդամը կրկնեց իր յորդորը 1912-ի աշնան Հումանի-ի մէկ խմբագրական յօդուածի մէջ, երբ իր երիտասարդ ընկերներէն մէկը, Լաղարդէլլ, ուսումնասիրական պտոյտ մը ընելով, Պոլսոյ ու եւրոպական Թիւրքիոյ մէջ, եկաւ պատմեց ժօնէսին հայ մտաւորականութեան խաղցած ու խաղալիք գերը թիւրքիոյ վերածնութեան դժուարին գործում:

Ֆրանսացի մեծ ընկերվարականը նոյն միտքը կը չեցտէր եւ սօցիալիզմի միջադային կանգրէսում, ուր Դաշնակցութեան ներկայացուցիչը առաջարկ մտցուցած էր՝ ընդունել ինտերնացիօնալի մէջ ուրոյն հայկական ներկայացուցչութիւն, նման լեհականին, զատուած թիւրք ու ոռւս իշխող տարրերէն: Ժօնէս թելադրեց, որ հայ ընկերվարական մարմինը չզատուի օսմանեան զանգուածէն, այլ

ներկայանայ իրրեւ անբաժան հատուած մը թէւրք կայսրութեան դալոց հանուր ընկերվարական կադ մակերպութեան :

Մէր առաջարկը, այնուամենայնիւ, կուսակցութեան հրահանգով, վերստին դրինք 1909-ի վերջերում դումարուած միջազգային Խորհրդաժողովի առջեւ, Բրիտանիկ մէջ, և ընդունուեցաւ միաձայն : Ժօնէս բացակայ էր : Անոր տեղ եկած էր Վայեան : Նշանաւոր ընկերվարական պարագուխներէն ներկայ էին՝ Վայիանի հետ՝ Վիքտոր Ադլէր, Կաուցկի, Լէնին, Դը Բրուկէլէր, Սնուիլ, Հայսմանս եւայլն : Մէր առաջարկը սիմբօլիկ բնոյթ մը ունէր, — ընդունել տալ հայ ազգը աշխատաւրական ինտերնացիօնալի մէջ, որպէս ուրոյն միութիւն, իր յատուկ պատգամաւորութեամբ, միանդամայն անկախ իր հպատակութեան հանդամանքէն : Այդ արտօնութիւնը տառնեակ տարիներէ ի վեր դոյցութիւն ունէր միմիայն Լէհաստանի նկատմամբ : Ան չկար իրանդայի, Զեխոսուօլաքիայի եւ այլ հպատակ աղդերու համար :

Եւ այն անցաւ միաձայն : Ուրախ էին Կ. Պոլսոյ եւ ամէն տեղերու մէր ընկերները :

Քոլս է Միմոնի նամակը, որով իր խորունկ գոհունակութիւնը կը յայտնէր :

Եթէ Ժօնէս ներկայ գտնուէր վերոյիշեալ խորհրդաժողովին, գրեթէ վստահ եմ, որ Դաշնակցութեան պատգամաւորի ամբողջ փաստաբանութիւնը ապարդիւն պիտի անցնէր եւ մէր առաջարկը հայկան ուրոյն ներկայացուցչութեան մասին՝ թիւրքերէն անջատ՝ ամենայն հաւանականութեամբ պիտի տապալուէր :

Կարո՞ղ էինք, սակայն, դժգոհ լինիլ մէր մեծ բարեկամէն, որ չարունակ կը յորդորէր մեղ՝ խուսափել անջատ, մեկուսացած քայլերէ եւ պինդ

կառչիլ մէր օսմանիան շրջապատին, մասնաւորապէս իտարիաթին : Ասոր մէջ կը տեսնէր նա մէր հալածական ժողովրդի շահը, զոր նա պաշտպաներէ ֆրանսական Խորհրդարանի մէջ եւ հրապարակային բազմաթիւ ժողովներում աւելի հուժկութիւն պերճախօսութեամբ, քան Գլազուրն : Ո՞վ զիտէ, մէր երկրին ու պայմաններուն անծանօթ, հեռուէն միայն դիտող՝ այդ զքեղ հանձարը գուցէ աւելի լաւ էր ըմբռներ մէր ճակատագիրն ու բնելիքը . եւ եթէ անոր յորդորներուն հետեւած լինէինք 1912-14-ի բախտորոշ թուականներուն, եթէ լսուէինք իտարիաթի ու թիւրքութեան հետ, գուցէ զէպքերը այլ ընթացք առնէին . . .

Ամէն պարագայի, իրողութիւն մըն է, որ Բալկաննեան պատերազմէն ի վեր Ժօնէս իսպառ պաղեցաւ մեղմէ . վասնզի տեսաւ, որ ամբողջ հայութիւնը, մասնաւորապէս թիւրքահայերը իրենց պատրիարքով, Ազգային ժողովով ու բոլոր քաղաքական կուսակցութիւններով բացարձակապէս թշնամական դիրք էին բռներ հանդէս թիւրքութեան ու նետուերէին Ռուսիոյ զիրկը . . .

Ել այնուհետեւ չէինք լսեր Ժօնէսի ձայնը հայդատի մասին, էլ նա չէր երեւար մէր մտերմական հաւաքոյթներու մէջ, էլ չէին աղդեր անոր վրայ մէր եւ անզամ Պրեսսանսէի թախանձանքներն ու յորդորները — Պրեսսանսէի՝ որ այդ միջոցներուն վերսկսեր էր «Պրօ Արմէնիա»ի հրատարակութիւնը Վիքտոր Բերարի եւ մեզի հետ . . . Զեմ մոռնար Salle Wagram-ի հոյակապ միթինկ մը 1913 թուականին, ուր հրաւիրուած էին Ժօնէս, Վայիան եւ Պրէսսանսէ խօսելու արեւելեան տագնապի մասին : Խօսք տրուեցաւ նախ Պրեսսանսէի, որ ամենէն հըմուտն էր օրուան հրատապ միջազգային խնդիրնե-

ըու մէջ։ «Պրօ Արմէնիա»ի (եւ Երբեմն Տemps-ի) խմբագրապետը անման վարպետութեամբ վերլուծեց բազմահազար ժողովրդի առջեւ հայկանեան, Թիւրքական կնճիռները եւ անցնելով հայկական խնդրին, ըստ ի միջի այլոց հետեւեալը.

«Մեր ամենէն պերճախօս ձայները, որոնք վազուց ի վեր այնքան եռանդով պաշտպաներ են հայ դժբախտ ժողովրդի դատը, այսօր տարաբախտաբար լոռութիւն կը պահպանեն այդ դատի հանդէպ»։

Շեշտակի ակնարկ մըն էր Ժոռէսին։ Մեծ հռետորը ելաւ իր հերթին խօսելու արեւելեան տաղնապի չուրջը եւ կը սպասէինք, որ գէթ քանի մը խօսքով պիտի յիշատակէր հայկական հարցը. բայց եւ ոչ մի խօսք չ'արտասանեց . . . Այդպէս — յամառ լոռութիւն մինչեւ իր մահը։ Ժոռէս վշտացեր ու երես դարձուցեր էր մեղմէ . . . Խորունկ ցաւ մըն էր մասնաւորապէս այն հայ մտաւորականներու համար, որոնք դեռ 1896-ի թուականէն ճիգեր ըրեր են դրաւելու այդ մեծ Փրանսացին մեր բարեկամներու շարքը։

Վերադառնանք, սակայն, մեր հանգուցեալին։

*

*

Պոլիսը ժամանակաւոր կայան մըն էր, Զաւարեանի սիրտը հոն էր — Թիւրքաց Հայաստան։

Շուտով հոն գնաց (եթէ չեմ սիսալիր, 1909-ի աշնան) ու հաստատուեցաւ Մուշի մէջ, տեսչի պաշտօնով։ Մուշ հաստատուեցաւ Զաւարեանի հետ՝ դոքտոր Զաւրեան։

Յուզիկ վէպ մը կարելի է հիւսել այդ երկու մեծ դէմքերու կեանքին ու գործունէութենէն, — կեանք մը (մասնաւորապէս Զաւրեանինը) որ անցերէր մինչ այն՝ առատութեան ու պերճանքի մէջ — Ռուսաստանում, Բագրում, Թիֆլիզում — շրջապատուած ամէն տեսակ յարմարանքներով, մարդիկ, որոնք անհոգ, անվիշտ, վայելեր էին քաղաքակրթութեան բոլոր բարիքները, — այժմ, մըզուած պարտքի զգացումէն, բոցավառուած ամէնաջինջ, ամենաբուռն հայրենասիրութեան հաւատամքով։ Նետուեր էին յօժարակամ Հայաստանի լքաւեր խորչերը, ուր չկային ոչ նիւթական, ոչ իմացական քաղաքակրթութեան նշոյներն անդամ, ուր անոնք կ'ապրէին ամբողջ տարիներ ամէն տեսակ զրկանքներու մէջ, առանց տաքուկ բնակարանի ու սնունդի եւ, ինչպէս կ'ըսէին, մլուկներու, ողիւներու մշտնշնաւոր հասարակութեան մէջ . . . Մէկը՝ ուսուցիչ ու քարոզիչ, միւսը՝ բժիշկ, անհուն, սիրող ու կարեկցող սրտի տէր, երկու «նուիրուածներ» — ըստնք Սիմոնի բարբառով — երկուքն ալ անձնազոհ սպասաւոր տղիտութեան ու թշուառութեան մէջ կորած հարազատ ժողովրդի։

Մեր իրազեկ ընկերներուն կը թողում՝ գրել այդ կեանքն ու գործունէութիւնը՝ ապագային աւելի լիակատար կենսագրութիւն մը կազմելու համար։

Եւ ահա 1911 թուականի ամառը՝ երբ ես վերջին անգամը գրկեցի երկար տարիներու մեր սիրելի ընկերն ու ուսուցիչը, Կ. Պոլսում, «Ազատամարտ»ի խմբագրատանը։

Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովն էր։ Հոդէին մեր բազմաթիւ աչքառու ընկերները՝ Զաւարեան, Ռոստոմ, Ակնունի, Արամ, Վումեան, Զար-

դարեան, Սիամանթօ, Վարդպէս, Մուրադ, Սեպուհ, Հրաչ, Արմէն Գարօ, Շահրիկեան, Վահան Փափաղեան, Սարգիս՝ Վանէն, Աստիկեան՝ Խարբերդէն, Նշան Թաշճեան՝ Ամերիկայէն, Լիպ. Լեռնեան, Յարութիւն Գալֆայեան, Գեղամ Տէր Կարպետեան Եւայլն: Եկան Կովկասէն — Լըժինեան Հալածանքներէն խուսափելով — Ահարոնեան, Խաժակ, Աւ. Խսահակեան:

Յոյսի ու խանդավառ լաւատեսութեան շունչ մը կ'անցնէր Դաշնակցական շարքերու եւ ամբողջ թիւրքահայութեան վրայէն:

Ժողովը բանալու համար կը սպասէինք Սիմոնին, որ պիտի գար Մուշէն: Զէի տեսած 1906-ի օրերէն ի վեր եւ երբ մտաւ «Աղատամարտ»ի խմբադրատուն, երկարատեւ ու տանջամի ուղեւորութենէ յետոյ, դժուարութեամբ ճանչցայ նրան: Նիհարեղեր էր արդէն, այժմ գրեթէ կմախք դարձեր էր: Հագինը զգեստ չէր — ցնցոտիներ էին, ամբողջ փոշի, ճարպ ու կեղտ: Դէմքը՝ վաղաժամ ծերացած՝ կը մատնէր անսահման յոդնութիւն:

Բայց երբ սկսեց խօսիլ Հայաստանի շինարարութեան մասին, երբ յիշեց Մուշն ու Սասունը, — նոյն վաղեմի Զաւարեանն էր կանգնած մեր առջեւ ... Սիրութարմ, աշխոյժ էր, ինչպէս միշտ, եւ նա ուղեւորութիւն ու բերկրանք կը չնչէր, խօսելով երկրի աղատութեան ու յարաբերական բարօրութեան մասին, նկարագրելով Հայաստանի այն սքանչելի աշխատաւոր ու շինարար ժողովուրդը, որ քառրդ գարէ ի վեր եղեր էր անոր ու մեր գուրգուրանքի ու երազներու առարկայ:

Մամնաւոր գորավանք կը ցուցնէր Սասնոյ լեռնականներու համար, որոնք՝ զուրկ արգաւանդ հոգերէ ու այլ բնական հարստութիւններէ՝ կ'ապրէին

չարքաշ ու գժնդակ կեանք մը: Ուսումնասիրեր էր այդ կեանքը եւ եկեր էր այն համոզումին, որ այծը խոչըրագոյն ազդակն է սասունցիի անտեսական բարօրութեան: Շարունակ կը խօսէր Սասունի եւ այծի մասին, թէ Ընդհանուր Ժողովում եւ թէ Պուրա, թէ Ընկերներուն եւ թէ բոլոր հայ մարդկանց, կ'ապացուցէր ամէնքին, որ բաւական է մէկ հատիկ այծ տալ իւրաքանչիւր սասունցիի ձեռքը՝ անոր նիւթական բարեկեցութիւնը ապահովելու համար: Կը փաստաբանէր յատուկ ժողովարութեան անհրաժեշտութիւնը՝ այծեր դնելու եւ սասունցիներուն բաժնելու նպատակով: Այնքան կը խօսէր իր իdee fixe-ը դարձած այդ նիւթի շուրջը, որ ընկերները ամէն անդամ իրեն հանդիպելիս, կը կատակէին. «— Պատմէ՛, Սիմոն ջան, նորէն պատմէ սասունցիներու եւ այծերու մասին»:

Անոյշ ժպիտ մը կը սահէր չարչը կուած դէմքին վրայ, — եւ վերստին ամենայն լրջութեամբ կը պատճառարանէր, թէ որպիսի առաջնակարգ կարեւորութիւն ունի այծը մէր աղքատիկ Լեռնաստանում: Եւ վերստին կ'ունինդրէինք երկիւղած ուշադրութեամբ, վասնզի խօսողը Սիմոնն էր եւ հեղինակաւոր գիւղատնաեսը, որ անյագ հետաքրքրութեամբ ուսումնասիրեր էր թիւրքահայ շինականի կեանքն ու կենցաղը եւ եկեր էր Ընդհանուր Ժողովին՝ ուղեղը լեցուն թուերով ու փաստերով:

*

*

*

Աւելորդ է ըսել, որ օրակարգի բոլոր հարցերն ու քննութեան ընթացքին կը չեշտուէր միշտ Զա-

ւարեանի տիրական ձայնը: Առաջներն արդէն նա մեծ հեղինակութիւն մըն էր ընկերներու աշքին, — եւս առաւել այժմ, երբ նա կուգար «Երկրի» բուն իսկ կենտրոնէն, քաջածանօթ թիւրքահայ զանգուածի կացութեան եւ անոր ճակատագրին հետ կապուած բոլոր տանջող հարցերուն (Ռոստոմ ստիպուած եղաւ շուտով ձգել ժողովը եւ մեկնիլ Կարին):

Սիմոն կը բաժնէր դերերը, յաճախ առանց ուեւէ առարկութիւն լսելու ընկերներու կողմէն: Ամէնքը կը խոնարհուէին անոր բարոյական անձնաւորութեան առջեւ — որ Դաշնակցութեան խիզճը կը կենտրոնացնէր իր մէջ — անձնաւորութիւն մը, որ, սակայն, երբեք չէր փորձեր բռնանալու ուեւէ մէկուն կարծիքին վրայ, ընդհակառակը, իբրեւ նախագահ, թէ իբրեւ պարզ անդամ, լիակատար ազատութիւն կուտար բոլոր կարծիքներուն արտայայտուելու եւ ինքն ամենայն ուշադրութեամբ կ'ունեղնդէր անդպամ ամենանուաստ ընկերոջ դատողութիւններուն:

Անդպամ անոր սխալ կարգադրութիւնները ստէպ կ'ընդունուէին լուելեայն կամ թեթեւ առարկութիւններէ յետոյ:

Դերերը բաժնելու ատեն, Ընդհանուր ժողովի լիակատար մէկ նիստին մէջ, յանկարծ կը յայտարարէ.

— Միքայէլն էլ (Վարանդեանը) պէտք է ձգէ Եւրոպան ու «Դրօշակ» եւ անցնի Մուշ...

Շշուկ ու ծիծաղ... Մէկը անկիւնէն կը բացականէ.

— Ի՞նչ ընէ Միքայէլը Մուշի մէջ.

— Ցրտահար կ'ըլլայ իսղճը ... Շնչահեղճ կ'ըլ-

լայ...*) :

Սիմոն, անխոռով կը կըկնէ.

— Իրեն համար էլ լւա կը լինի, թէկուզ պաշտօն էլ չունենայ, միայն ապրի այնտեղ...

Եւ որոշուեցաւ, որ ես Մուշ երթամ: Ես ալ համակերպեցայ եւ պատրաստութիւններ կը տեսնայի իմ նոր ուղեւորութեան ու նոր պաշտօնի համար: Բայց քանի մ'օր յետոյ Սիմոն, խորհելով, ինքնարերաբար յետ վերցուց իր առաջարկը եւ Յանձնաժողովի նիստի մէջ պնդեց, որ վերադառնամ Ժընեւ: Յանձնաժողովը դարձեալ միաձայն ընդունեց այդ նոր առաջարկը:

Բնականաբար, կուսակցական տաքտիկի վերաբերեալ ծանրակէյու խնդիրներու մէջ, կը պատահէր, որ Սիմոնի ձայնը չէր անցներ եւ որ մեծամասնութիւնը կ'ընդունէր որոշում մը հակառակ անոր:

Ընդհանուր ժողովի կենտրոնական ինդիրն էր՝ Դաշնակցութեան եւ Խոտիհաթի յարաբերութիւնը ... «Խզե՞լ թէ չխզե՞լ»ու հարցը: Բազմաթիւ էին խզման կողմնակիցները: Տրամադրութիւնը ընդհանրապէս «մաքսիմալ» էր (առաւելագոյնը պահանջող), ինչպէս յետագային Երեւանի Ընդհանուր ժողովին մէջ: Եւկըի ու Պոլսոյ ընկերները — եւ խոսքը անոնցն էր, բնականաբար — ցասումով կը

*) Ռոստոմի մէկ նամակին մէջ, ուղղուած ինձի 1912-ին էրզրումէն Ժընեւ, Հետեւեալ տողերը կը կարդամ Հայաստանի ձմեռուայ մասին.

— Սենեակիս մի անկիւնում ահագին վառարանն է, չիկացած, իսկ միւս ծայրում՝ սառուցի մի կոյտ, որ չի հալչում... Դու մի օր չէիր կարող ապրել այստեղ:

գանդատէին, թէ իտոհհաթը եւ թիւրք կառավարութիւնը չեն կատարեր իրենց խոստումները, թէ քիւրդը կը շարունակէ թալանն ու հատ-հատ սպանութիւնները եւ թէ մանաւանդ հողային հարցը չի լուծուիր, թէ քիւրդերը չեն վերադարձներ հայերուն ասոնց հողերը։ Եւայն։

Չերկարացնենք։ Յայտնի է, որ Ընդհանուր Ժողովն շատ չ'անցած, Դաշնակցութիւնը պաշտօնապէս խզեց իր կապերը իտոհհաթի հետ... Եւ, որքան կը յիշեմ, Միմոնն ալ կողմնակից էր իսկելուն։

Սխալ մըն էր... Բայց այդ սխալը ընդհանուր պսիխօզի^{*)} մը արտայայտութիւն էր, ամբողջ թիւրքահայութիւնը դարձեր էր հակախտիհատաեան եւ հակաթիւրք։

Վերջերս կը թերթէի 1911-1912 թուականներու Պոլսոյ «Բիւզանդիոն»ը եւ հոն ալ, ինչպէս «Ազատամարտ»ի էջերում, կը կարդայի նոյն բուռն, ցասկոտ բողոքները Հայաստանի մէջ կատարուող թալաններու եւ անհատական սպանութիւններու առթիւ, զոր ի հարկէ համեմատել իսկ չէր կարելի համիտեան շրջանի ոճիրներուն հետ։ Մէկ հայու սպանութեան առթիւ համատարած ահազանդ մը կը հնչէր բոլոր աղքային շրջաններում։

Մաքսիմալ «առաւելագոյն» տրամադրութեամբ վարակուած էր ողջ համայնքը։ Դժոխքէն ելած ժողովուրդը, աւելի ճիշդ՝ անոր առաջնորդ մտաւորականութիւնը կարծես թէ կ'ուլէր մէկէն ի մէկ Զըմբցերիա մը տեսնալ թիւրքիոյ մէջ... Դժոխքէն ելած ազգը, Պատրիարքէն ու Ազգային ժողովէն մինչեւ բոլոր քաղաքական կուսակցութիւնները, մինչեւ ամենէն համբաւաւոր խմբապետները՝ որոշեց

— բալկանեան պատերազմի օրերուն — ըմբոստանալ թիւրք կառավարութեան, թիւրք պետականութեան դէմ եւ ապաւինիլ ոռւս-գերմանական, աւելի ճիշդ ոռւսական ոչֆօրմներու ծրագրին։ Գուցէ եւ այդ ծրագիրը իրօք փրկարար պիտի հանդիսանար, եթէ չապայիշէր համաշխարհային պատերազմը... Գուցէ Վեստեննենկներն ու այլ մարզպանները պիտի յաջողէին բարենորոգել Հայաստանը ժամանակակից, արեւմտեան ձեւով. Դուցէ — վատթարագոյն պարագային — հայ վիլայէթները պիտի կազմակերպուէին ուրսոյն, աւտօնօմ գոյութիւն մը ոռւսական թեւարկութեան տակ եւ ապագային պիտի միանային Ռուսահայաստանին, — բան մը, որ գերադասելի էր նախակին վիճակէն...

Զեմ գիտեր։ Կ'ընդունիմ նոյնիսկ վայրկեան մը ծանօթ վարկածը՝ թէ իտոհհաթեան թիւրքիան, աւելի զգուշաւոր ձեւերով, կ'ուղէր իրօք շարունակել համիտեան ծրագիրը եւ քրդերու մէջոցով աստիճանաբար բնաշնչել կամ դուրս մղել հայ տարրը իր հողերէն...

Այնուամենայիւ, հարկ է խոստովանել, որ 1912-1913 թուականներուն, բալկանեան պատերազմի եւ թիւրքիոյ մեծ տաղնապի ընթացքին հայութեան, մասնաւորապէս թիւրքահայութեան առաջնորդող տարրերու բռնած դիրքը, անոնց որոշ, յըտակ, բացարձակ դիմաղարձութիւնը (voltefaceը) թիւրք սահմանադրական պետութեան դէմ՝ դիւանագիտական գուցէ ամենամեծ, ամենաաղէտաւոր սխալն է հայ նորագոյն պատմութեան մէջ...

Այդ օրերուն էր, անտարակոյս, որ Թալասթներու ոճածին ուղեղը յղացաւ 1915-ի մեծ եղեռնը ընդէմ հայութեան, որ կը մնար յաւիտենօրէն, անդարմանելիօրէն ըմբոստ, հակաթիւրք։ Եւ մեծ

^{*)} Հողեղիճակ

պատերազմը լաւագոյն առիթն եղաւ այդ յղացումն իրագործելու համար : Եւ այն պիտի իրագործուէր ամենայն հաւանականութեամբ նաեւ առանց կամաւրական շարժումներու՝ հայոց կողմէն :

Կը թուի թէ կարելի էր խուսափել բալկանեան տագնապի միջոցին այդ աղէտաւոր վրիպումներէն, եթէ հայութեան մէջ այդ բախտորոշ վայրկեաններուն գտնուէր գէթ մէկ հատիկ հեղինակաւոր, ազգեցիկ, դիւանագիտօրէն մարզուած դէմք, որ ոյժով մխուէր անցքերու մէջ եւ յաղթականօրէն մաքառէր հոսանքին դէմ :

Զգոնուեցաւ, տարաբախտաբար, այդ դիւանագէտը : Թերեւս կային, բայց ստուերի մէջ, առանց ոյժի ու ազդեցութեան՝ զանգուածներու վրայ...

Մեծ էր ընդհանուր «պսիխօդի» ոյժը, մեծ էր հաւատը՝ որ թիւրքիան բալկանեան պատերազմէն պիտի ելնէր ջարդ ու փշուր եւ ապա ... ոչ կը նախատեսէր համաշխարհային պատերազմը, Ռուսիոյ նահանջները Հայաստանի մէջ եւ մեր զանգուածային ջարդը...

Սիմոնն ալ զնաց հոսանքին հետ : Ան ալ տարուեցաւ հայոց հարցի ոռուսական լուծման ծրագիրներով եւ մինչեւ իսկ դոքոր Զաւրեանի ետեւէն կատարեց ուղեւորութիւն մը դէպի Պետերբուրդնոյն բալկանեան ճգնաժամի ատեն :

Դոքոր Զաւրեան, անտեղեակ մեր պատմութեան, կը հաւատաբ, որ Ռուսաստանն իրօք կ'ուզէր ազատարարի դեր մը ստանձնել թիւրքահայութեան հանդէպ, կը հաւատաբ — իր ազնիւ միամըտութեան մէջ — Սազօնօվներու կեղծ յայտարարութիւններուն ու խոստումներուն*) :

*) Այդ հաւատով են ներշնչուած հանգուցեալի շարք մը նամակները, ուղղուած ինձի Ռուսաստանէն ու Կ. Պոլսէն :

Սիմոն չունէր, ի հարկէ, այդ հաւատը ցարական կառավարութեան հայասէր զգացումներուն նկատմամբ, բայց ան ալ բոլոր միւսներուն պէս, կը թեքուէր, այնուամենայնիւ, դէպի ոռուսական օրիէնտացիան :

*
* * *

Ընդհանուր ժողովէն յետոյ, Զաւրեան Պոլս մնաց եւ, որպէսզի չծանրանար կուսակցական դըրամարկղի վրայ, ուսուցչի պաշտօն ստանձնեց Եսայեան վարժարանի մէջ: Ամսականը չնշին բանէր, բայց ինքն ալ խայողութիւնն ու ժուժկալութիւնը հասցուցեր էր աներեւակայելի աստիճանի մը: Ստացած սնունդը ողբալի էր եւ այդ հանգամանքը, շատերու վկայութեամբ, եղաւ անոր վազաժամ մահուան պատճառներէն մին:

Դպրոցէն դուրս՝ իր թանկագին ժամանակը ամբողջապէս կը նուիրէր կուսակցութեան: Դժգոհ էր բոլոր մարմնին մինչ այն ունեցած գործունէութիւնէն, մեթուներէն, զոր նա կը կոչէր ցուցական, միթինկային: Խորապէս դժգոհ էր Ակնունիէն, որ անոր կարծիքով կ'անձնաւորէր այդ ցուցական առողջելակերպը: Սիմոն կ'որակէր զայն պարզ անօգործելակերպը: Սիմոն կ'որակէր զայն պարզ անօգուտ եւ ապարդիւն ցուցամոլութիւն: Եւ անխնայ կը պայքարէր ատոր դէմ:

Սկզբունքի պայքարը — մարդկային անխուսափելի բան մըն է այդ — երբեմն կը զարնէր անձնական սուր հակառակութեան մէջ եւ երկար ատեն կը զբաղեցնէր մեր ընկերական վերին ըրջանները: Այդ հակառակութիւնը հին պատմութիւն մըն էր, Այդ հակառակութիւնը հին պատմութիւն մըն էր, ինչպէս ըսկիք: Տեսակ մը օրդանական անհաշուտ ինչպէս ըսկիք:

թիւն (incompatibilité) բնաւորութեանց ու խառնըւածքի:

Երբ Սիմոն կը պնդէր, որ Դաշնակցութիւնը աւելի լուրջ գործ ունէր կատարելու, քան միթինկներն ու ճառերը, ծափերն ու կեցցէները, — անշուշտ, իրաւունք ունէր: Բայց եւ, անշուշտ, այդ միթինկներն ու ճառերն ալ իրենց օգտակարութիւնն ունէին օսմաննեան յեղաշրջման առաջին տարիներուն, երբ հարկ էր շարժել պոլսահայ եւ ընդհանրապէս թիւրքահայոց թմրած մթնոլորտը, բոցավառել երիտասարդութիւնը նոր նշանաբաններով եւ զինուորագրել նոր ոյժեր Հ. Յ. Դաշնակցութեան համար: Այդ օգտակարութիւնն է, որ կը ժխտէր Սիմոնը, կամ գրեթէ կը ժխտէր:

Ակնունին միթինկներու, ճառերու մարդն էր: Հնարաւոր է, հաւանական է, որ նա երբեմն կը մեղանչէր չափազացութիւններով: Հայ լեզուի, հայ գեղեցիկ բառի վարպետներէն էր, լաւ կը խօսէր, ինչպէս եւ լաւ կը գրէր: Կը փնտուիր սիրուն ոճեր, զգացումներուն զարնելու համար, կը սիրէր պաթեթիկ դիրքեր, չուք ու պարադ — որ յատուկ են նաեւ արեւմտեան բազմաթիւ, համբաւաւոր հոետորներուն — կը սիրէր թատերական հանդիսաւորութեամբ մուտք գործել ժողովարահը, երբ անլեցուն էր ու կը դիմաւորէր զինքը դպրուագին ծափերով ... Մինչ Սիմոնը կ'երթար իր ատենախօսութեան վայրը, երբ դեռ ոչ ոք կար սրահին մէջ. նաինը կը դիմաւորէր իր ունկնդիրները, մտերմաբար կը զրուցէր անոնց հետ եւ ապա ամբիոն կը բարձրանար ու կը խօսէր իր ընտրած նիւթին շուրջը — առանց հոետորական ձեւերու, առանց բարձրածութեամբ ապահովի, պարզ, անպահոյն, անարուեստ, ամբողջ առգորուած ներքին լրջութեամբ եւ իր, քարոզչի

նուիրական պարտքի գիտակցութեամբ...

Եւ կ'ուզէր, որ ամէնքը իրեն պէս ընէին... Եւ երբ չէին ըներ, կը զայրանար ու կը զարկէր ահազանդը «ցուցամոլութեան» ու «զերասանութեան» մասին, «կուսակցութիւնը այլասեռելու» մասին եւայլն: Կը մեղանչէր սովորական ծայրայեղամոլութեամբ:

Անկնունին կը տանէր ընկերոջ անդադրում յարձակումներն ու հարուածները օրինակելի տակտով ու համբերութեամբ եւ ատով կը շահէր շատ ընկերներու համակրանքը, անդամ անոնց, որոնք Սիմոնը, իրեւ յեղափոխական, շատ աւելի բարձր կը դասէին Ակնունիէն:

Այդ անվերջ պայքարները ընկերական շրջաններու մէջ յանուն կուսակցութեան աւանդութիւններու եւ առաջինութիւններու՝ միացած իր դէրվիշային կենցաղին, անբաւարար մնումդին ու Փիղիքան զրկանքներուն՝ շատ հիւծեցին մեր մեծ ընկերոջ արդէն իսկ յունած, մաշուած օրգանիզմը:

Եւ օր մըն ալ լսեցինք ճակարտագրական բօթը. — Զաւարեան յանկարծամահ է եղեր»...

Հայութիւնը ցուցադրելով էր աշխարհին իր ներքին յուղիչ միութիւնը։ Այժմ նոյնը կը ցուցադրելով մեծ հայութագին շուրջը… կը փարատուէ՛ր այդպիսով հին, չարաշուք դօգմ' թէ հայը յաւիտենօրէն անմիաբան է, թէ ազգային համերաշխութիւնը ռտար ու խորթ է անոր…»

Սրտաճմիկ տեսարան մը կը բացուէր Բերայի Դաշնակցութեան ակումբին մէջ, ուր մարմինը պահուեցաւ 24 ժամ, նախ քան եկեղեցի տարրութիւր։ Հին ու նոր զինակից ընկերներու փաղանգը շրջապատեր էր դադաղը, սպաւոր ու ջարդուած, — դադափարի սրտակից եղբայրներ, որոնք կ'ողբային 1890ի փառաւոր սերունդի ներկայացուցիչը, առանց աւազով նախազգալու, որ իրենք ալ, մտաւորական ներու, առաջնորդներու այդ փաղանգը, ընդամէնը մէկ ու կէս տարի յետոյ, հարիւրներով զոհ պիտի երթային անօրինակ խորչակի մը…»

Յուղարկաւորութիւնը Պոլսոյ մէջ — Բիւզանդիոնի վկայութեամբ իսկ — աննախընթաց երեսոյթ մըն էր։

Բերայի Երրորդութեան հսկայ եկեղեցին լեցուն էր իր կրնակի յարկերով, իսկ բակը եւ շրջակայ փողոցները մտնելու հնար չկար։ Հոն էր Պոլսոյ հրամանատար ձեմալ պէյ, հոն էր ներքին գործերու նախարարի ներկայացուցիչը, շատ մը բարձրաստիճան պաշտօնեաներ, ոռուս ու պարսիկ հիւպատոսարաններու ներկայացուցիչներ։ Հոն էին ազգային բոլոր մարմիններու, ընկերութիւններու դպրոցներու, խորհուրդներու եւ վարչութիւններու պաշտօնական ներկայացուցիչները, հոն էին պոլսահայ հասարակութեան գրեթէ բոլոր ականաւոր դէմքերը։ Ապա տասնեակներով արքեպիսկոպոսներ ու վարդապետներ, անհամար քահանաներ…»

VIII

ՅՈՒՂԱՐԿԱԻՈՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԹԱՂՈՒՄ

Մահուան տպաւորութիւնը ահազին էր ամբողջ հայ աշխարհում։ Մօտիկ ընկերները սասանուած էին։ Ոչ ոք կը սպասէր արդքան վաղաժամ վախճան մը։ Անոնք, որ դեռ երէկ բուռն կերպով կը պայքարէին հանգուցեալին դէմ կուսակցական եւ անձնական բարոյականի խնդիրներու շուրջ, երկիւղածութեամբ դլուխ խոնարհեցրին դադաղի առջեւ։ Ռուբէն Զարդարեան, որ Ակնունի հետ կրեր էր յաճախ — նոյն տակտով ու համբերութեամբ — Սիմոնի հարուածները, սրտառուչ տողեր նուրիեց անոր, «Ազատամարտ»ի մէջ, — հանդամանք մը, որ պատիւ կը բերէր Ռուբէնին։

Շատերն արտասուեցան։ Շատերը որբ զգացին զիրենք…»

«Ազատամարտ»ի խմբավատան հասցէին քանի մը օր շարունակ կը տեղար հեռագիրներու տարափը աշխարհի բոլոր ծայրերէն։ Այս վայրկեանիս իսկ, անկարող ենք առանց արցունքի աչքէ անցնել — մեր հին, փառաւոր «Ազատամարտ»ի սեւ շրջանակներում — ցաւի, կսկիծի այն անմերջ արտայայտութիւնները, որ կուգային հայութեան բոլոր շրջաններէն, կրօնական բոլոր համայնքներէն, քաղաքական բոլոր կուսակցութիւններէն։ Համաժողովրդական գուրգուրանքի հեղեղ մըն էր… Քանի մը օր առաջ, Մահակ-Մերոպակեան յոբելեանին

Շատերը կուլային, երբ Հայր Կոմիտասը կ'երդէր «Ի վերին Երուսաղէմ»ը եւ Շահ-Մուրատեանը՝ Խաւարման Գիշերի ողբը։ Դամբանականներ խօսեցան՝ Խաժակ, Մշու Գեղամ, Դանիէլ Վարուժան, Աւ. Աչարոնեան։ Խաժակի ճառէն կտոր մը տըպուած է Հորիզոնին մէջ։ Երիտասարդներուն ուղղելով իր խօսքը, նաև կ'ըսէր յուզուած չեշտերով։

— «Ապրեցէ՞ք, ընկերներ, բայց մեզի պէս չապրիք… Մերն ալ կեանք էր. երերեալ եւ տատանեալ, գիւղէ-զիւղ, քաղաքէ-քաղաք, երկրէ-երկիր, նոյնիսկ Մայր Յամաքէ-Մայր Յամաք, հայածական, թափառական, մերթ անօթի, աղտի մէջ կորած, մերթ հիւանդ ու տառապող… ազգի դարեւոր անիծեալ ճակատագիրը — այդ կայէնական ճակատագիրը շալակած… Զափազանց լեզի էր մեր կեանքը, մեր 90-ական թուականներու սերունդի կեանքը, որի ներկայացուցիչներն ահա աշնան տերեւներու պէս կ'իյնան մէկիկ-մէկիկ, ժամանակէն առաջ»…

«Հորիզոն»ի*) թղթակիցը կ'ըսէ, թէ ամբողջ եկեղեցին փղձկաց այդ խօսքերուն վրայ…

Մեր դժբախտ ընկերը չէր գիտեր, թէ դեռ ինչ անօրինակ գողգոթայ մը կը սպասէր իր ու հարիւրաւոր ընկերներուն, — Գողգոթայ մը, որու հանդէպ 90-ական թուականներու սերունդին թափառումներն ու զրկանքները ոչինչ բան մըն են…

*) Այդ թերթէն պատահաբար, երկու թիւ միայն քովս մնացած են։

*
* *

Յուղարկաւորութիւնը Պոլսէն դէպի Թիֆլիդ եւ Խոյեվանքի գերեզմանատունը — յաղթական թափոր մըն էր, ապօթէօլ մը … Բանաստեղծ Սիամանթօ ուրիշ մտերիմներու հետ կ'ուղեկցէր Սիմոնի նշխարներուն Պոլսէն-Բաթում-Թիֆլիզ։ Երբ գիւղառքը, դանդաղ ու հանդիսաւոր, կ'անցնէր երիկնադիմին Թիֆլիզի փողոցներով, ժողովրդի խորունկ ու պատկերաւոր լուսութեան մէջ, առանց երաժտութեան, առանց քահանայի ու դպիրներու, ուղեկցուած միայն ընկերներու եւ հայ չարքաչափառաւորներու երկայնաձիգ ու սգաւոր շարքերէն, — տեսարանը իր խորհրդաւորութեան մէջ աւելի պերճախօս էր, աւելի վեհ ու սասանեցուցիչ, քան չոպէնեան մահերգը եւ բեթհովէնեան աստուածային սիմֆօնիները…

Եւ գնաց անխոնջ դէրվիշը հանդստանալու Խոյիվանքի գերեզմանատանը, ուր կը հանգչին մէկ քանիսը հայոց աշխարհի աստղերէն, — Ռաֆֆի, Արծրունի եւն։ : Եւ եկան հետզհետէ իր քովը պառկելու նիկօլ-Դուման, Քեռի, Աւետիս (Տրապիզոնցի Աւօ) եւ վերջինը — Ռոստոմ։ Կը հանգչին մեր մեծ ընկերները Վրաստանի հողի վրայ, օտար եւ միանդամայն հարազատ միջավայր մը՝ որ եղեր է ու պիտի մնայ հայութեան խոշոր կենտրոններէն եւ հայկական մշակոյթի մեծագոյն վառարաններէն մէկը, Հայաստանի սահմաններուն կից։

Կ'անցնին տամնեակ տարիներ, շատ ջուր կը սահմ Մայր-Արաքսի կամուրջներուն տակ, հայ ժողովուրդը, այնուամենայնիւ, կ'ապրի, կ'աճի ու

կը գօրանայ, կը հասնի քաղաքակրթութեան ու բարորութեան բարձր աստիճաններու ... եւ մեր դալոց սերունդները, աւելի երջանիկ, քան մենք՝ ուրախ, անհող, ազատագրուած միանդամ ընդմիշտ ամէն տեսակ լուծերէ, պիտի դարձնեն ուխտատեղի մը Խոջիվանքի այդ փոքրիկ պանթէօնը, պիտի երթան կրօնական ջերմեռանդութեամբ երկրպագելու հերոսներու նշխարներուն, պիտի յիշեն պատմութենչն, անցեալի մղձաւանջային օրերը, պիտի յիշեն մեր մեծագոյն սերունդի օրհասական մաքառումները, տառապանքն ու նահատակութիւնը եւ երկարօրէն պիտի կանդ առնեն փոքրիկ շիրմարձանի առջեւ, որու վրայ արձանագրուած է հայութեան ամենէն հնչեղ, ամենէն սիրուած եւ նուիրական առուններէն մէկը.

— ՍիՄՈՆ ԶԱՀԱՐԵՎԻՆ :

ՏՊԸ

ՀՀ Ազգային գրադարան



NL0201641

ԳԻՆՆ է 250 ՐԵՄՆ.